



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքեր»
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.


սրառման և տուրանել կուրք ցույնեցած ձևադրին կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ կուրք ստեղծելու համար նոր

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





ՄՈՐԻՍ ՄԵԹԵՐԼԻՆԿ

ԻՇԽԱՆՈՒՅՆԻ ՄԱԼԵՆ

(ԹԱՏՐՈՓԱԼԹԻՒՆ ՀԻՆԴ ԱՐԱՐ)

Խորագիր. Ա. Գևորգյան



ՓԱՐՈՒ ԳՐԱԺԱՆԻ
PAROS BOOK STORE
57 La Belle Ave., H. P.
Detroit Michigan

ՊԱԼԻՄԱՆ ԳՐԱԺԱՆԻ

ՕՐ 37. ՊԵՐ ԽՈՎԱՆԻ ՀԱՅ. ԲԵՐ

LIBRAIRIE "LA CIGALE"
N° 37 RUE CALISTAN, BÉR

CONSTANTINOPLE

ՏՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Ա. ՊՈԼԵՐՃԱՆ

6. 9. 1. 0

1922

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ԵԱԼՄԱՐ	Թագաւոր Հոյանտայի մէկ մասին
ՄԱՐԻԵՂՈՅ	Թագաւոր Հոյանտայի մէկ ուրիշ մասին
ԻՇԽԱՆ ԵԱԼՄԱՐ	Որդի Եալմարի
ՓԱՔԲԻԿԻ, ԱԼԱՆ	Որդի Աննա թագուհոյն
ԱՆԴՐՈՒ	Եալմար իշխանին բարեկամը
ԱՏԵՖԱՆՈ	Սպայ Մարկեղոսի
ՎԱՆՕՐԻ	» »

Սինեկապետ մը, Բժիշկ մը, խննդ մը, երեք աղքատ-ներ, երկու տարեց զիւղացիներ, եռարար մը, իշխաններ, Սպաներ, եզնարած մը, Կաղասրուն մը, Ուխտառունի մը, Գիւղացիներ, Ռառաներ, Մորացկան-ներ, Թափառաշրջիկներ, Տղայր, եւ այլն:

ԱՆՆԱ	Թագուհի Եռոտլանտի
ԻԱԲՏԸԼԻՒՆ	Մարկեղոսի կինը
ԻՇԽԱՆՈՒՀԻ ՄԱԼԻՆ	Դուստր Մարկեղոսի
ԻՇԽԱՆՈՒՀԻ ՈՒԿՈՒՆ	Եւ Իոտըլիվի
Դարձնի Դայեակը, եծիքը՝ Պէկէնուհիներ, Տարեց կին մը,	Դուստր Աննա թագուհոյն
Երադիր կիններ, Աղախիններ, Գեղջկուհիներ, Պատոն անուն	
խոշոր սեւ շուն մը:	

(Ա. Ճիշճողութիւնը Տեղի կ'ունենայ Հարլինիկնի մէջ,
միւսներ՝ Խուկըմօնի դղեակին մէջ և Շքակաները:)

ԻՐԻԱՆՈՒՅԻՆ ՄԱԼԵՆ

Ա. ԱՐԱՐՈՒՄԾ

С т у б л и ю ю г р а

ԴՐԵԱԿԻՆ ՊԱՐՏԷԶՆԵՐԸ

Ընդունելու պահին Անդրանիկ Խաչատրյանը

U.S. GOVERNMENT.—THE UNITED STATES.

ԱՏԵՎԱՐՆՈ. — Լուսնին նամակով . եւս ահեք սկզբ առաջ

U. S. L. O. P. H. — Quantities which multiply.

ՍՏԵՂՈՒՄՆՈՒԹՅՈՒՆ. — Այս, արեւմտեան կողմը թարձր ամսպեր կան : — Հանդէսը աւարտելէ առաջ օբխոքի չգան մեր հերթին վարչութեաւ :

գլուխութեաւ. — Եւ արշայութեան առաջ առաջարտիք ան:

U.S. Geological Survey, Denver, Colorado

(Եսոյն պահում զիսաւոր մը կը տեսնո՞ի դյեսակիմ վերեւ։)


*ILLUSTRATION.—
Lvs, pubes.*

ԱՏԵՅԱՆԻ ՀԱՄԱՐԾ ՊԻՎԵՐՈՒԹՅՆ ԳԻՍԱՆԱՐ :

•LIL'LOPUP --- Mrs. Janssen L.

ԱՏԵՑԱԼԵՇՈ. — Դպեակին վրայ արիւն հոսկու երեւայթը
աւշի : (Նոյն պահուն ասզերու աւրափ մը կարծես դոկտորին
վրայ կը բափի:)

*ՏԱՅՈՔԻ - Տեղական գործադիր գույքին զբայ կը
բարեկանական գործադիր գույքին զբայ կը*



ԱՏԵՅԱՆԵՐՈՒՄ. — Աստղերու նմանօրինակ տարափ մը բնաւ չեմ տեսած ես . . . Կարծես երկինքը կուլայ այդ նշանառութիւն վրայ . . .

ՎԱՆՈՔԱՐ. — Ե՛րսեն թէ այս բոլորը մեծ դժբախտութիւն մը կը զուշակեն :

ԱՏԵՅԱՆԵՐՈՒՄ. — Այս, թերեւս պատերազմներ՝ կամ մահթագաւորներու . . . Այդ նշանները տեսնուած են ծերունի լուրկեղոս թագաւորին մահուան տանենք :

ՎԱՆՈՔԱՐ. — Ե՛րսեն թէ երկար զիսաւոր այդ աստղերը իշխանուհիներու մահը կ'իմացնեն :

ԱՏԵՅԱՆԵՐՈՒՄ. — Ե՛րսեն, ո՞հ, շատ բաներ կ'ըսեն :

ՎԱՆՈՔԱՐ. — Իշխանուհի Մալէն իր ապագային նկատմամբ երկիւղ պիտի զգայ . . .

ԱՏԵՅԱՆԵՐՈՒՄ. — Իր տեղը, առանց աստղերու նշանին, ևս այ երկիւղ պիտի զգայի այսուհետեւ :

ՎԱՆՈՔԱՐ. — Արդարեւ, ծերունի Եալմարը բաւական տարօրինակ կը թույի ինձի . . .

ԱՏԵՅԱՆԵՐՈՒՄ. — Ծերունի Եալմարը . . . Էսէ՛, չեմ համարձակիր քեզի բաել ինչ որ զիսեմ. բայց հօրեղբայրներէս մին Եալմարի սենեկագիտն է . . . է՛հ, ի՞նչ կ'ուզես, եթէ աղջիկ մը ունենայի՝ դայն իշխան Եալմարի կնութեան չէր տար . . .

ՎԱՆՈՔԱՐ. — Զեմ զիսեր . . . իշխան Եալմարը . . .

ԱՏԵՅԱՆԵՐՈՒՄ. — Օ՛, իշխան Եալմարի պատճառով չէ, այլ հօրը . . .

ՎԱՆՈՔԱՐ. — Ե՛րսեն թէ խելացի մէկն ան :

ԱՏԵՅԱՆԵՐՈՒՄ. — Այն օրէն որ այդ օտարական Անսա թագունին Եռալաւատէն եկաւ, ուր անօնք իր ծերունի ամուսինը բանատարկելէ վերջ զահընկէց բրին, այն օրէն որ Խասէլմոնտ հասած է ան, կ'ըսեն . . . կ'ըսեն . . . վերջապէս ծերունի Եալմարը եօթանասուն տարեկանին աւելի է, և կարծեմ թէ իր տարիքին նայելով քիչ մը աւելի կը սիրէ զայն . . .

ՎԱՆՈՔԱՐ. — Օ՛, օ՛ :

ԱՏԵՅԱՆԵՐՈՒՄ. — Ահաւասիկ ինչ որ կ'ըսեն . . . Ու չեմ համարձակիր բաել ինչ որ ես զիսեմ: Բայց մի՛ մռանար այսօրուան քեզի բամձներս :

ՎԱՆՈՐՄ .— Եե՛ղը փոքրիկ իշխանուհին . . .

ԱՏԵՅԱՆՈ .— Ա՛հ, ես չեմ սիրեր այդ նշանառութը :

Ահաւառիկ արդէն կ'անձրեւէ . . .

ՎԱՆՈՐՄ .— Եւ թերեւս վարր փոթորիկ մը բլայ :

Եղերակա՞ն զիշեր . (Սպասուոր մը կ'անցնի լայտեր ձեռքի) : — Ա՞ւր է հանդէսը :

ՎՊԱՍԱԻԱՐԻ .— Տեսէք պատուհանին լոյսերը :

ՎԱՆՈՐՄ .— Ա՛հ, անոնք չեն մարիր :

ՎՊԱՍԱԻԱՐԻ .— Եւ պիտի չմարին այս զիշեր : Այս պիտի հանդէս մը բնաւ չեմ տեսած : Մերունի Եալմար արքան բացարձակապէս զինով է, ան համբուրեց մեր Մարկեզան թագաւորք . ան . . .

ՎԱՆՈՐՄ .— Եւ խօսեցեալնե՞րը :

ՎՊԱՍԱԻԱՐԻ .— Ա՛հ, խօսեցեալները չառ չեն խըմեր : — Օ՛հ, զիշե՛ր բարի, խոհանոց կ'երթամ, հան առ անարաս ջուր չեն խմեր արդէն . զիշե՛ր բարի : (Պուրա կ'ելլէկ) :

ՎԱՆՈՐՄ .— Երկինքը կը մթագնի, և լուսինը արտակարգօրէն կարմիր է :

ԱՏԵՅԱՆՈ .— Ահաւառիկ անձրեւի տարափ մը, և մինչ ուրիշներ կ'արրենան՝ ընդհակառակը մենք . . .

(Նոյն պահուն դդեակիին պատմանները դդրդագին կը շարժին, լուսաւորած պարտկալին խորեն, աղաղակներ, մխոր եւ իշարանցում:)

ՎԱՆՈՐՄ .— Ա՛հ :

ԱՏԵՅԱՆՈ .— Ի՞նչ կայ :

ՎԱՆՈՐՄ .— Ապակիները կը խորտակին :

ԱՏԵՅԱՆՈ .— Հրդե՞ն մը արդեօք :

ՎԱՆՈՐՄ .— Կը կռուին սրահին մէջ : (Մալէն իշխանուհին մազերը ցան ու ցիր եւ արցունիոս աշերով՝ վազելով կ'անցնի պարտկալին խորեն:)

ԱՏԵՅԱՆՈ .— Իշխանուհի՞ն :

ՎԱՆՈՐՄ .— Ա՞ւր կը վազէ :

ԱՏԵՅԱՆՈ .— Կու լայ ան :

ՎԱՆՈՐՄ .— Կը ձեծկուին սրահին մէջ :

ԱՏԵՑԱՆՈ. — Օ՞ն, Արթո՞նք ահանենք ինչ կայ... (ձիշեր, սփորուրին, պարտէզները կը լեցուին զինուորներով ծառաներով եւլին. դղեակին դուռները ուժգուուն կը բացուին եւ նալմար արքան կ'երեւի վերապատրին վրայ շրջապատուած պալատականներէ եւ զեզարդակիր զինուորներէ: Դղեակին վերեւ զիստորը: Ասուերու սարափր դեռ կը շարունակուի):

ԵԱԼՄԱՐ ԱՐՔԱՆ. — Անա՛րդ Մարկեղոս, հրէշային արարք մը զործեցիր այսօր: Օ՞ն, ձիե՛րս, ձիե՛րս, կը մեկնիմ ես, կը մակնիմ: Ես ձեզ կը թողում ձեր Մալէնը իր դալուկ դէմքովն ու սպիտակ արտեւանունքներով: Զեզ կը թողում ձեր ձերունի կոտրլիմիլին հետ: Բայց սպասեցէք: Դուք ծունկի եկած պիտի քալէք ձեր հահիճներուն մէջէն: Եւ ձեր թաղմանական հանդէսին է որ ձեր նշանափոսութիւնը փառաւորելու ողիտի զամ ես՝ իմ ամբողջ զեղարդակիրներուս հետ և Հովանայի ամբողջ ազուաններով: Երթա՞նք. միա՛ք բարեաւ, միա՛ք բարեաւ: Հա՛, հա՛, հա՛: (Դուրս կ'ելլիք իր պալատականներուն նիս):

ՏԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ

ԴՆԵԱԿԻՆ ՄԷԿ ՅԱՐԿԱԲԱԺԻՆ

(Կը տեսնուին կոտրլիս բագունին, իշխանուին Մալէնին ու դայխուլը, կ'երգին մանելով իրենց իլերը:)

Եւսանին եխանի ԵՅ,
Հիւանի իրենց կարգին,
Եւսանին եխանի ԽԵ
Մէջն աշտարակին...

ԴԱՅԱԼԵԼԻ. — Բաւակա՞ն է, Մալէ՛ն, մի՛ լար, որբէ արցունքներդ և պարտէզ իջիր: Կէսօր է արդէն:

ԴԱՅԱԼԵԼԻ. — Նոյնը կ'ըսեմ ես իրեն առաւրնէ ի վեր, Տիկին. ինչ օգուտ աչքերը վեասելէ: Այս առաւոտ

կը բանայ իր պատուհանը, կը նայի անտառին կողմը
գտնուող ձամբուն և կ'սկսի լայ, այն տաեն կ'բաեմ ի-
րեն, Մալէն, արդէն կը զիտէք աշտարակի կողմը գտնուող
ճամբան :

ԿՈՏԾԼԻԽՆ. — Մի՛ խօսիր այդ մասին

ԴԱՅՅԵԱԿԻՐ. — Այո՛, այո՛, պէտք է խօսիլ, քիչ յե-
տոյ պիտի խօսուի այդ մասին։ Եւ ահա կը հարցնեմ
իրեն. կը զիտէք արդէն աշտարակ՝ երկարող ճամբան,
ուր տաենոք արդելափակնցին խեղճ Աննա դքսուհին,
օրովհետեւ ան կը սիրէ՛ր իշխան մը, զոր չէր կրնար
սիրել . . .

ԿՈՏԾԼԻԽՆ. — Մի՛ խօսիր այդ մասին։

ԴԱՅՅԵԱԿԻՐ. — Ե՞սդհակառակը պէտք է խօսիլ, քիչ
յետոյ պիտի խօսուի այդ մասին։ Արդ կը հարցնեմ ի-
րեն . . . — Ահաւասիկ արքան։ (Ներս կը մսկ. Մարկեղոս։)

ՄԱՐԿԵՂԱՍ. — Է՞ն, նայի՞նք, Մալէն։

ՄԱԼԻՆ. — Արքա՞ն։

ՄԱՐԿԵՂԱՍ. — Կը սիրէ՛ր Եալմար իշխանը։

ՄԱԼԻՆ. — Այո՛, Տէ՛ր իմ։

ՄԱՐԿԵՂԱՍ. — Էթ' զն տղայ, բայց զեռ կը սիրե՞ս զայն։

ՄԱԼԻՆ. — Այո՛ Տէ՛ր իմ։

ՄԱՐԿԵՂԱՍ. — Դեռ կը սիրե՞ս։

ՄԱԼԻՆ. — Այո՛։

ՄԱՐԿԵՂԱՍ. — Եւ տակաւին կը սիրե՞ս, երբ . . .

ԿՈՏԾԼԻԽՆ. — Տէ՛ր, մի՛ ահարեկէք զայն։

ՄԱՐԿԵՂԱՍ. — Բայց ես չեմ ահարեկեր զայն։ Տես-
նե՞նք, իրու ճշմարիտ հայր հաս կու գամ, և քու երջան-
կութիւնդ կը խորհիմ սոսկ, Մալէն։ Լըջօրէն քըն-
նենք ասիկու։ Դան զիտես պատահածը. ծերունի Եալ-
մար արքան առանց պատճառի կ'անարգէ զիս, և մա-
նաւանդ ես շատ կը ատրակուսիմ իր մտքերուն վրայ . . .
Ան գռեհկօրէն կ'անարգէ մայրդ և ստորնարար կը նա-
խատէ քեզ. և եթէ ան իմ հիւրս շրլար, և Աստուծոյ
պաշտպանութիւնը չվայելէր՝ պիտի չի կրնար երբեք զրդ-
եակէս ողջ դուրս ելլել. — վերջապէս մանեանք այսօր և
Մելիք դէմ է օր սիտի արտնչայիր սակայն, ինձի՞ և կամ
մօրք, Մալէն։

ՄԱԼԻՆ. — Ո՞չ, Տէր իմ:

ՄԱՐԿԵՂՋՈՍ. — Ինչու լալ, այն ատեն, Գալով

Եալմար իշխանին, լաւ է մռնալ զայն, և յետոյ ինչ-
պէս կրնաս լրջօրէն սիրել զինք: Հաղին զիրար նըշ-
մարտած էք, և քու տարիքիդ մէջ սիրու մը մեղրամոմէ
սիրտի մը նման է, որմէ ինչ որ ուզեն՝ կը շինեն:
Եալմարի անունը գեռ ամսութաւն մէջ զբուած էր. մըր-
րիկ մը եկաւ և ամէն ինչ ջնջեց, և այդ զիշերէն վերջ
պիտի շմառածես ա'լ այդ մասին: Եւ կը խորհի՞ս թէ
Եալմարի արքունիքին մէջ երջանիկ պիտի ըլլայիր գուն:
Իշխանին մասին չեմ խօսիր, իշխանը գեռ տղայ է, բայց
իր հայրը, գուն լաւ զիտես որ սարսափով կը խօսին
անոր մասին... Դուն զիտես որ բովանդակ Հոլանտայի
մէջ անոր արքունիքին առելի տիսուր արքունիք մը չկայ,
դուն զիտես որ իր զգեակը ունի թերեւս տարօրինակ զաղա-
նիքներ: Բայց գուն չես զիտեր ինչ որ կ'ըսեն սատրական այդ
թագունիքին մասին. որ Խոսէլմոնտի պալատէն իր աղջկան
հետ հաս եկած է: Ես պիտի չըսեմ քեզի ինչ որ կը խօսին իր
մասին, որովհետեւ թունաւորել չեմ ուզեր սիրագ: — Բայց
առանձինն, գուն պիտի երիթայիր կարսուելու կաւկածանք-
ներու և դաւադրութեանց անտառին մէջ: — Նայի՞նք, պա-
տասիսանէ Մալէն այս բոլորէն չե՞ս վախնար և քիչ մը կամ-
քիդ հակառակ չէ՞ր որ պիտի ամուսնանայիր Եալմար իշխա-
նին հետ:

ՄԱԼԻՆ. — Ո՞չ, Տէր իմ:

ՄԱՐԿԵՂՋՈՍ. — Թո՛ղ այդպէս ըլլայ, բայց այն ատեն
սրատասխանէ ինձ համարձակօրէն: Պէտք չէ որ ծերունի Եալ-
մար արքան յաղթանակէ: Քու պատճառովդ մեծ պատե-
րազմ մը պիտի ունենանք: Դիտեմ որ Եալմարի առազաս-
տանաւերը Խոսէլմոնտը պաշարած են և առազաստ պիտի
սրազեն յուսնի լրումէն առաջ, միւս կողմէն Պուրկոնեի
գուքսը որ երկար ատենէ ի վեր կը սիրէ քեզ... (լաւնա-
լով բարունին կողմը) — չեմ զիտեր, եթէ մայրդ...

ԿՈՏԸԼԻԽԻ. — Այո՛, Տէր:

ՄԱՐԿԵՂՋՈՍ. — Հապաս ուրեմնի:

ԿՈՒՏԾԱԼԻՆ. — Տակաւ այդ մտքին ովհաք է պատրաստել զայն :

ՄԱՐԴԿԵԴՈՒՅ. — Թոյլ առող որ խօսի : Ե՞ն, խօսէ նայինք Մարէն :

ՄԱԼԷՆ. — Տէ՛ր :

ՄԱՐԴԿԵԴՈՒՅ. — Չե՞ս հասկնար :

ՄԱԼԷՆ. — Ի՞նչ բան, Տէ՛ր իմ :

ՄԱՐԴԿԵԴՈՒՅ. — Կը խռատանա՞ս ինձ մոռնալ Եալմարը :

ՄԱԼԷՆ. — Տէ՛ր ...

ՄԱՐԴԿԵԴՈՒՅ. — Ի՞նչ ըստիր : Կը սիրե՞ս զեռ Եալմարը :

ՄԱԼԷՆ. — Այո՛, Տէ՛ր իմ :

ՄԱՐԴԿԵԴՈՒՅ. — «Այո՛, Տէ՛ր իի՞մ», ճիւազնե՞ր և մըրիկնե՞ր :

Ան անամօթարար կը խռատվանի այս բանը և կը համարձակի առանց խպնելու աղաղակել ասիկա : Միայն անդամ մը տեսաւ Եարմարը, միայն մէկ անդամ, յետ միջօրէին, և ահա առելի բորբոքած քան գեհեննը» :

ԿՈՒՏԾԱԼԻՆ. — Տէ՛ր ...

ՄԱՐԴԿԵԴՈՒՅ. — Այո՛, «Այո՛, Տէ՛ր իի՞մ», և ըստի որ զես տասնհինգ տարու չկայ ան : Ե՞ն, տեղն ու տեղը զանոնք սովանհնելու է : Ահաւասիկ տասնհինգ տարի է միայն իրեն համար կ'ապրէի : Ահաւասիկ տասնհինգ տարի է որ զինք իմ շունչովս կը պարութէի : Տասնհինգ տարի է որ մէնք շէինք շնչեր զախնալով որ շխռովի իր աշքերուն նայուածքը : Տասնը հինգ տարի է որ արքունիքս առանձնարան մը ըրած եմ, և այն օրը երբ կը փորձեմ նայիլ անոր հոգիին խօրը ...

ԿՈՒՏԾԱԼԻՆ. — Տէ՛ր :

ԴԱՅԵՍԱԿԻՐ. — Արդեօք ուրիշի մը նման չի՞ կրնոր սիրել ինք ուլ : Փականքի ներքեւ սիրով սլահէք զինքը : Արդա՞ր է արդեօք բոլոր ուժով պառալ տղու մը հանելն : Ո՞չ մէկ վաս բան ըրած է ան :

ՄԱՐԴԿԵԴՈՒՅ. — Օ՛, «վաս ոյինչ ըրած ունի ան» և նախ գո՞ւն լոէ, քեզի չէ որ կը խօսիմ ես, և հաւանաբար միջնորդի քու զրգութեանբուդ պատճառով է որ ...:

ԿՈՒՏԾԱԼԻՆ. — Տէ՛ր :

ԴԱՅԵՍԱԿԻՐ. — Միջնորդ, ևս միջնորդ :

ՄԱՐԿԵՂՋՈՅ. — Բայց պիտի ձգե՞ս որ խօսիմ, վերջապէս, Կորսունցէ՛ք, Կորսունցէ՛ք երկուքդ ալ : 0՝, լաւ զիտեմ որ զիրար կը հասկնաք, և թէ դաւադրութեանց թուականը բացուած է այլեւս, բայց սպասեցէ՛ք դուք : Կորսունցէ՛ք : Ա՛ն, արցունքներ... (դուրս կ'ելլեն Կոտրիվ եւ դայեակը:) 0՝, ուրեմն, Մալէն, փակէ նախ զուռները : Հիմա որ արդէն առանձինն ենք՝ կ'ողեմ ամէն ինչ մռանալ : Քեզի չար խորհուրդներ առուած են և զիտեմ որ կիները անհեթեթ ծրագիրներ կը յօրինեն. իշխան Եալմարի նկատմամբ աննպաստ ոչինչ ունիմ ես, բայց խոհեմ ըլլալ պէտք է : Կը խոստանա՞մ խոհեմ ըլլալ :

ՄԱԼԻՆ. — Այս՝, Տէ՛ր իմ:

ՄԱՐԿԵՂՋՈՅ. — Ա՛ն, ուրեմն, այլեւս պիտի չմտածե՞ս այդ ամուսնութեան մասին :

ՄԱԼԻՆ. — Այս՝ :

ՄԱՐԿԵՂՋՈՅ. — «Այս^է» — Այսինքն սիրտի մռանա՞ս Եալմարը :

ՄԱԼԻՆ. — Ո՞չ :

ՄԱՐԿԵՂՋՈՅ. — Ուրեմն զեռ չե՞ս հրաժարիր Եալմարէն :

ՄԱԼԻՆ. — Ո՞չ, Տէ՛ր իմ :

ՄԱՐԿԵՂՋՈՅ. — Բայց եթէ ստիպեմ քեզ ատոր, եթէ արդելափակեմ, եթէ յաւիտեան բաժնեմ քեզ աղջնակի զէմքով քու Եալմարէդ : Խօսէ՛ : (Մալին կու [ալ].) Այսպէս ուրեմն, հեռացի՛ր և զեռ սիրտի առանուինք : Կորսուէ՛ :

(Առանձինն դուրս կ'ելլեն):

ՏԵՍԻ, ԵՐԵՎԱՐ

ԱՆՏԱՌ ՄԸ

(Եերա կը մտնեն իշխան Եալմար և Ամպու)

ԻՇԽԱՆ ԵԱԼՄԱՐ. — Ա՛ն հիւանդ էի. և հուար, հուար բոլոր մեռածներու ճապաղիքներուն: Եւ այժմ կարծես զիշերն ու այս անտառը քիչ մը զովոթիւն բերած են այլքերուն...

ԱՆԳՈՍ. — Միայն ծառերը մնացած են :

ԵԱԼՄԱՐ. — Տեսաք ծերունի Մարկեղոս թաղաւորին մահը :

ԱՆԳՈՍ. — Ո՞չ . բայց երէկ զիշեր երբ գուք բացակայ էիք , տեսայ ուրիշ բաներ . անսնք կրակ տուին գդեակին . ծերունի կոտըլիվ թագուհին ծառաներուն հետ կը վազէր բոցերուն մէջէն : Անսնք փոսերու մէջ նետուեցան և հոն ամէնքն ալ կորսուեցան կարծեմ :

ԵԱԼՄԱՐ. — Իսկ իշխանունի Մարկնը , ա՞ն ալ հօն էր արդեօք :

ԱՆԳՈՍ. — Ես զայն չտեսայ :

ԵԱԼՄԱՐ. — Տեսնողներ եղան զայն :

ԱՆԳՈՍ. — Ոչ ոք . ուր ըլլալը չին զիտեր :

ԵԱԼՄԱՐ. — Արդեօք մեռած է :

ԱՆԳՈՍ. — Կը բան թէ մեռած է :

ԵԱԼՄԱՐ. — Առակալիք , սոսկալի՞ մարդ է հայրս :

ԱՆԳՈՍ. — Արդէն կը սիրէի՞ք զայն :

ԵԱԼՄԱՐ. — Զո՞վ :

ԱՆԳՈՍ. — Իշխանունի Մարկնը :

ԵԱԼՄԱՐ. — Միայն անգամ մը տեսայ . . . եւ սակայն ան աչքերը խոնարհելու և ձեռքերը խաչաձեւելու ձեւ մը ունէր . նոյնպէս՝ արտեւանունքներ՝ անսովոր սպիտակութեամբ . . . լուիր նայուածքը . . . յանկարծ մեծ և զով ջրանցքի մը մէջ պիտի կարծէիր ինքզինքդ . . . Շատ լաւ չեմ յիշեր , բայց պիտի ուզելի տեսնել այդ տարօրինակ նոյուածքը . . .

ԱՆԳՈՍ. — Ի՞նչ է բլրակին վրայի այդ աշտարակը :

ԵԱԼՄԱՐ. — Հնամենի հողմաղաց մը թերեւո , — առանց պատուհաններու :

ԱՆԳՈՍ. — Այս կողմը արձանագրութիւն մը կայ :

ԵԱԼՄԱՐ. — Արձանագրութիւն մը :

ԱՆԳՈՍ. — Այս , լատիներէն լեզուով :

ԵԱԼՄԱՐ. — Կընաք կարդալ :

ԱՆԳՈՍ. — Այս . բայց շատ հին է : Տեսնենք .

Երիմն փակեալ

Անն դժունեին

Յամին . . .

ամբողջ մնացած մասը մամաւոսի ծածկուած է :

ԵԱԼՄԱՐ. — Կատինք այստեղ :

ԱՆԳՈՒ. — Աննա դժունին, շեր խօսեցեալին մօրը ա-
նունն է տափկա:

ԵՍԼԻՄԱՐ. — Ուկլիանին. իրա՞ւ:

ԱՆԳՈՒ. — Ահաւասիկ ձիւնէն և սառէն աւելի ծանր
պիրաւ մը:

ԵՍԼԻՄԱՐ. — Ասառուած իմ. կրակէ «իրաւներու ժամա-
նակը ինչնէ բաւական հեռու է...»

ԱՆԳՈՒ. — Ասկայն և այնողէս գեղեցիկ է Ուկլիանը:

ԵՍԼԻՄԱՐ. — Իր վախնամ...

ԱՆԳՈՒ. — Օ՛:

ԵՍԼԻՄԱՐ. — Իր կայտառ աչու ըներուն խորը խոհարա-
րունիք մը փոքրիկ հոգին կայ:

ԱՆԳՈՒ. — Օ՛, օ՛, ուրեմն ինչո՞ւ համաձայնեցաք:

ԵՍԼԻՄԱՐ. — Եւ ի՞նչ արժէք պիտի ունենար չհամաձայ-
նելը: Մեր ապրելու համար ունեցած այս քսան հաղար իրի-
կուններէն մէկուն մէջ մեռնելու չափ հիւանդ եմ ես: Հանգիս-
տի, հանդիսակի կարօ'ոք ունիմ... Եւ յետոյ ան կամ մէկ ու-
րիշը՝ չէ՞ որ լուսնի լոյսին տակ քիթս կսմթելով «մը փոքրիկ
եալմարս...» պիտի հծծէք. փառւն...: Եւ սակայն նշմարեցիք
հօրս բարկոթիւնը, այն օրէն ի վեր որ Աննա թագուհին
իսսէլունտ եկաւ: Անցած զարձաններուն մասին տեղեկու-
թիւն չունիմ. բայց ասոնց տակը բան մը կայ, ես կը
սկսիմ տարօրինակ կասկածներ ունենալ: Իր վախնամ թագու-
հիէն:

ԱՆԳՈՒ. — Եւ սակայն ան զաւկին նման կը սիրէ ձեզ:

ԵՍԼԻՄԱՐ. — Զաւկին նման: Այդ մասին ոչինչ զիտեմ.
Եւ ես տարօրինակ զաղափարներ ունիմ. ան աւելի գեղեցիկ
է քան իր դուստրը, ահաւասիկ նախ մեծ չարիք մը:
Խլուրդի մը պէս կ'աշխատի ան՝ չեմ զիտեր ինչ բանի համար,
ինք զրգաեց խեղճ ծերունի հայրս Մարկեզոսի դէմ. եւ շրդ-
թայազերծեց այս ահաւոր պատերազմը: Բան մը կայ տաօր
տակը...:

ԱՆԳՈՒ. — Բանը այն է, որ ան Ուկլիանի հետ ամու-
նացնել կ'ուզէ ձեզ. եւ տափկա զիւային միտք մը չէ:

ԵՍԼԻՄԱՐ. — Տակաւին ուրիշ բան մըն ալ կայ:

ԱՆԳՈՒ. — Մ՛չ, լաւ զիտեմ: Անզամ մը որ ամուսնացած
էք, ան նուտղանտ պիտի դրկէ ձեզ սառնամանի բներուն

վրայ կեղեքիցի իր փոքրիկ զանին ի խնդիր կոռւելու և ազատագրելու համար դուցէ իր խեղճ ամսուսինը, որ շատ մտատանի պէտք է, եղած ըլլայ զինքը սպասելուն, օրովհետեւ մինակը աշխարհ պտղառդ այդքան զեղեցիկ թագուհի մը շատ մը պատմութիւններ ունեցած ըլլալու է . . .

ԵԱԼԱՄԱՐ. — Ուրիշ բան մըն ալ կայ :

ԱՆԳՈՒ. — Ի՞նչ բան :

ԵԱԼԱՄԱՐ. — Օր մը պիտի զիսնաս ատիկա : Երթանք առաջմ :

ԱՆԳՈՒ. — Քաղաքին կողմը :

ԵԱԼԱՄԱՐ. — Քաղաքին կողմը : Մեռելներ, մեռելներ միայն կան հան՝ խորտակուած պատերու ներքեւը : (Պուրա կ'ելլեն)

ՏԵՍՐԻ ՉՈՐԾՈՐԴ

ԱՇՏԱՐԱԿԻՆ ՄԷԶ ԿԱՄԱՐԱՁԵՒ ՍԵՆԵԱԿ ՄԸ

(Կը ժեսուին Մալեն խւանունին եւ դայեակը)

ԴԱՅՅԵԱԿԻ. — Ահա երեք օրէ ի վեր կ'աշխատիմ տեղէն հանելու այս աշտարակին քարերը . իմ տկար մատուցներուս ծայրը ոյլեւս եղունդ չմնաց : Ա՛յ կրնաք պարծենալ զիս մեռցընելնուդ համար : Բայց պէտք էր չլսել, պէտք էր խուսափիլ ապարանքն : պէտք էր միանալ եալմարին, եւ ահա բերդին մէջ այժմ : — երկնքին և երկրին մէջտեղը — անտառին ծառերէն բարձր : Զըսի՝ արգէն, չիմացուցի՝ կանխաւ ձեզի : Լաւ կը ճանչնայի ձեր հայրը : Բայց պատերազմէն հոտքն է որ պիտի ազատեն մեզ, ըսկք :

ՄԱԼԵՆ. — Հայրս այդպէս ըստաւ :

ԴԱՅՅԵԱԿԻ. — Եւ սակայն այս պատերազմը վերջանալիք չունի : Քանի օրերէ ի վեր այս բերդին մէջ ենք : Քանի օրէ ի վեր ո՛չ լուսին եւ ո՛չ ալ արեւը տեսած եմ : Ու ձեռքերս զրած տեղս սունկեր և ջղջիկներ կը գտնեմ, իսկ այս առառ տեսայ որ ջուրերնիս բոլորովին սպառած էր :

ՄԱԼԵՆ. — Այս առառ :

ԴԱՅՅԵԱԿԻ. — Այս՝ այս առառ : Ինչո՞ւ կը ծիծաղիք ւ Միծաղելու բան չկայ : Եթէ չկարենանք մէկզի ընել այսօր այս քարը . մեզ կը մնայ այլեւս ըսել մեր վերջին աղօթքը : Առառւած իմ, Առառւած իմ, ի՞նչ ըրի որ այս զերեզմանին մէջ մուկերուն, սարգերուն և սունկերուն մէջտեղը կը դրա-

Նրւիմ: Ես չըմբոստացայ: Զժապհեցայ ձեզի պէս: Դժուարի՞ն էր արդիօք առ երեսս հազանդիլ և հրաժարիլ լարկան —ուսիի նման նալմարէն որ մեզ ազատելու համար իր ձկոյթն իսկ պիտի չարծէր:

ՄԱԼԻՆ. — Դայեա'կ:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Այս', «Դայեա'կ»: Չեր պատճառով սակայն քիչ վերջ դայեակը պիտի ըլլամ ես երկրամայրերու: Եւ ըսել թէ եթէ դուք չըլլայիք՝ այս վայրկեանիս խազազօրէն խոհանոցը պիտի գտնուէի, կամ տաքնալու համար պարտէղը՝ արեւին մէջ: Ասուաւ՝ իմ, Ասուաւ՝ իմ, ի՞նչ ըրած ունիմ ես... Մալէն, Մալէն, Մալէն...

ՄԱԼԻՆ. — Ի՞նչ կայ որ:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Քա՛րը...

ՄԱԼԻՆ. — Հո՞դ...

ԴԱՅԵԱԿԻԲ. — Այս' շարժեցա՛ւ:

ՄԱԼԻՆ. — Քարը շարժեցա՞ւ:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Շարժեցա՛ւ, այս', զատուած է ալ: Շազախին մէջէն կը տեսնուի արեւին լոյսը: Եկէ՛ք տեսէք: Երրջազգեստիս, ձեռքերուս, ձեր գէմքին և պատերուն վրայ կը կը նշմարուի: Մարեցէք ճրազը: Ամէն կողմ արեւի լոյս կայ: Քարը վար պիտի հրեմ:

ՄԱԼԻՆ. — Դեռ կը զիմադրէ՛:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Այս', բայց ալ բան մը չէ, հոն՝ անկիւնի կողմն է: Տուէք ինձ ձեր իլլը, օ՛չուզեր վար իյնալ:

ՄԱԼԻՆ. — Ճեղքերուն մէջէն բան մը կը տեսնե՞ս:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Այս', այս՝ ո՛չ, միայն արեւը կը տեսնեմ:

ՄԱԼԻՆ. — Արեւն է:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Այս', այս', արեւն է, բայց դուք ալ նայցէք: Հրջազգեստիս վրայ արձաթ և մարզարտակոյն ձառագաթներ կան, — ջերմ կաթի նման... .

ՄԱԼԻՆ. — Զգէ ես ալ նայիմ:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Բան մը կը տեսնէ՞ք:

ՄԱԼԻՆ. — Աչքերս կը խազան...

ԴԱՅԵԱԿԻԲ. — Զարմանալի է որ ծառեր չենք տեսներ: Զգեցէք ես զիսեմ:

ՄԱԼԻՆ. — Ո՞ւր է հայելիս:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Ես աւելի լուս կը տեսնեմ:

ՄԱԼԻՆ. — Մասեր կը տեսնե՞ս հոն:

ԴԱՅԵԱԿԻԲ. — Ո՛չ: Անկասկած ծառերէն բարձր է մեր դերքը: Բայց հով կայ: Պիտի փարձելի քարը ձգելու: Մ՛հ:

(Անօնիք կ'ընկերին արեւին գրգռիչ նառագալրներու ովողում
մեն եւ սրանին խորը վայրկեան մը լուռ կը մնան:) Դուրսը
բան մը չեմ տեսներ ես:

ՄԱԼԻՆ. — Կը վախնամ, զնա՛, զնա՛ դուն նայէ:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Աչքերդ զոցէ. ինծի այնպէս կը թուի թէ
ես կուրացայ:

ՄԱԼԻՆ. — Երթամ ես ինքս դիտեմ:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Ի՞նչ:

ՄԱԼԻՆ. — Ո՞հ, հնոցի նման տաք է հոս, եւ աչքերուն
մէջ կարծես հրաշէկ երկանաքարեր կան:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Բայց բան մը չէ՞ք տեսներ:

ՄԱԼԻՆ. — Դեռ ո՛չ: Այո՛, այո՛: Ամբողջ կապուտակ
երկինքը: Եւ . անտառը: Ո՞հ ամբողջ անտառը:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Զգեցէք որ նայիմ:

ՄԱԼԻՆ. — Սպասէ՛, նոր սկսայ տեսնել:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Քաղաքը կը տեսնէ՞ք:

ՄԱԼԻՆ. — Ոչ:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Իսկ դզեա՞կը:

ՄԱԼԻՆ. — Ոչ:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Որովհետեւ ան քաղաքին միւս կողմն է:

ՄԱԼԻՆ. — Եւ սակայն ես կը տեսնեմ ծովը:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Ծո՞վը կը տեսնէ՞ք:

ՄԱԼԻՆ. — Այո՛, այո՛, ծովն է. կանաչ ծովը ..

ԴԱՅԵԱԿԻԾ. — Ուրեմն պէտք է քաղաքն ալ տեսնէ՞ք:

Զգեցէք որ ես ալ նայիմ:

ՄԱԼԻՆ. — Փարոսը կը տեսնեմ ահա:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Փարո՞սը կը տեսնեմ, ըսիք:

ՄԱԼԻՆ. — Այո՛, կարծեմ թէ փարոսն է:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Ուրեմն պէտք է որ քաղաքն ալ տեսնէ՞ք:


ՄԱԼԻՆ. — Քաղաքը չեմ տեսներ:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Դիտարանը չէ՞ք տեսներ:

ՄԱԼԻՆ. — Ոչ:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Զարմանալի՞ բան:

ՄԱԼԻՆ. — Ծովին վրայ սպիտակ առագաստներ պարզած
նաւ մը կը տեսնեմ:



ԴԱՅԵԼԻՐ. — Աւոր է :

ՄԱԼԻՆ. — Ո՞հ, ծովին հովը կը շարժէ մաղերս : — Բայց
ճամբռն երկայնքին վրայ տուն մը մնացած չէ :

ԴԱՅԵԼԻՐ. — Ի՞նչ ըսիք, Պլուխնիդ դուրսի կողմը բռա-
նած մի խօսիք, բան մը չեմ լսեր :

ՄԱԼԻՆ. — Ճամբռն երկայնքին վրայ տուն մը մնա-
ցած չէ :

ԴԱՅԵԼԻՐ. — Ճամբռն երկայնքին վրայ տուն մը մնա-
ցած չէ :

ՄԱԼԻՆ. — Գիւղին մէջ ո՛չ մէկ զանգակատռն մնացած է :

ԴԱՅԵԼԻՐ. — Գիւղին մէջ ո՛չ մէկ զանգակատռն կը
դանուի, ըսիք :

ՄԱԼԻՆ. — Մարդագետիններուն մէջն ո՛չ մէկ առօրիք
մնացեր է : Բան չեմ ճանչնար :

ԴԱՅԵԼԻՐ. — Զգեցէք նայիմ : — Ո՞չ մէկ տուն դաշտերուն
մէջ : Ահ, քարե մեծ կամուրջը վնասուած է : Բայց
ի՞նչ ըրած են շարժական կամուրջը : Ահաւասիկ հրկիցուած
ագարակ մը : Ահա ուրիշ մըն ալ . հատ մըն ալ, երրորդ մըն
ալ, Բայց . . . Ո՞հ, Մալէն, Մալէն . . .

ՄԱԼԻՆ. — Ի՞նչ կայ :

ԴԱՅԵԼԻՐ. — Ամէն ինչ այրած, ամէն ինչ մոխիք դար-
ձած . . .

ՄԱԼԻՆ. — Ամէն ի՞նչ . . .

ԴԱՅԵԼԻՐ. — Ամէն ինչ այրած, Մալէն, ամէն ինչ մօխ-
րացած : Ո՞հ, կը տեսնեմ . . . Ոչինչ չէ մնացած այլեւս . . .

ՄԱԼԻՆ. — Կը սխալիս . ձգէ որ նայիմ,

ԴԱՅԵԼԻՐ. — Աչքով տեսանելի ամենէն հեռաւոր տեղեր
իսկ այրած են : Ամբողջ քաղաքը ածխագոյն աղիւսներու աւե-
րակոյտի մը վերածուած է : Միայն փոսեր կը տեսնեմ լեցուած
դղեակին ամբողջ քարերով : Ո՞շ մէկ մարդ, ո՛չ մէկ կենդանի
դաշտերու մէջ : Միայն ծառեր և աղռաւներ կը դանուին
ժարդերու խորը :

ՄԱԼԻՆ. — Բայց այն ատեն ի՞նչ . . .

ԴԱՅԵԼԻՐ. — Ահ . . .

Բ. ԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍԻ, Ա. ԹԱՋԻՆ.

ԱՆՏԱՌ ՄԸ

(Ներս կը մնեն իշխանութի Մայկն և Գալխակը)

ՄԱԼԻՆ. — Ո՞հ, ի՞նչ մռւթ է այստեղ :

ԴԱՅԵԱԿԻ. — Մութ է, մութ : Անտառ մը լուսաւորուած է երբեք հանդիսասրահի մը նման : Ասկէ աւելի մռւթերը տեսած եմ ուր գայլեր և զարազներ կային, ասով հանդերձ չեմ ալ գիտեր հոս կա՞ն թէ ոչ : Բայց փա՛ռք Աստուծոյ, գոնէ ծառերու մէջէն քիչ մը լուսնի և աստղերու լոյս կը թափանցէ :

ՄԱԼԻՆ. — Ճամբան գիտե՞ս, դայեա՞լ :

ԴԱՅԵԱԿԻ. — Ճամբա՞ն : Իրաւ որ ճամբան չեմ գիտեր : Կը խորհի՞ք որ կրնայի բոլոր ճամբաները գիտնալ : Դուք փափագեցաք Խսոէլմանս երթալ, ես հետեւեցայ ձեզի, և ահաւասիկ ո՞ւր կը գտնուինք մենք տասներկու ժամէ ի վեր, որ դիս այս անտառին մէջ կը պտրացնէք, ուր անօթութենէ պիտի մեռնինք, եթէ արջերն ու կինձերը չփարատեն մեզ : Եւ այս բոլորը Խսոէլմանս երթալու համար ուր իշխան Եալմարը սիրով պիտի ընդունի ձեզ, երբ ձեր դալը տեսնէ : Կմախացած և դալուկ՝ ի՞նչպէս մեղրամոմէ աղջիկ մը, և աղքատ՝ չքաւորի մը հանգոյն :

ՄԱԼԻՆ. — Տե՛ս մարդիկ կու գան :

ԴԱՅԵԱԿԻ. — Մի՛ վախնաք, ետեւո կեցէք : (Ներս կը մնին երեք աղքատներ):

ԱՂՔԱԾՆԵՐԻ. — Բարի՛ երեկոյ ձեզ :

ԴԱՅԵԱԿԻ. — Բարի՛ երեկոյ : Արդեօք ու՞ր կը գտնուինք

Ա. ԱՂՔԱԾՆ. — Անտառին մէջ :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Հոս ի՞նչ կ'ընէք դուք :

ԴԱՅԵԱԿԻ. — Ճանապարհը կորմնցուցած ենք :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Մինա՞կ էք :

ԴԱՅԵԱԿԻ. — Այո՛ . — ո՞հ , ո՞չ , ուրիշ երկու մարդոց հետ
ենք այստեղ :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Ո՞ւր են անոնք :

ԴԱՅԵԱԿԻ. — Ճանապարհ կը վնասեն :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Հեռո՞ւն են արդեօք :

ԴԱՅԵԱԿԻ. — Ո՞չ , հիմա կը հասնին :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Ո՞վ է այդ փոքրիկը . ձեր աղջիկն է :

ԴԱՅԵԱԿԻ. — Այո՛ , իմ աղջիկս է :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Բնաւ չի խօսիր . համբ է արդեօք :

ԴԱՅԵԱԿԻ. — Ո՞չ , տեղացի չէ :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Չեր աղջիկը տեղացի չէ :

ԴԱՅԵԱԿԻ. — Այո՛ , այո՛ , տեղացի է , բայց հիւանդ է :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Ի՞նչ նիհար է : Քանի՞ տարեկան կայ :

ԴԱՅԵԱԿԻ. — Տասնհինգ տարեկան :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Ո՛ , օ՛ , այն ատեն ան կ'ոկսի . . . Բայց

ո՞ւր են այդ երկու մարդիկը :

ԴԱՅԵԱԿԻ. — Շրջականները պէտք է ըլլան :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Չայն չեմ լսեր սակայն :

ԴԱՅԵԱԿԻ. — Պատճառը այն է որ աղմուկ չեն հաներ :

Բ. ԱՂՔԱՏԸ. — Կ'ուզէ՞ք մեղի հետ դալ :

Դ. ԱՂՔԱՏԸ. — Անտառին մէջ այդպիսի խայտառակ
խօսքեր մի՛ ըներ :

ՄԱԼԻՆ. — (դայեակին) Հարցուր իրենց իսսէլմանտի ճա-
նապարհը :

ԴԱՅԵԱԿԻ. — Իսսէլմանտի ճանապարհը ո՞ր կողմին է :

Ա. ԱՂՔԱՏԸ. — Իսսէլմանտի :

ԴԱՅԵԱԿԻ. — Այո՛ :

Ա. ԱՂՔԱՏԸ. — Այս կողմէն . . .

ՄԱԼԻՆ. — Հարցուր թէ ի՞նչ պատահած է :

ԴԱՅԵԱԿԻ. — Ի՞նչ պատահած է :

Ա. ԱՂՔԱՏԸ. — Ի՞նչ պատահած է :

ԴԱՅԵԱԿԻ. — Այո՛ , պատերազմ տեղի ոնեցաւ :

Ա. ԱՂՔԱՏԸՆ. — Այս', պատերազմ տեղի ունեցաւ :

ՄԱԼԵՆ. — Հարցուր անոնց թէ՝ թագաւորին և թագուհին մահը ճիշտ է :

ԴԱՅԵԱԿԻԾ. — Թագաւորին ու թագուհին մահը արդեօք ճիշտ է :

Ա. ԱՂՔԱՏԸՆ. — Թագաւորին ու թագուհին ճիշտ :

ԴԱՅԵԱԿԻԾ. — Այս'. Մարկեզոս արքային և Կոսովին թագուհին :

Ա. ԱՂՔԱՏԸՆ. — Այս', կարծեմ թէ մեռած են :

ԴԱՅԵԱԿԻԾ. — Մեռած :

Բ. ԱՂՔԱՏԸՆ. — Այս', կարծեմ թէ մեռած են : Այս կողմերը, երկրին մէջ ամրազ ժողովուրդը կոտորուեցաւ :

ՄԱԼԵՆ. — Բայց երբէն ի վեր. չէք զիտեր :

Բ. ԱՂՔԱՏԸՆ. — Ո՞չ :

ՄԱԼԵՆ. — Չէք զիտեր թէ ինչպէս մեռան :

Բ. ԱՂՔԱՏԸՆ. — Ո՞չ :

Դ. ԱՂՔԱՏԸՆ. — Աղքատները բան մը չեն զիտեր արդէն :

ՄԱԼԵՆ. — Իշխան Եալմարը տեսաք արդեօք :

Ա. ԱՂՔԱՏԸՆ. — Այս', տեսանք :

Բ. ԱՂՔԱՏԸՆ. — Շուտով պիտի ամուսնանայ ան :

ՄԱԼԵՆ. — Իշխան Եալմարը շուտով պիտի ամուսնանայ :

Հոփք :

Բ. ԱՂՔԱՏԸՆ. — Այս' :

ՄԱԼԵՆ. — Եւ որո՞ւն հետ :

Ա. ԱՂՔԱՏԸՆ. — Չեմ զիտեր :

ՄԱԼԵՆ. — Բայց Երբ պիտի ամուսնանայ :

Բ. ԱՂՔԱՏԸՆ. — Չեմ զիտեր :

ԴԱՅԵԱԿԻԾ. — Ուր կրնանք քնանալ այս զիշեր :

Բ. ԱՂՔԱՏԸՆ. — Մեզի հետ :

Ա. ԱՂՔԱՏԸՆ. — ձգնաւորին քովը գացէք :

ԴԱՅԵԱԿԻԾ. — Ո՞ր ձգնաւորին :

Ա. ԱՂՔԱՏԸՆ. — Վարը, Զորս Յուղաներու հառուդիֆն:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Զորս Յուղաներու հառուդիֆն:

Դ. ԱՂՔԱՏԸՆ. — Մի՛ պոռաք այդ անունը խաւարին մէջ :

(Ամենին ալ դուրս կ'ելլեն:)

ՏԵՍԻ, ԵՐԵՎԱՆԻ

ԴՂԵԱԿԻՆ ՄԷԶ ՄՐԱՀ ՄԸ

(Յաղմար արքան և Աննա քազուհին՝ զիւկընդիմուն)

ԱՆՆԱ. — Իմ գառապա՞նծ յազթակիրս :

ԹԱՂԱԼՈՐԾ. — Աննա՛ ... (կը նամբուրէ զայն)

ԱՆՆԱ. — Ուշադրութիւն, Եալմար իշխա՞նը ... (Ներկը մտնէ Յաղմար իշխանը և առանց նօմարելու զանոնի՛ կը մօտենալ բաց պատուհանինի՛)

ԻՇԽԱՆ. ԵԱԼՄԱՐ. — Եանձրեւէ. թազում մը գերեզմանատան մէջ. որկու գոռեր սկզբեցին և Օր Բարկուրեանի՛ ներս կը մտնէ ահա տունէն : Պատուհաններէն միայն գերեզմանը կը տեսնուի որ առակաւ զգեակին պարտէզներուն կը մօտենայ, և ահա արդէն վերջին շիրխմերը մինչև լճակը կ'իջնեն : Կը բանան դադաղը. ո՛հ, գոցե՛մ պատուհանու :

ԱՆՆԱ. — Տէր իշխան :

ԵԱԼՄԱՐ. — Ո՛հ, չտեսայ ձեզ, Տիկին :

ԱՆՆԱ. — Հիմա եկանք մենք ալ :

ԵԱԼՄԱՐ. — Ո՛հ :

ԱՆՆԱ. — Ի՞նչ բանի վրայ կը խորհիք, Տէր :

ԵԱԼՄԱՐ. — Ոչ մէկ բանի վրայ, Տիկին :

ԱՆՆԱ. — Ո՛չ մէկ բանի : Ամսուն վերջն է որ սակայն, Տէր ...

ԵԱԼՄԱՐ. — Ամսուն վերջն է որ, Տիկին ...

ԱՆՆԱ. — Այո՛, ձեր գեղեցիկ հարսանիքը ...

ԵԱԼՄԱՐ. — Իրաւ է, Տիկին ...

ԱՆՆԱ. — Բայց մօտեցէք քիչ մը, Տէ՛ր :

ԹԱՂ. — Այո՛, մօտեցի՛ք, Եալմար :

ԱՆՆԱ. — Ինչու համար այսքան սառն էք : Կը վախճա՞ք արդեօք ինէ : Գրեթէ իմ զաւակս էք սակայն, մօք մը նման ես կը սիրեմ ձեզ, —և թերեւս մօրմէ մը աւելի . տուէք ինձ ձեռքերնիդ :

ԵԱԼՄԱՐ. — Զե՞սքս, Տիկին :

(*) Հոգեւոր երգ մը.

ԱՆՆԱ. — Այսու, ձեր ձեռքը . և նայեցէք աշուքներուն
մէջ . չէ՞ք նշաբեր հո՞ւթ թէ՝ կը սիրեմ ձեզ : Մինչև այսօր
զիս բնաւ չհամրութեցիք :

ԵՍԼԱՄԱԲ. — Համբաւրե՞լ ձեզ , Տիկին :

ԱՆՆԱ. — Այսու , համբութե՞լ . չէ՞ք համբուրեր ձեր մայրը :
Ես պիտի ուզէի ամէն օր համբուրել ձեզ : Այս գիշեր ձեզ
երազեցի . . .

ԵՍԼԱՄԱԲ. — Զի՞ս , Տիկին :

ԱՆՆԱ. — Այսու , ձեզ : Օր մը պիտի պատմեմ ձեզ երազս :
Չեր ձեռքը պազ է և ձեր այտերը ջերմ : Տուէք ինձ միւս
ձեռքերնիդ : Ան ալ ձիւնէ ձեռքի նման պազ և դալուկ է :
Պիտի ուզէի տաքցնել այս ձեռքերը . . . : Հիւանդէք արդեօք :

ԵՍԼԱՄԱԲ. — Այսու , Տիկին :

ԱՆՆԱ. — Մեր սէրը պիտի բուժէ ձեզ : (դուրս կ'ելլին:)

ՏԵՍԻԼ ԵՐԵՎՐ Դ

ԳԻՒՂԱԿԱՆ ՓՈՂՈՑ ՄԸ

(Ներս կը մտնեն Մալեն իշխանունին եւ դայեակը:)

ՄԱԼԵՆ. — (Ծակելով կամուրջի մը եզերի) Ի՞նքզինքս բնաւ
չեմ ճանչնար , երբ ջուրին մէջ կը նայեմ :

ԴՅԱՅԵԱԿԻ. — Գոցեցէք ձեր կրկնոցը . ձեր շրջազդեստին
ոսկի-ծոպերը կը տեսնուին . — ահաւասիկ գիւղացիներ :

(Ներս կը մտնեն երկու ծերունի գիւղացիներ:)

Ա. Գիիղացին. — Ահաւասիկ աղջիկը :

Բ. Գիիղ. — Այսօրուան եկո՞զը :

Ա. Գիիղ. — Այսու , տարեց կնոջ մը հետ :

Բ. Գիիղ. — Ո՞ւրիշէ կու գայ :

Ա. Գիիղ. — Յայտնի չէ :

Բ. Գիիղ. — Ասիկա աղէկ նշան մը չէ :

Ա. Գիիղ. — Ամբողջ գիւղին մէջ իր մասին կը խօսին :

Բ. Գիիղ. — Սակայն և այնպէս արտակարգ բան մըն ալ
չէ ան :

Ա. Գիհղ. — Նիհարակազմ է :

Բ. Գիհղ. — Մւր կը բնակի :

Ա. Գիհղ. — «Լապոյտ Առիւծ» պանդոկը :

Բ. Գիհղ. — Դրամ ունի՝ արդեօք :

Ա. ԳիհղԱՑԻՆ. — Կ'ըսեն թէ ունի :

Բ. ԳիհղԱՑԻՆ. — Տեսնեք : (Դուրս կ'ելլին: Ներս կը
մենք կովարած մը:)

ԿՈՎԱՐԱԾԸՆ. — Բարի՛ երեկոյ ձեզ :

ՄԱՅԷՆ. ԵՒ ԴԱՅԵԱՄԵՆ. — Բարի՛ երեկոյ :

ԿՈՎԱՐԱԾԸՆ. — Օդը շատ գեղեցիկ է այս գիշեր :

ԴԱՅԵԱԿԻՆ. — Այո՛, բաւական գեղեցիկ :

ԿՈՎԱՐԱԾԸՆ. — Լո՛ւսնի շնորհիւ :

ԴԱՅԵԱԿԻՆ. — Այո՛ :

ԿՈՎԱՐԱԾԸՆ. — Բայց ցերեկին շատ տաք ըրաւ :

ԴԱՅԵԱԿԻՆ. — Մհեր, այո՛, ցերեկին շատ տաք ըրաւ :

ԿՈՎԱՐԱԾԸՆ. — (Կ'իջնի դեպի ջուրը) Երթամ լոգնալու :

ԴԱՅԵԱԿԻՆ. — Լոգնալու :

ԿՈՎԱՐԱԾԸՆ. — Այս, հոս պիտի հանուիմ :

ԴԱՅԵԱԿԻՆ. — Մեր առջեւը պիտի հանուիք :

ԿՈՎԱՐԱԾԸՆ. — Այո՛ :

ԴԱՅԵԱԿԻՆ. — (Մալենին ուղղելով խօսքը) Եկէ՛ք :

ԿՈՎԱՐԱԾԸՆ. — Մերկ մարդ տեսած չէ՞ք բնաւ :

(Վազելով ներս կը մենք արտասուալից աշխերով տարեց
կին մը եւ «Կապոյտ Առիւծ» պանդոկին դրան առջեւ կ'եր-
բայ աղաղակելու:)

ՏԱՐԵՅ ԿԻՆԸ. — Օդնութիւն, օգնութիւն : Աստուած
իմ, Աստուած իմ, անոնք զիրար կ'առաննեն խոշոր դանակ-
ներով :

ԳԻՆՈՎՆԵՐԸ. — (դուռը բանալով) Խնչ կայ :

ՏԱՐԵՅ ԿԻՆԸ. — Տղաս, աղաս, խոշոր դանակներով
անոնք զիրար կ'առաննեն. խոհանոցի խոշոր դանակներով :

ԶՈՅՆԵՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ. — Խնչ կայ :

ԳԻՆՈՎՆԵՐԸ. — Կոփւ մը, ուր են :

ՏԱՐԵՅ ԿԻՆԸ. — «Ուսկի Աստղ» պանդոկին ետեւի կողմը.
այսօրուան գիւղ հասնող աղջկան պատճառաւ տղաս կը կռաւի

դարրինին հետ . Երկու քն ալ արդէն արիւնլուայ վիճակին
մէջ են :

ԳԻՆՈՎԵՍԵՐԸ . — Երկու քն ալ արիւնլուայ վիճակին մէջ ,
ՏԱՐԵՑ ԿԻՆԸ . — Պատերուն վրայ արդէն արիւն կայ :

ԳԻՆՈՎԵՍԵՐԸ . — Երթանք նայինք , ուր են :

ՏԱՐԵՑ ԿԻՆԸ . — «Ռոկի Աստղ» պանդոկին ետեւը . առկէ
զանձնք կարելի է տեսնել :

ԳԻՆՈՎԵՍԵՐԸ . — Առկէ կարելի է տեսնել : — Խոհանոցի
խոյոր դանակիներո՞վ , բայք : Ո՞հ , արիւնլուայ վիճակին մէջ պիտի
ըլլան : Ուշադրութիւն , իշխանը : (Ամենին ալ «Կապոյ Առիւծ»
պանդոկը կը մտնեն տանելով իրենց հետ տարեց կինը որ ձեռները
զլխուն կը զարեկ եւ կ'աղաղակէ : Ներս կը մտնեն իշխան
Նալմար եւ Անգոս :)

ՄԱԼԻՆ ԵՒ ԴԱՅԵԱԿԸ . — Եալմա՛րը :

ԴԱՅԵԱԿԸ . — Ծածկուեցէ՛ք : (Դուրս կ'ելլեն :)

ԱՆԳՈՍ . — Տեսա՞ք այդ փոքրիկ գեղջկուհին :

ԵԱԼՄԱՐ . — Նշմարեցի . . . Նշմարեցի . . .

ԱՆԳՈՍ . — Տարօրինա՛կ է ան :

ԵԱԼՄԱՐ . — Չսիրեցի զայն :

ԱՆԳՈՍ . — Իսկ ես սքանչելի կը գտնեմ . և այդ մասին պի-
սի խօսեմ իշխանուհի Ուկիանին . Նաժիշտ մը պէտք է իրեն ,
Ո՞հ , որքա՞ն դունատ էք սակայն :

ԵԱԼՄԱՐ . — Ե՞ս գունատ :

ԱՆԳՈՍ . — Անսովորօրէն գունատ : Հիւա՞նդ էք արդեօք :

ԵԱԼՄԱՐ . — Ո՞չ . պատճառը արտակարգօրէն շոգ աշնան
այս օրն է ուր տենդավարակիներու սենեկի մը մէջ կարծեցի
ապրիլ և հիմա՝ գետնափորի նման այս ցուրտ զիշե՛րը : Այսոդ
դղեակէն գուրս չելայ և դիշերուան այս խոնաւութիւնը ծա-
ռուղին վրայ բռնեց օձիքէա :

ԱՆԳՈՍ . — Զգուշացէք : Դիւզին մէջ շատ հիւանդներ
կան :

ԵԱԼՄԱՐ . — Այո՛ , պատճառը ձահիճներն են , և ահա ես
եւս ձահիճներուն մէջտեղը կը գտնուիմ :

ԱՆԳՈՍ . — Ի՞նչ բան :

ԵՍԼԱՄԱՐ. — Այսօր նշմարեցի ես մեզքին բոցերը որոնց
դեռ չեմ համարձակիր անուն մը տալ :

ԱՆԳՈՍ. — Չեմ հասկնար :

ԵՍԼԱՄԱՐ. — Ոչ այ ես հասկցայ Աննա թագուհուոյն մէկ
քանի բառերը, և կը վախնամ հասկնալէ ալ...:

ԱՆԳՈՍ. — Ի՞նչ բան պատահեցաւ սակայն :

ԵՍԼԱՄԱՐ. — Ռինչ, ոչինչ, բայց կը վախնամ ամուս-
նոթենէս վերջ տեսնելիքներէս... ո՞հ, տեսէ՛ք Անգոս... (Նոյն
պահուն դղեակին մէկ պատոհանին մէջ կը տեսնուին Աննա
Թագուհին եւ բագաւորը՝ զիրկընդխառն:)

ԱՆԳՈՍ. — Զգո՞յն, մի նայիք, կրնան մեզ տեսնել :

ԵՍԼԱՄԱՐ. — Ո՞չ. մինք մութին մէջ ենք, իսկ իրենց սեն-
եակը լուսաւորուած է: Բայց նայեցէք, դղեակին վերեւ
ինչո՞ւ կը շառագունի երկինքը :

ԱՆԳՈՍ. — Վազը փոթորիկ մը պիտի պատահի :

ԵՍԼԱՄԱՐ. — Եւ սակայն թագուհին չի սիրեր զայն...:

ԱՆԳՈՍ. — Հեռանանք :

ԵՍԼԱՄԱՐ. — Չեմ համարձակիր տեսնել այլես այս եր-
կինքը և Աստուած գիտէ թէ ինչ դոյն ստացաւ այսօր մեր
գլխուն վրայ ան: Դուք չէք գիտեր թէ ինչ նշմարեցի ես
այսօր կէսօրէ վերջ այս դղեակին մէջ զոր թունաւորուած
քլաւ կը կարծեմ և ուր Աննա թագուհուոյն ձեռքերը զիս աւելի
քրտնցուցին քան որմերուն վրայի սեպտեմբերի այս արե-
գակը :

ԱՆԳՈՍ. — Բայց Ի՞նչ պատահեցաւ :

ԵՍԼԱՄԱՐ. — Չխօսիք այդ մասին այլես, ուր է այդ փոք-
րիկ գեղջկուհին: («Կապոյս Առիւծ» պանդոկին մէջ պղպղակ):

ԱՆԳՈՍ. — Ի՞նչ ձայն է ասիկա:

ԵՍԼԱՄԱՐ. — Չեմ գիտեր. ամբողջ կէսօրէն վերջ անսո-
վոր շարժում մը կար զիւղին մէջ: Հեռանանք. օր մը պիտի
հասկնաք իւմ ըսածներս:

(Դուրս կ'ելլեն):

ԳԻՒՇՈՎ ՄԸ. — (Պանդոկին դուռը բանալով) Իշխանը
մեկնեցաւ:

ԱՄՐՅՈՒԴ ԳԻՆՈՎՆԵՐԻ .— (Սիմին վրայ) ՄԵԿՆԵցա՞ւ : Ազ
կրնանք աւեսնել : Արիւնլուայ վիճակի մը մէջ պէտք է եղած
ըլլան հիմա անոնք : Թերեւս մնուած :

(Դուրս կ'ելլին ամենից միասին:)

ՏԵՍԻ ՉՈՐԾՈՐԴ

ԴՆԵԱԿԻՆ ՄԷԿ ՅԱՐԿԱԲԱԺԻՆԸ

(Կը տեսնուին Աննա բազուհին, Ռւկիան իւխանուհին
և Մալեն՝ նաժիշտի սարազով:)

ԱՆԵԱ .— Ռւբիչ կրկնոց մը բերէ՛ք . կարծեմ կանաչաւ-
գոյնը աւելի պատշաճ է :

ՈՒԿՈՒԱՆ .— Զեմ ռւզեր .— կանաչ - սիրամարդագոյն
թաւիշէ կրկնոց մը ջրագոյն կանաչ շրջազդեստի մը վրայ կը
պատշաճի :

ԱՆԵԱ .— Զեմ զիտեր :

ՈՒԿՈՒԱՆ .— «Զեմ զիտեր , չեմ զիտեր ,» երբեք չէք
զիտնար , երբ խնդիրը ուրիշներուն կը զերաբերի :

ԱՆԵԱ .— Տեսնենք , մի՛ սրգողիր . քեզի սարիք մը ըրած
ըլլալու համար ըսի ասիկա . բոլորովին յուզուած ժամադ-
րութեան պիտի երթառ :

ՈՒԿՈՒԱՆ .— Բոլորովին յուզուած ժամադրութեան պի-
տի երթամ . . . Եւ ինքզինքը վատնել է ասիկա . . . Դուք
միայն զիս տանջել կ'երեւակայէք արգէն . . .

ԱՆԵԱ .— Ռւկիան , Ռւկիան , այդպէ՛ս ռւբեմն : Ռւբիչ
կրկնոց մը բերէ՛ք նայինք :

ՆԱԺԻՇՏԾԼ .— Ասիկա , Տիկին :

ԱՆԵԱ .— Ահ , այո՛ այո՛ , դարձիր նայիմ . այո՛ , պոխկո-
շատ աւելի լաւ է :

ՈՒԿՈՒԱՆ .— Իսկ մազե՞րս : Այսպէ՛ս պիտի երթամ . . .

ԱՆԵԱ .— Քիչ մը աւելի դէպի ճակտիդ վրայ ողորկէ
զանոնք :

ԱԻԿԼԻԱՆ. — Հայելի՞ս ուր է :

ԱՆՆԱ. — Մւր է իր հայելին, (Մալեհին) չե՞ս աշխատիր դռն : Բե՛ր իր հայելին, Ութը օրէ ի վեր հստ է և զեռ բան մը սորված չունի : Լուսնէ՞ն կու գառ : Օ՞ն, եկուր նայինք, ո՞ւր ես :

ՄԱԼԻՆ. — Հո՛ս եմ, Տիկի՞ն :

ԱԻԿԼԻԱՆ. — Բայց այդպէս մի ծոեր հայելին : Մէջէն պարտէզին ամբողջ լալկան ուսիները կը տեսնեմ, դէմքիդ վրայ արտասուելու երեսյթը ունին անոնք :

ԱՆՆԱ. — Այո՛, ճի՛շտ այդպէս . բայց ըրէ որ կոնակի կողմէն տարածուին անոնք, — Դժբախտաբար անտառը շատ մութ պիտի ըլլայ :

ԱԻԿԼԻԱՆ. — Մո՞ւթ պիտի ըլլայ :

ԱՆՆԱ. — Այո՛, եւ իշխանը պիտի չտեսնէ քեզ : Խո. շոր ամպեր ծածկած են լուսինը :

ԱԻԿԼԻԱՆ. — Բայց ինչո՞ւ համար կ'ուզէ որ պարտէղ երթամ: Եթէ յունիսի մէջ ըլլար և ցերեկ ատեն, ինչ որ է, բայց գիշերը, աշունին . . . , ցուրտ է, կ'անձրեւէ, հավկայ . . . : Գոհարեղէններս ալ գնե՞մ:

ԱՆՆԱ. — Անտարակոյս, — բայց մենք . . . (Ականջն ի վար կը խօսի:)

ԱԻԿԼԻԱՆ. — Այո՛ :

ԱՆՆԱ. — (Խօսքը ուղղելով Մալեհին եւ նաժիշտին) Դուք քացէք և ներս մի՛ գաք մինչև որ ձեզ չկանչենք :

(Գուրս կ'ելլեն իշխանունի Մալեն եւ նաժիշտը:)

ՏԵՍԻ, ՀԻՆ ԳԵՐՈՐԴ

ԴՆԵԱԿԻՆ ՄԷԿ ՆՐԲԱՆՑՔԸ

(Եերս կը մտնէ իշխանունի Մալեն. կ'երբայ նրբանցին ծայրը գտնուող դուռ մը զարնելու:)

ԱՆՆԱ. — (Եերսէն) Ո՞վ է ան :

ՄԱԼԻՆ. — Ես եմ, Տիկին :

ԱՆՆԱ. — Դուք ո՞վ եք :

ՄԱԼԻՆ. — Իշխանուհի Մա... նորեկ նաժիշտը :

ԱՆՆԱ. — (Դուռը կես բանալով) Ի՞նչ ընելու եկար այս-
աեղ :

ՄԱԼԻՆ. — Ես կուգամ...

ԱՆՆԱ. — Ներս մի՛ մտներ, ի՞նչ կայ :

ՄԱԼԻՆ. — Իշխան Եալմարի կողմէն կուգամ...

ԱՆՆԱ. — Այո՛, այո՛ : Ուկիմանը, կուգայ, կուգայ,
վայրկեան մը . ժամը տակաւին ութը չկայ . — մեզ առանձին
ձգէ :

ՄԱԼԻՆ. — Սպայ մը ինձ ըստ թէ բացակայ էր ան :

ԱՆՆԱ. — Ո՞վ է բացակայ :

ՄԱԼԻՆ. — Իշխան Եալմարը :

ԱՆՆԱ. — Իշխան Եալմարը բացակայ է :

ՄԱԼԻՆ. — Ան դուրս ելած է դղեակէն...

ԱՆՆԱ. — Ուր գացած է :

ՈՒԿԻՄԱՆ. — (Ներսէն) Ի՞նչ եղեր է :

ԱՆՆԱ. — Իշխանը դուրս ելած է դղեակէն...

ՈՒԿԻՄԱՆ. — (Դրան կես բացուածէն) Ի՞նչ բան...

ԱՆՆԱ. — Իշխանը դուրս ելած է դղեակէն :

ՄԱԼԻՆ. — Այո՛ :

ՈՒԿԻՄԱՆ. — Կարելի՞ բան չէ :

ԱՆՆԱ. — Ուր գացած է :

ՄԱԼԻՆ. — Չեմ գիտեր: Եարծեմ թէ անտառին կողմը
գացած է, և պատռիրած է որ իմաց տան ձեզ թէ ժամադ-
րութեան պիտի չկրնայ գալ :

ԱՆՆԱ. — Ո՞վ ըստ ասիկա քեզի :

ՄԱԼԻՆ. — Սպայ մը :

ԱՆՆԱ. — Ո՞ր սպան :

ՄԱԼԻՆ. — Անունը չեմ գիտեր :

ԱՆՆԱ. — Ուր է այդ սպան :

ՄԱԼԻՆ. — Մեկնեցաւ իշխանին հետ :

ԱՆՆԱ. — Ինչու համար ինք անձամբ չեկառ :

ՄԱԼԻՆ. — Բար որ դուք առանձինն ըլլալ կ'ուզէիք :

ԱՆՆԱ. — Ո՞վ յանձնաբարեց քեզ այդպէս ըսելու : Ի՞նչ բան պատահեցաւ արդեօք : Հեռացի՛ր : (Դուռը կը զոցուի. Մայիս գուրս կ'ելլէ:)

ՏԵՍԻ Ա. Ե Յ Ե Ր Ո Ւ Յ

ՑԱՆԿԱՊԱՏԻՆ ՄԷԶ ՊԱՐՏԷԶ ԱԾ

ԵԱԼՄԱՐ. — Ինծի ըստ որ սպասեմ շատրուանին մօտ վերջապէս այս գիշեր զինք տեսնել կ'ուզեմ : Ե՛սւզեմ իմանալթէ գիշերուան մութը պիտի կրնա՞յ զայն ցոլացնել, թէ որտին խորը քիչ մը լոռութիւն պիտի ունենա՞յ ան : Աշնան այս անտառ երբեք այս գիշերուընէ աւելի տարօրինակ և մութ չեմ տեսած : Խ՞նչպիսի լոյսով գիրար պիտի տեսնենք : Չեմ կըր նար նոյնիսկ ձեռքերս սրոշել :

Բայց ի՞նչ են բոլոր շուրջիս այս նշոյները : Պարտէ զին բոլոր բուերը հոս եկած են ուրեմն : — Հեռացէ՛ք, հեռացէ՛ք դէպի զերեզման, մեռելներուն մօտ . (անոնց բար կը նիսկ) հարսանիքի երեկոյի՞ մը հրաւիրուած էք արդեօք : Այժմ ահա դիաթաղի մը ձեռքերը՝ իմիններս : Ահա, ալ յաճախ չեմ գար հոս : — Բայց ուշադրութիւն — կուգայ ան . . . Հօվն է արդեօք : Ոհա, ինչպէս տերեւները շուրջս կը թափին : Հօն ծառ մը կայ որ իր տերեւներէն բոլորովին կը մնրկանայ : Լուսնին վրայէն ամպերը ի՞նչպէս կը սահին : Ահաւասիկ լալկան - ուռիններու տերեւները կը թափին ձեռքերուս վրայ : Անտառը այս գիշերուընէ աւելի տարօրինակ չեմ տեսած բնաւ : — Այս գիշերուընէ աւելի նշաններ ոչ մէկ ատեն տեսած ունիմ : — Բայց ան հօն է, ահաւասիկ :

(Ներս կը մտնէ իշխանունի Մայինը:)

ՄԱԼԻՆ. — Ո՞ւր էք, Տէ՛ր իմ,

ԵԱԼՄԱՐ. — Հոս եմ :

ՄԱԼԻՆ. — Ո՞ւր սակայն : — Չեմ տեսներ ձեզ :

ԵԱԼՄԱՐ. — Հոս, շատրուանին մօտ, Զուրին պայծա

ուռթեան մէջ պիտի կրնանք զիրար տեսնել : Տարօրինակ է հոս այս դիշեր :

ՄԱԼԻՆ.— Այս՝ կը վախնամ ես, ա՛հ, գտայ ձեզ վեր-
ջապէս . . .

ԵԱԼՄԱՐ.— Ի՞նչու համար կը դողդողաք :

ՄԱԼԻՆ.— Զեմ դողդողար :

ԵԱԼՄԱՐ.— Ձեզ չեմ տեսնել : — Հո՛ս եկէք, աւելի
պայծառ է այստեղ . և զլուխնիդ քիչ մը երկինք դարձուցէք :
Դուք եւս անսովոր բան մը ունիք այս դիշեր . . . Կարծես
աշքերս և սիրտս բացուած են այս դիշեր . . . — Կը խորհիմ
թէ իրաւուքս գեղեցիկ էք դուք, ո՛հ, անսովորօրէն գեղե-
ցիկ, Ուկլիան : Ինձի կը թուի թէ ցարդ չէի դիտած ձեզ :
Զեր շուրջը բաշն մը կայ այս իրիկուն . . . Երթանք ուրիշ տեղ .
լոյսին մէջ, Եկէ՛ք . . .

ՄԱԼԻՆ.— Ո՛չ տակաւին :

ԵԱԼՄԱՐ.— Ուկլիան, Ուկլիան :

(Կը համբուրէ զայն նոյն պահուն շատրուանին ջուրը կը
շարժի նովեն. կը հակի եւ կ'ինայ անոնց վրայ :)

ՄԱԼԻՆ.— Կը վախնամ ես :

ԵԱԼՄԱՐ.— Երթանք աւելի հեռուն . . .

ՄԱԼԻՆ.— Մէկը կու լայ այստեղ . . .

ԵԱԼՄԱՐ.— Զէք լսեր, հովն է :

ՄԱԼԻՆ.— Բայց ի՞նչ են ծառերուն վրայ բոլոր այս աշ-
քերը :

ԵԱԼՄԱՐ.— Ո՞ւր են : Ո՛հ, բուերն են, եկան նորէն :
Հիմա կը ցրուեմ զանոնք : (Խար կը նիշէ անոնց) Հեռացէ՛ք,
հեռացէ՛ք :

ՄԱԼԻՆ.— Ահա հատ մը որ չուզէր հեռանալ :

ԵԱԼՄԱՐ.— Ո՞ւր է :

ՄԱԼԻՆ.— Լալկան ուռիխն վրայ :

ԵԱԼՄԱՐ.— Կորսուէ՛ :

(Խար կը նիշէ անոր)

ՄԱԼԵՆ.— Քարբիինծի նետեցիք :

ԵԱԼՄԱՐ.— Ո՞ , խեղճ Ռւկիանս :

ՄԱԼԵՆ.— Կը վախնամ ես :

ԵԱԼՄԱՐ.— Կը վախնամք , երբ գեռ իմ քովու էք :

ՄԱԼԵՆ.— Բոցեր կան հոն , ծառերուն մշտեղը :

ԵԱԼՄԱՐ.— Բան մը չէ փայլատակումներ են անոնք :

Խիստ տաք ըրաւ օդը այսօր :

ՄԱԼԵՆ.— Կը վախնամ : Ա՞զ է որ գետինը մնր շուր-

ջը կը շարժէ :

ԵԱԼՄԱՐ.— Բան չկայ . խլուրդ մըն է , խեղճ փոքրիկ

խլուրդ մը որ կ'աշխատի :

ՄԱԼԵՆ.— Կը վախնամ . . .

ԵԱԼՄԱՐ.— Բայց պարտէզին մշշն ենք մննք . . .

ՄԱԼԵՆ.— Պատեր կա՞ն պարտէզին շուրջը :

ԵԱԼՄԱՐ.— Անտարակոյս , պատեր և փոսեր կան պար-

տէզին շուրջը :

ՄԱԼԵՆ.— Եւ ոչ ոք չի կրնար ներս մտնել :

ԵԱԼՄԱՐ.— Ո՞չ : Սակայն և այնպէս շատ մը անձանօթ

քաններ կան որ կրնան ներս մտնել :

(Լոռութիւն մը)

ՄԱԼԵՆ.— Տրտում եմ ես :

ԵԱԼՄԱՐ.— Տրտում էք : Բայց ի՞նչ բանի մասին կը

մտածէք :

ՄԱԼԵՆ.— Կը մտածեմ Մալէն իշխանուհին մասին . . .

ԵԱԼՄԱՐ.— Ի՞նչ ըսիք :

ՄԱԼԵՆ.— Կը մտածեմ Մալէն իշխանուհին մասին :

ԵԱԼՄԱՐ.— Իուք կը ճանչնամք զայն

ՄԱԼԵՆ.— Ես Մալէն իշխանուհին եմ :

ԵԱԼՄԱՐ.— Ի՞նչ ըսիք :

ՄԱԼԵՆ.— Ես Մալէն իշխանուհին եմ :

ԵԱԼՄԱՐ.— Ուկիանը չէք դուք:

ՄԱԼԵՆ.— Մալէն իշխանուհին եմ ես :

ՄԱԼԵՄԱՐ.— Մալէն իշխանուհին էք դուք։ Բայց անմեռած է

ՄԱԼԵՆ.— Մալէն իշխանուհին եմ ես։

(Նոյն պահուն լուսինը կ'անցնի ծառերու արանքն և կը լուսաւորէ Մալէն իշխանուհին։)

ԵԱԼԵՄԱՐ.— Ահ, Մալէն։ Բայց ուրկէ՞ կու դաք։ Եւ ինչպէս հասաք մինչև այստեղ։ ինչպէ՞ս հասաք

ՄԱԼԵՆ.— Չեմ զիտեր։

ԵԱԼԵՄԱՐ.— Աստուած իմ, Աստուած իմ։ Ուրկէ ազատեցայ այսօր։ Եւ ո՞ր տապանաքարը վերցուցիք այս երեկոյ։ Աստուած իմ, ո՞ր շիրմէն դուրս ելայ այս զիշեր ես, Մալէն, Մալէն, ինչ պիտի ընենք։ Ինձ այնպէս կը թուիթէ՝ ամբողջ սրտով արքայութեան մէջն եմ . . .

ՄԱԼԵՆ.— Ահ, ե՞ս ալ . . .

(Նոյն պահուն ջցայտիք Տարօրինակ կերպով կը նեծկըւայ եւ կը լոլ։)

ԵՐԿՈՒՅԹԻ ՄԻԱՅԻՆ.— Ահ,

ԵԱԼԵՄԱՐ.— Մի՛ լաք, մի՛ վախնաք։ Զրցայտքն է ոք կը հեծկըւայ . . .

ՄԱԼԵՆ.— Ի՞նչ պատահեցաւ այստեղ։ Ի՞նչ պիտի ըլւայ, Երթալ կ'ուզեմ, Երթալ կ'ուզեմ . . .

ԵԱԼԵՄԱՐ.— Մի՛ լաք։

ՄԱԼԵՆ.— Երթալ կ'ուզեմ . . .

ԵԱԼԵՄԱՐ.— Լոեց ալ, ուրիշ տեղ Երթանք։

(Դուրս կ'ելլեն)

Գ. ԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍԻԼ Ա. Խ. Ա. Զ. Ի. Կ.

ԴՆԵԱԿԻՆ ՄԷԿ ՅԱՐԿԱԲԱԺԻՆԸ

(Կը տեսնուի բազաւորը. Եերս կը մտնէ իշխան Սալմար:)

ԵԱԼՄԱԾ.՝ Հա՛յր իմ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ.՝ Եալմա՛ր:

ԵԱԼՄԱԾ.՝ Զեղի խօսելիք ունիմ, հա՛յր իմ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ.՝ Ի՞նչ բանի մասին կ'ուզես խօսիլ ինծիհետ:

ԵԱԼՄԱԾ.՝ Հիւանդ էք, հայր իմ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ.՝ Այո՛, հիւանդ եմ, և տե՛ս, ինչպէս կը ձերանամ. զրեթէ բոլոր մազերս թափեցան. տե՛ս, ինչպէս կը գողողան ձեռքերս և կարծես գժոխքին ամբողջ հուրը գանդիս մէջն է:

ԵԱԼՄԱԾ.՝ Հա՛յր, խե՛զն հայր, պէտք էր ձեզ հեռացընել. թերեւս այլուր երթալ... Զեմ զիտեր, վերջապէս...

ԹԱԳԱԼԻՈՐԸ.՝ Զեմ կրնար հեռանալ: — Բայց դուն հոս ինչո՞ւ եկար: Ես մէկը կ'սպասեմ:

ԵԱԼՄԱԾ.՝ Զեղի հետ խօսելիք ունիմ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ.՝ Ի՞նչ բանի մասին:

ԵԱԼՄԱԾ.՝ Իշխանուհի Մալէնի մասին:

ԹԱԳԱԼԻՈՐԸ.՝ Ի՞նչ բանի մասին, ըսիր: Ո՞հ, զրեթէ շեմ լսեր:

ԵԱԼՄԱԾ.՝ Իշխանուհի Մալէնի մասին, Իշխանուհին եկած է, հա՛յր իմ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ.՝ Մալէն իշխանուհին եկած է:

ԵԱԼՄԱԾ.՝ Այո՛,

ԹԱԳԱԼԻՈՐԸ.՝ Բայց ան մեռած է:

ԵԱԼՄԱԾ.՝ Ան եկած է, հա՛յր:

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Բայց ես զայն մեռած տեսայ :

ԵԱԼՄՈՒՐ .— Ան եկած է :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Ո՞ւր կը դանուի :

ԵԱԼՄՈՒՐ .— Այսուեղ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Այս տեղ՝ զգեակի՞ն մէջ :

ԵԱԼՄՈՒՐ .— Այս :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Ճայց տուր զայն ինձի , կ'ուղեմ տեսնել զինք :

ԵԱԼՄՈՒՐ .— Ո՞չ տակաւին , հայր : Այլեւս չեմ կրնար ամուսնանալ Ռւկիանին հետ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Այլեւս չե՞ս կրնար ամուսնանալ Ռւկիանին հետ :

ԵԱԼՄՈՒՐ .— Ես միմիայն իշխանուհի Մալէնը սիրած եմ :
ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Անկարելի է , եալմար , անկարելի՝ է :—
Բայց շուտով պէտք է մեկնի ան . . .

ԵԱԼՄՈՒՐ .— Ո՞վ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Անաս թագուհին :

ԵԱԼՄՈՒՐ .— Այդ մասին կամաց կամաց իր միտքը պէտք է պատրաստել :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Ե՞ս , ասոր պատրաստե՛լ : Լոէ . . . կարծեմ սանդուղներէն վեր կը բարձրանայ ան , Եալմա՛ր , սպասէ . . .
(Դուրս կ'ելլի:)

ԵԱԼՄՈՒՐ .— Հայր , իսեզա հայր , Այդ կինը պիտի մեռնէ զայն , ամիսը չվերջացած :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Մալէնի հոս գտնուելուն մասին առ այժմ ոչինչ չխօսիս :

(Դուրս կ'ելլի:)

ԵԱԼՄՈՒՐ .— Կարծեմ ազօթարանէն իր ձայնը կու գայ :
Հիմա հոս կը հասնի : — Քանի մը օրէ ի վեր ստուերիս նման
կը հետեւի ինձի : (Ներս կը մՏնի Աննա թագուհին:) Բարի՛
երեկոյ , Տիկին :

ԱԵՆԱ .— Ես , այդ Դուռք էք , Եալմա՛ր : — Զէի սպասեր .

— ԵԱԼՄՈՒՐ .— Զեղի խօսելիք ունէի , Տիկին :

ԱՆՆԱ .— Բնաւ ինձ ըսելիք բան մը չէիք ունեցեր . . .
բայց տուանձի՞նն ենք :

ԵԱԼՄԱՐՄ. — Այս', Տիկին :

ԱՆՆԱ. — Էհ, ուրեմն հո՛ռ եկէք : Նստեցէք այստեղ :

ԵԱԼՄԱՐՄ. — Բառ մը միայն, Տիկին : — Արդեօք լսեցի՞ք

Մալէն իշխանուհին մասին ու է խօսք :

ԱՆՆԱ. — Մալէն իշխանուհին մասի՞ն :

ԵԱԼՄԱՐՄ. — Այս', Տիկին :

ԱՆՆԱ. — Այս', Եալմար, — բայց ան մեռած է :

ԵԱԼՄԱՐՄ. — Կ'ըսեն թէ տակաւին ողջ է ան :

ԱՆՆԱ. — Բայց նոյն ինքը՝ թագաւորը սպաննեց զայն :

ԵԱԼՄԱՐՄ. — Կ'ըսեն թէ տակաւին կ'ապրի ան :

ԱՆՆԱ. — Ալ ինչ կ'ուզէ ուրեմն :

ԵԱԼՄԱՐՄ. — Դուք թերեւս զայն շուտով տեսնէք :

ԱՆՆԱ. — Հանդերձեալ աշխարհին մէջ :

ԵԱԼՄԱՐՄ. — Ահ . . .

(Թուրո կ'ելլէ:)

ԱՆՆԱ. — Ուր կ'երթաք, Իշխան, բայց ինչո՞ւ կը փախիք, ինչո՞ւ կը փախիք :

(Թուրո կ'ելլէ)

ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ ՍԸ ԴՂԵԱԿԻՆ ՄԷԶ

(Կը տեսնուին բագաւորը, Աննա բազուհին, Եպիմարը,

Ուկիփանը, Անգոսը, Ժադիթ կիներ, իշխաններ

Եւալլի:— Նուազ. կը պարեն:)

ԱՆՆԱ. — Հո՛ռ եկէք, Իշխան, այս զիշեր այլափոխուած կը թուիք Դուք ինձ :

ԵԱԼՄԱՐՄ. — Խօսեցեալս մօտո չէ :

ԱՆՆԱ. — Զգեցէք ձեռքս պահ մը ձեր օրտին վրայ դընեմ: Ահ, ան արդէն կը թեւարախոէ ու կարծես կ'ուզէ սաւառնիլ չես զիտեր դէպի որ երկինքները :

ԵԱԼՄԱՐՄ. — Զեր ձեռքն է որ կը խափանէ անոր թւախքը, Տիկին :

ԱՆՆԱ. — Չեմ հասկնար . . . չեմ հասկնար : Յետոյ կը բացատրէք ինձի ատիկա : (Թագաւորին դառնալով.) Դուք արխուր էք, Տէ՛ր արքայ, ի՞նչ բանի մասին կը մասածէք :

ԹԱԳՈՒԽՈՐԾ. — Ե՞ս : Ո՞ , ո՞չ . ես ախուր չեմ, բայց առկաւ կը ձերանամ :

ԱՆՆԱ. — Տեսնե՞նք, տեսնե՞նք, հանդէսի իրիկուն մը մի՛ ըսէք այդ բանը : Հիացէք մանաւանդ ձեր զաւկին վրայ . ո՞ հիանալի չէ՞ ան իր մանիշակագոյն ու մետաքսեայ սև բաճկոնակով . և աղջկանս համար գեղեցիկ ամուսին մը ընտրեցի ըսելու իրաւունքը չունի՞մ ես :

ԵԱԼՄԱՐԾ. — Տիկի՞ն, կ'երթամ Անգոոր գտնելու : Ան քիչ մը ջուր պիտի սրսկէ կրակին վրայ, մինչ դուք իւղ կը թափէք հօն :

ԱՆՆԱ. — Բայց ընդարձացած մի՛ վերադառնաք մեր մօտ իր իմաստուն խօսքերուն ամրողջ հեղեղովը . . .

ԵԱԼՄԱՐԾ. — Անոնք արեգակին տակ պիտի թափին . . .

ԱՆԳՈՈ. — Եալմա՛ր, Եալմա՛ր :

ԵԱԼՄԱՐԾ. — Պիտեմ ըսելիքդ . . . բայց հարցը քու կարծածիդ վրայ չէ :

ԱՆԳՈՈ. — Չեղ բնաւ չեմ հասկնար . . . բայց ի՞նչ պատահցաւ երէկ գիշեր ձեզի :

ԵԱԼՄԱՐԾ. — Երէկ գիշեհ՞ր . . . Ո՞չ, առարօինակ բանեք : Բայց . այդ մասին կը նախընտրեմ չխօսիլ առ այժմ : Պիշեր մը ցանկապատի անտառը՝ շատրուանին մօտը գացէք, և պիտի նշմարէք որ որոշեալ բռակէներուն միայն, երբ կը դիտէք, իրերը ինչպէ՞ս իմաստուն փոքրիկ տղայոց նման հանդարտ կը կ'ենան, առանց տարօրինակ և անհեթեթ երեւնալու, բայց անգամ մը որ թիկունքնիդ կը դարձնէք՝ առնոնք կ'սկսին ծամածռութիւններ ընել և խաղեր խաղալ ձեր գլխուն :

ԱՆԳՈՈ. — Չեմ հասկնար, ի՞նչ ըսել կ'ուզէք :

ԵԱԼՄԱՐԾ. — Եսյնպէս և ես, բայց ես կը նախընտրեմ մարդոց մէջ ըլլալ, եթէ երբեք անոնք ինձի թշնամի ալ ըլլային :

ԱՆԳՈՈ. — Ի՞նչ բան :

ԵԱԼՄԱՐ. — Մի՛ հեռանաք :

ԱՆԳՈՍ. — Ի՞նչու համար :

ԵԱԼՄԱՐ. — Տակաւին չեմ գիտեր :

ԱՆՆԱ. — Դեռ չաւարտեցի՞ք, իշխան, այսպէս առանձին չեն ձգեր իր խօսեցեալը :

ԵԱԼՄԱՐ. — Կը զազեմ, Տիկի՞ն :

ԵԱԼՄԱՐ. — (Ռւկիանին դառնալով) Անգոսը տարօրինակ պատմութիւն մը կը պատմեր ինձի, Ռւկիան :

ՈՒԿՈՒԱՆ. — Իրա՞ւ :

ԵԱԼՄԱՐ. — Այո՛ : — Դեռատի աղջկան մը մասին էր. խեղճ փոքրիկ աղջկան մը, որ իր ունեցած ամբողջ հարըստութիւնը կորանցուցած է . . .

ՈՒԿՈՒԱՆ. — Ա՛ :

ԵԱԼՄԱՐ. — Եւ ան կ'ուզէ ամուսնանալ, հակառակ այս բոլորին, իր սիրած երիտասարդին հետ : Զայն ամէն գիշեր կ'սպասէ պարտէղին մէջ, լուսնկայ գիշերով կը հետեւի անոր, և երիտասարդը վայրկեան մը խակ համզիստ չունի :

ՈՒԿՈՒԱՆ. — Ի՞նչ պիտի ընէ, ուրեմն :

ԵԱԼՄԱՐ. — Չի գիտեր : Բայ իրեն որ վերցնել տայ շարժական կամուրջը, և իւրաքանչիւր դրան առջեւը սպառագինուած ձիւոր մը կանգնեցնէ որպէս զի ան չկարենայ ներս մտնել, Բայց ան չուզեր :

ՈՒԿՈՒԱՆ. — Ի՞նչու համար :

ԵԱԼՄԱՐ. — Չեմ գիտեր : — Ա՛հ, սիրելի՝ Ռւկիան :

ԱՆԳՈՍ. — (Եալմարին) Չէ՞ք դողդողար ամուսնութեան սառոյցէ անձաւներէն ներս մտած ատեննիրք :

ԵԱԼՄԱՐ. — Մենք զանոնք հրակէղ անձաւներու պիտի վերածենք :

ԹԱԳԱՀԻՈՐԾ. — (Եաս բարձր ձայնով) Հոս պարողներ շեմ տեսներ բնաւ :

ԱՆՆԱ. — Բայց, Տէ՛ք, հազիւ երեք քայլ հեռու էք պարողներէն :

ԹԱԳԱՀԻՈՐԾ. — Կը կարծէի շատ հեռուն եղած ըԱմլ:

ԱՆԳՈՍ. — (Եալմարին) Եշմարած էք թէ ինչքան զալկացած և յագնած երեւոյթ մը ունի ձեր հայրը մի քանի օրէ ի վեր :

ԵԱԼՄԱՐ .— Այս' , այս' ...

ԱՆԴՈՍ .— Զարմանալի կերպով կը ծերանայ ան :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— (Շատ բարձր ձայնով) Կարծեմ մահը
կ'սկսի դրանս մօտենալ : (Ամենին ալ կը ցնցուին .— Լռու-
թիւն .— Նուազը մեկեն կը դադրի եւ կը լսուի դրան մը
բաղխումը:)

ԱՆՆԱ .— Փոքրիկ դուռը կը զարնուի :

ԵԱԼՄԱՐ .— Մաէ՞ք :

(Դուռը կը բացուի եւ կը նշարուի անոր կես-բաց-
ուածեց, Մալենը խօսեցեալի սպիտակ զգեսներով:)

ԱՆՆԱ .— Ո՞վ է ներս մանողը :

ԵԱԼՄԱՐ .— Իշխանուհի Մալէնը :

ԱՆՆԱ .— Ո՞վ :

ԵԱԼՄԱՐ .— Իշխանուհի Մալէնը :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Գոցեցէ՞ք դուռները :

ԲՈԼՈՐԸ Մէկ .— Գոցեցէ՞ք դուռները :

ԵԱԼՄԱՐ .— Ինչո՞ւ համար կը գոցէք դուռները : (Թա-
գաւորը զետին կ'իյնայ:)

ԱՆԴՈՍ .— Օգնութիւն արքան նուազեցաւ :

ԵԱԼՄԱՐ .— Հայր իմ :— Օգնեցէ՞ք ինձի :

ԻՇԽԱՆ ՄԸ .— Բացէ՞ք պատուհանները :

ԱՆԴՈՍ .— Հեռացէ՞ք , հեռացէ՞ք :

ԵԱԼՄԱՐ .— Բժիշկ մը կանչեցէք : Անկողին տանինք
զայն : Օգնեցէ՞ք ինձի :

ԱՆԴՈՍ .— Դղեակին վրայ անսովոր մրրիկ մը շըդ-
թայազերծուի :

(Ամենին ալ դուրս կ'ելլեն)

ՏԵՍԻ ԵՐՐՈՐԴ

ԴՆԵԼԿԻՆ ԱՌՁԵՒԾ

(Ներս կը մտնեն բազաւոր եւ Աննա բագուհին:)

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Բայց թերեւս կարելի է հեռացնել փոք-
րիլը :

ԱՆՆԱ. — Եւ հետեւեալ օրը տեսնել զայն նորէն : Կամ
թէ պէտք է ծով թշուառութիւններ սպասել . պէտք է որ
եալմարը միանայ անոր . պէտք է վերջապէս . . .

ԹԱՂԱԼԻՈՒԾ. — Տէ՛ր Աստուած , ինչ կ'ուզէք որ ընեմ .
աւքեմն :

ԱՆՆԱ. — Բրէք ինչ որ կը կամենաք . ձեզ կը մնայ ընա-
բութիւն մը ընել այդ աղջկան և իմ միջեւ :

ԹԱՂԱԼԻՈՒԾ. — Չես գիտեր թէ ի՞նչ կը խորհի ան . . .
ԱՆՆԱ. — Գիտեմ որ ան չի սիրեր Մալէնը : Նոյն իսկ է հաւ-
տաց թէ մեռած է ան . Երբեւիցէ նշմարեցիք սակայն իր այ-
տերուն վրայ արտասուցի կաթիւներու թափիլը :

ԹԱՂԱԼԻՈՒԾ. — Ո՞հ , անոնք միւտ այտերուն վրայ չին
թափիր . . .

ԱՆՆԱ. — Ուկիանի բազուկներուն միջ պիտի չնետ-
աւէք ան :

ԹԱՂԱԼԻՈՒԾ. — Սպասեցէք մի քանի օր ալ : — Անոր հա-
մար պիտի հիւծի ան :

ԱՆՆԱ. — Կ'սպասենք : — Պիտի չտեսնուի ան :
ԹԱՂԱԼԻՈՒԾ. — Ուրիշ զաւակի չունիմ ես . . .

ԱՆՆԱ. — Բայց ճիշտ այդ պատճառով պէտք է երջան-
կացնէք դայն : — Ուշադրութիւն , ան կու գայ իր գալկա-
հար Մալէնին հետ , զոր պարացուց ճահիճներուն բոլորտիքը :
Երեկոյեան օդը արդէն զայն չորս շաբաթներէ ի վեր խեղ-
դամահ եղող մէկէ մը աւելի կանաչ դարձուցերէ : (Ներս
կը մՏնեն իշխան նալիւր և Մալէն:) Բարի՛ երեկոյ , Եալ-
մար , բարի՛ երեկոյ , Մալէն . լա՞ւ էք ձեր պատյառ :

ԵԱԼՄԱՐ. — Այս՛ , Տիկին :

ԱՆՆԱ. — Լաւագոյն է սակայն դուրս չելլել գիշերները :
Պէտք է որ Մալէնը աւելի խոնեմ ըլլայ : Ան արդէն քիչ մը
աժգունած կը թուի ինձ : Ճահիճներու օդը խիստ վտան-
գաւոր է :

ՄԱԼԵՆ. — Բայն ինձի ատիկա , Տիկին :

ԱՆՆԱ. — Ո՞հ , իսկական թոյն :

ԵԱԼՄԱՐ. — Ամբողջ օրը դուրս չէինք ելած . լուսըն-
կան մեզ հմայեց : Եւ մենք դացինք ջրանցքին երկայնքն ի
զար զանուող հողմաղացները դիտելու :

ԱՆՆԱ. — Սկիզբները ողէտք է զգոյշ բլլալ, ես ինքան
ու հիւանդացայ:

ԹԱԴԱԼԻՈՒԹԻ. — Հոս եկողները ամէնքն ալ կը հիւան-
դանան:

ԵԱԼՄԱՐ. — Գիւղին մէջ հիւանդներ շատ կան:

ԹԱԴԱԼԻՈՒԹԻ. — Եւ շատ մեռելներ՝ գերեզմանատունը:

ԱՆՆԱ. — Ո՞, մի՛ վախցնէք տղան: (Ներս կը մՏնէ խենդը:)

ԵԱԼՄԱՐ. — Մալէն, խնդը:

ՄԱԼԻՆ. — Ո՞չ:

ԱՆՆԱ. — Նո՞ր կը տեսնէք զայն, Մալէն: Մի՛ վախնաք,
ան վնաս չի հասցներ: Ամէն գիշեր այսպէս կը թափառի:

ԵԱԼՄԱՐ. — Ամէն գիշեր կ'երթայ վոսեր պեղելու մըր-
գաստաններու մէջ:

ՄԱԼԻՆ. — Խնչո՞ւ համար:

ԵԱԼՄԱՐ. — Յայտնի չէ:

ՄԱԼԻՆ. — Մատովը ինձի՞ է որ ցոյց կու տայ:

ԵԱԼՄԱՐ. — Այո՛, բայց ուշադրութիւն մի ընծայեր:

ՄԱԼԻՆ. — Դը խաչակնքէ երեսը:

ԽԵՆԴԻ. — Ո՞չ, ո՞չ, ո՞չ:

ՄԱԼԻՆ. — Կը վախնամ:

ԵԱԼՄԱՐ. — Զարհուրած դէմք մը ունի:

ԽԵՆԴԻ. — Ո՞չ, ո՞չ, ո՞չ:

ԵԱԼՄԱՐ. — Կը հեռանայ: (Խենդը դուրս կ'ելլէ:)

ԱՆՆԱ. — Հարսանիքը ե՞րբ է: Մալէն:

ԵԱԼՄԱՐ. — Ամիսը չվերջացած, եթէ երբեք յօժարի
հայրս:

ԹԱԴԱԼԻՈՒԹԻ. — Այո՛, այո՛ . . .

ԱՆՆԱ. — Դիտէք որ ես և Ռւկիանը մինչեւ ձեր հարսա-
նիքին օրը հոս կը մնաք: Ո՞չ, ինչդ Ռւկիանը: Եալմա՛ր,
Եալմար, այսպէս, զայն երեսի վրայ ձգեցիք:

ԵԱԼՄԱՐ. — Տիկի՞ն . . .

ԱՆՆԱ. — Ո՞չ, մի՛ խղճահարիք, հարկ է ձեզ ըսեմ այս
որ վերջապէս, թէ ան իր սրտին ձայնէն աւելի իր հօրն էր
որ կը հնազանդէր, կը սիրէր ձեզ, բայց ինչ կ'ուզէք: Ան
մեծաւ և իր ամրող մանկութիւնը անցուց իր զարմիկին

իշխան Օրսիկի հետ։ Բայն մը որ չմռացուիր անշուշտ և որմէ հեռանալուն իր մանկունակ սրտին բոլոր արցունքները թափեց։ Ես զայն քաշելով՝ պարտաւորուեցայ բերել մինչև այստեղ։

ՄԱԼԻՆ. — Սև բան մը կը մօտենայ։

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Ի՞նչ բանի մասին կը խօսիք։

ԵԱԼՄԱՐ. — Ի՞նչ ըսիք։

ՄԱԼԻՆ. — Սև բան մը կը մօտենայ։

ԵԱԼՄԱՐ. — Ո՞ւր է նայինք։

ՄԱԼԻՆ. — Վարը, զերեզմանին կողմը՝ մառախուղին այդ ։

ԵԱԼՄԱՐ. — Ո՞ւր, եօթը պէկէնուհիներն են։

ՄԱԼԻՆ. — Եօթը պէկէնուհիները . . .

ԱՆՆԱ. — Այո՛, ձեր հարսանեաց համար մանելու կու գան անօնք։ (Ներս կը մՏնեն Դայեակը եւ եօրը պէկէնուհիները։)

ԴԱՅԵԱԿԻ. — Բարի՛ երեկոյ, բարի՛ երեկոյ, Մալէն։

ԵՕԹԸ Պէկէնուհիները. — Բարի՛ երեկոյ ձեզ։

ԱՄԼԻՔԸ ՄԻԱՍԻՆ. — Բարի՛ երեկոյ, քոյքեր։

ՄԱԼԻՆ. — Ո՞ւ, ան ի՞նչ է կը բերէ։

ԵԱԼՄԱՐ. — Ո՞վ։

ՄԱԼԻՆ. — Երբորդը. — տարեցը։

ԴԱՅԵԱԿԻ. — Կառա՛ ձեզի համար, Մալէն . . . (Գուրս կ'ելլեն եօրը պէկէնուհիները։ Զանգակ մը կը զարևուի։)

ԵԱԼՄԱՐ. — Իրիկուան ժամերգութեան զանգակն է կը շնէ, եկո՛ւր, Մալէն։

ՄԱԼԻՆ. — Կը մաիմ ես։

ԵԱԼՄԱՐ. — Գունատած ես, տուն վերադառնանք։

ՄԱԼԻՆ. — Ո՞չ, որքան ագռաւներ կան մեր շուրջը։
(Կոինչներ)

ԵԱԼՄԱՐ. — Եկո՛ւր։

ՄԱԼԻՆ. — Ի՞նչ են ճահճաներու վրայի այդ բոլոր բոցերը։ (Շրջմոլիկ նուրեր ճահճիններուն մեջ։)

ԴԱՅԵԱԿԻ. — Ոզիներ են, կ'ըսեն։

ԵԱԼՄԱՐ. — Շրջմոլիկ հուրեր են. — Եկո՛ւր, Մալէն։

ՄԱԼԵՆ .— Մհամ, մէկը շատ երկայն է և դէպի գերեզման-նատուն կ'երթայ...:

ԵԱԼՄԱՐ .— Եկո՛ւր, եկո՛ւր :

ԹԱԳԱԽՈՐԾ .— Ես ալ տուն կը վերադառնամ : Աննա, Դուք ալ կու գա՞ք :

ԱՆՆԱ .— Կը հետեւիմ ձեզի . (Դուրս կ'ելլեն բազաւորը, նալմար եւ Մալենի) Մալենը քիչ մը հիւանդի երեւոյթը ունի : Պէտք է խնամել զինք :

ԴԱՅԵԱԿԻ .— Քիչ մը գունատ է, Տիկին, բայց հիւանդ չէ : Ան ձեր կարծածէն աւելի զօրաւոր է :

ԱՆՆԱ .— Պիտի չզարմանայի երբեք, եթէ հիւանդանար ան (Դայեակին նես դուրս կ'ելլենի :)

ՏԵՍԻԼ ՉՈՐՉՈՐԴ

ԲԺԻՇԿԻՆ ՏԱՆԸ ՄԷԶ ՍԵՆԵԱԿ ՄԸ

(Ներս կը մՏնի Բժիշկը)

ԲԺԻՇԿԻ .— Ինձմէ թոյն ուզեց, դղեակին վրայ կախուած խորհրդաւոր գաղտնիք մը կայ : Եւ կարծեմ այս պատերը պիտի փլին մեր գլխուն վրայ, և վայ տանը մէջ գտնուող փոքրիկներուն : Արդէն մեր շուրջը անծանօթ շըշուկներ կը լսուին, և ինձ կը թուի թէ երկրին միւս կողմը շնացեալ այդ կնոջ մասին սկսած են քիչ մը կասկածիլ : Առայժմ, անոնք մինչև իրենց շրթունքները թշուառութեան մէջ կը թաթխուին : Մերունի Եալմար արքան ամիսը նրացած պիտի մեռնի թագուհոյն անկողինին մէջ . . . Քանի մը շարաթէ ի վեր տարօրինակ կերպով անոր մարմինը կը ճերմկի և իր մարմինին պէս հոգին ալ կ'սկսի դեղեւիլ : Պէտք չէ սակայն ես ալ գանուիմ գալիք փոթորիկներուն մէջ . ժամանակն է հեռանալու, և ես ոչ մէկ փափագ ունիմ այդ կնոջ հետ կուրօրէն դժոխիք մտնելու : Պէտք է իրեն տամ լոկ պատրանք աղդող գրեթէ անվընաս թոյն մը, և բանամ աչքերը, զերեղման մը զու-

ցելէ առաջ : Մինչ այդ՝ մեզքը անոնց վիզը... Շիտակը՝ կործանուելու վրայ եղող բերդ մը կանգուն պահել փորձելով չեմ ուզեր ինքս մեռնիլ :

(Դուրս կ'ելլէ)

ՏԵՍԻ ՀԻՆԳԵՐԱՐԴ

ԴՂԵԱԿԻՆ ՄԷԿ ԱՏԵԱՆԸ

(Ներս կը մտնե բազաւորը)

ԹԱԴԱԼԻՈՒԹՅ. — Աստուած իմ, Աստուած իմ, պիտի ուզեի այլուր գանուիլ, պիտի ուզեի մինչև ամսուն վերջը քնանալ ու ո՞րքան երջանիկ պիտի ըլլայի մեռնելով : Այդ կինը որսի շան մը պէս (սպանիկ) ոճիրներու մոայլ անտառը մը կը քաշկոտէ կը տանի զիս, և ահաւասիկ գեհենինին բոցերը ճամբուս վրայ : Աստուած իմ, եթէ կարենայի ետ դառնալ : Բայց այդ հէզ փոքրիկը հեռացնելու ո՞չ մէկ հընարք չկա՞յ արդեօք : Լացի, լացի այս առաւօտ, զինքը հիւանդ տեսնելով : Ահ, եթէ կարենար ձգել այս ժահրալից դզեակը... Պիտի ուզեի երթալ, փոյթ չէ ուր որ ըլլար : Պիտի ուզեի տեսնել բերդերուն փլուզումը լիճին մէջ : Ինձի այնպէս կը թուի թէ ամբողջ կերածս առականուած է և երկինքը թունաւոր՝ այս դիշեր : Բայց այս թոյնը, Աստուած իմ, այս հէզ պղտիկ սպիտակ մարմնին մէջ... Ոհ, ոհ, ոհ : (Ներս կը մտնե Աննա բազուհին:) Կու գա՞ն անոնք :

ԱՆՆԱ. — Այո՛, կու գան :

ԹԱԴԱԼԻՈՒԹՅ. — Ես կ'երթամ :

ԱՆՆԱ. — Ի՞նչ ըսիք :

ԹԱԴԱԼԻՈՒԹՅ. — Ես կը մեկնիմ, չեմ կրնար տեսնել այդ բանը :

ԱՆՆԱ. — Ի՞նչ բան է ձեր ըրածը : Պէ՛տք է մնաք : Եըսացէք հող : Այդպէս անսովոր երեսոյթ մի՛ առնէք :

ԹԱԴԱԼԻՈՒԹՅ. — Անսովոր երեսոյթ մը առած եմ ես :

ԱՆՆԱ. — Այս՝, կը աեսնուի։ Աւելի զուարթ երևոյթ մը
առէք։

ԹԱԳԱԼԻՈՐԾ. — Զուարթ, հա՛, հա՛, հա՛։

ԱՆՆԱ. — Օ՞ն, լուռ կեցէք։ Ահաւասիկ հօն են։

ԹԱԳԱԼԻՈՐԾ. — Աստուած իմ, Աստուած իմ, ինչքան
դժգոյն է ան։

(Եերս կը մտնեն իշխան Եալմար, Մալին եւ փոքրիկն Ալլան։)

ԱՆՆԱ. — Է՛հ, խօսեցէք նայինք, Մալէն, ինչպէս է
ձեր առողջութիւնը։

ԹԱԼԻՆ. — Քիչ մը աւելի լաւ, քիչ մը աւելի լաւ։

ԱՆՆԱ. — Աւելի լաւ կ'երեւիք այսօր։ նստեցէք հոս,
Մալէն։ բարձեր բերել տուած եմ։ այս գիշեր շատ ջինչ
է օդը։

ԹԱԳԱԼԻՈՐԾ. — Երկինքը աստղեր կան։

ԱՆՆԱ. — Չեմ աեսներ ես։

ԹԱԳԱԼԻՈՐԾ. — Հո՞ն, վարը, ես կը աեսնեմ։

ԱՆՆԱ. — Ո՞ւր է միտքերնիդ։

ԹԱԳԱԼԻՈՐԾ. — Չեմ գիտեր։

ԱՆՆԱ. — Հանգիստ էք այդպէս, Մալէն։

ԹԱԼԻՆ. — Այս՝, այս՝։

ԱՆՆԱ. — Յոզնեցա՞ք։

ԹԱԼԻՆ. — Քիչ մը, Տիկին։

ԱՆՆԱ. — Չեր արմուկին տակը դնեմ այս բարձը։

ԹԱԼԻՆ. — Ո՞հ, շնորհակալ եմ, Տիկին։

ԵԱԼՄԱՐ. — Ո՞հ, ո՞քան համակերպող է ան, իմ խեղճ
Մալէն։

ԱՆՆԱ. — Նայինք, նայինք. բան մը չէ ատիկա։ Քա-
ջութիւն. ճահիճներուն ատականուած օդն է պատճառ։ Ուկ-
լիանն ալ հիւանդ է։

ԵԱԼՄԱՐ. — Ուկիւանը հիւանդ է։

ԱՆՆԱ. — Մալէնին նման ան ալ հիւանդ է, սենեակէն
քնաւ զուրս չելլեր։

ԹԱԳԱԼԻՈՐԾ. — Մալէնը լաւ պիտի ընէ եթէ մեկնի գըղ-
եակէն։

ԱՆՆԱ. — Ի՞նչ ըսիք։

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Կ'ըսէի որ Մալէնը թերեւս աւելի լաւ
պիտի ընէր ուրիշ տեղ երթալով . . .

ԵԱԼՄԱՐ .— Նոյն բանը ես կ'ըսեմ :

ԱՆՆԱ .— Ուր պիտի երթար :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Զեմ գիտեր :

ԱՆՆԱ .— Ո'չ, ո'չ . աւելի լաւ է որ հոս մնայ . ան
պիտի վարժուի ճահիճներու օդին : Տէ՛ր Աստուած, ես ինքս
ալ հիւանդ եմ : Ասկէ ազէկ ուր պիտի խնամեն զի՞նք : Աւելի
լաւ չէ որ հոս մնայ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Ո'չ, ո'չ :

ԱՆՆԱ .— Ի՞նչ կայ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ .— Այո՛, այո՛ :

ԱՆՆԱ .— Ա՛չ : — Նայինք, Ալլան, ինչո՞ւ մեղ այդպէս
կը գիտես :

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Մա-ալէնը հի-իւա՞նդ է :

ԱՆՆԱ .— Այո՛, քիչ մը :

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Շատ, շատ հի-իւանդ :

ԱՆՆԱ .— Ո'չ, ո'չ :

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Այլես պիտի շնազա՞յ ի-ինձի հետ :

ԱՆՆԱ .— Այո՛, այո՛, նորէն պիտի խազայ հետդ, այն-
պէս չէ Մալէ՞ն :

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Ո'չ, ազօրիքը այլեւս չի բա-ա նիր,
ԱՆՆԱ .— Ի՞նչ :

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Հո՞ն, աև աղօ-օրիքը :

ԱՆՆԱ .— Որովհետեւ ազօրեպանը քնանալու գացած է :

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Արդեօք հի-իւա՞նդ է ան :

ԱՆՆԱ .— Զեմ գիտեր : Օ՞ն, լռէ՛ ալ և գնա՛ խազա՛ :

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Ինչո՞ւ համար Մա-ալէնը աչքերը
կը դոցէ :

ԱՆՆԱ .— Յոգնած է :

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Բա-աց աչքերդ Մա-ալէ՞ն :

ԱՆՆԱ .— Օ՞ն մեղ հանգիստ թող այժմ, և գնա քիչ մը
խազա՛ . . .

ՓՈՔԲՐԻԿՆ ԱԼԼԱՆ .— Բա-աց աչքերդ Մա-ալէ՞ն :

ԱՆՆԱ. — Գնա՞ խաղա , գնա՞ խաղա : — Օ՛ , ձեր սեւ թաւ-
միշէ վերաբկո՞ւն հագած էք , Մալէն :

ՄՅԱԼԻՆ . — Այո՞ , Տիկին :

ԵԱԼՄԱՐ . — Քիչ մը տիսուր է ատիկա :

ԱՆՆԱ . — Սքանչելի է : (Թազաւորին:) Յեսա՞ք զայն ,
Տէ՛ր :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Ե՞ս :

ԱՆՆԱ . — Այո՞ , Դուք :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Խնչ բան :

ԱՆՆԱ . — ՄՌւր էք : Թաւիշէ սեւ վերաբկուին մասին է
խօսքս :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Հոն կիպարիս մը կայ որ ինձի նշան կ'ընէ :

ԱՆՆԱ . — Քնացա՞ծ էք : Կ'երազէ՞ք արդեօք :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Ե՞ս :

ԱՆՆԱ . — Թաւիշէ սեւ վերաբկուին մասին կը խօսէի :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Ո՞ , այո՞ շատ զեղեցիկ է ...

ԱՆՆԱ . — Աչ , աչ , ան քնացած էր : — Բայց ինչպէս
էք . Մալէն :

ՄՅԱԼԻՆ . — Աւելի՞ լա՞ւ , աւելի՞ լաւ :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Ո՞չ , ո՞չ , սոսկալի՞ է , օսոկալի՞ :

ԵԱԼՄԱՐ . — Խնչ կայ , հա՛յք :

ԱՆՆԱ . — Խնչ բան սոսկալի՞ է :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Ոչի՞նչ , ոչի՞նչ :

ԱՆՆԱ . — Բայց ուշադրութիւն ըրէք ձեր ըսածներուն :
Այսնքը կը վախցնէք :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Ե՞ս : Ե՞ս կը վախցնեմ ամէնքը :

ԱՆՆԱ . — Բայց մի՞ կրկնէք շարունակ ինչ որ ուրիշները
կ'ըսեն : Խնչ պատահեցաւ ձեզ այս զիշեր , հիւանդ էք :

ԵԱԼՄԱՐ . — Քուներնի՞դ եկաւ , հա՛յք իմ :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Ո՞չ , ո՞չ քուն չունիմ :

ԱՆՆԱ . — Որո՞ւն մասին կը ժտածէք :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Մալէնին :

ՄՅԱԼԻՆ . — Տէ՛ր :

ԹԱԴԱՒԻՈՐԸ . — Դեռ չհամբուրեցի՞ քեզ :

ՄՅԱԼԻՆ . — Ո՞չ , Տէ՛ր :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Կրնամ այս զիշեր քեզ համբուրել :

ՄԱԼԵՆ .— Բայց անտարակոյս , Տէ՛ր իմ :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— (Զայն համբուրելով) Ահ , Մալէն , Մալէն :

ՄԱԼԵՆ .— Տէ՛ր , ի՞նչ ունիք :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Մազերս կը ճերմիլին , կը տեսնե՞ս :

ՄԱԼԵՆ .— Այսօր քիչ մը կը սիրէ՞ք զիս :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Ահ , այս , Մալէն . . . Տուր ինձ քու փոքր-
քիկ ձեռքդդ : Ո՞հ , ո՞հ , ո՞հ , ան զեռ տաք է , փոքրիկ
քոցի մը նման . . .

ՄԱԼԵՆ .— Ի՞նչ կայ , ի՞նչ կայ սակայն :

ԱԵՆԱԾ .— Օ՛ , օ՛ , Դուք զայն կը լացնէք . . .

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Ահ , ես կը բաղձայի մեռնիլ . . .

ԱԵՆԱԾ .— Գիշեր ատեն այդպիսի խօսքեր մէ ըսէք :

ԵԱԼՄԱԾ .— Երթանք , երթանք : (Նոյն պահում տար-
դինակ կերպով դուռը կը զարնուի:)

ԱԵՆԱԾ .— Դուռը կը զարնեն :

ԵԱԼՄԱԾ .— Ո՞վ է դուռը կը զարնէ այս ժամուն :

ԱԵՆԱԾ .— Մարդ չի պատասխաներ : (Կը զարնեն:)

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Ո՞վ կրնայ ըլլալ :

ԵԱԼՄԱԾ .— Քիչ մը աւելի ուժգին զարկէք , ձեզ չե՞ն

Հօեր :

ԱԵՆԱԾ .— Դուռը ա՛լ չի բացուիր :

ԵԱԼՄԱԾ .— Դուռը այլևս չի բացուիր , վազը եկէք :
(Կը զարնեն:)

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Ո՞հ , ո՞հ , ո՞հ :

(Կը զարնեն:)

ԱԵՆԱԾ .— Բայց ի՞նչով կը զարնեն:

ԵԱԼՄԱԾ .— Չեմ զիտեր:

ԱԵՆԱԾ .— Գացէ՞ք նայեցէք:

ԵԱԼՄԱԾ .— Երթամ նայիմ:

(Կը բանայ դուռը:)

ԱԵՆԱԾ .— Ո՞վ է ան:

ԵԱԼՄԱԾ .— Չեմ զիտեր: Եաւ չեմ տեսներ:

ԱԵՆԱԾ .— Նե՛րս մտէք:

ՄԱԼԵՆ .— Կը մսի՞մ:

ԵԱԼՄԱԾ .— Մարդ չկայ:

ԱՄԷՆՔՔ. ՄԵԿ.— Մարդ չկա՞յ:

ԵԱԼՄԱՐ.— Խաւար է, մարդ չեմ տեսներ:

ԱՆՆԱ.— Հովո էր ուրիշն...

ԵԱԼՄԱՐ.— Այո՛, կարծեմ թէ կիսարխոյն ձայնն է:

ԹԱԳԱԲՈՒՐ. — Ա՛հ:

ԱՆՆԱ.— Լաւ պիտի չըլլա՞ր որ տուն վերադառնայինք:

ԵԱԼՄԱՐ.— Այո՛, այո՛:

(Աճենին ալ դուրս կ'ելլեն:)

Վ Ա Ր Ա Գ Ա Ց Բ



Դ. ԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍԻ, Ա. Ա. Ա. Տ. Ե. Կ.

ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷԿ ՄԱՍԸ

(Ներս կը մՏնէ խօսան նալմար:)

ԵԱԼԱՐԱԲ. — Շան մը պէս կը հետեւի ինձի: Աշտարակին պատուհանն էր, տեսաւ պարտէզին կամուրջին անցնիլո՞ ու ահաւասիկ կու զայ ծառուղիին ծայրը... Հեռանամ:

(Դուրս կելի:— Ներս կը մՏնէ Աննա քաղուհին:)

ԱՆՆԱ. — Խնձմէ խոյս կու տայ ան. կարծեմ կասկածանքի մէջ է: Աւելի երկար սպասել չեմ ուզեր: Այս թոյնը մինչեւ վերջին դատաստան սլիտի քաշկոտէ: Այլեւս որ և է մէկուն չեմ կրնար վստահիլ, ու կը խորհիմ թէ թագաւորը կամաց կամաց կը ցնորի: Աչքս պէտք չէ հեռացնեմ իր վըրայէն: Ան Մալէնի սենեակին շուրջը կը դեղերի, և կարծեմ կ'ուզէ զայն կանխազգուշացնել:— Սենեկին բանալին վրաս է: Ամէն ինչ վերջացնելու ճիշտ ժամանակն է:— Ո՞հ, ահաւասիկ դայեակը: Շարունակ Մալէնին մօտ: Զայն այսօր հեռացնելու է ասկէ:— Բարի՛ լոյս, դայեակ:

(Ներս կը մՏնէ դայեակը:)

ԴԱՅԵԱԿԻ. — Բարի՛ լոյս, Տիկին:

ԱԵՆԱ. — Օդը դեղեցիկ է, չէ՞:

ԴԱՅԵԱԿԻ. — Այո՛, Տիկին, է՞հ, քիչ մը, քիչ մը տաք եղանակին նայելով:

ԱՆՆԱ. — Եղանակին արեւոտ վերջին օրերն են, պէտք է օգտուի:

ԴԱՅԵԱԿԻ. — Մալէնին հիւանդանալէն ի վեր բնաւ ժամանակ չունեցայ պարտէզ իջնելու:

ԱՆՆԱ. — Բնչպէս է, լա՞ւ է այժմ:

ԴԱՅԵԱԱԿԻԾ. — Դուցէ քիչ մը աւելի լաւ . բայց շարունակ տղա՛ր և տժգունած :

ԱՆՆԱ. — Այս առողու բժիշկը տեսայ , ամէն բանէ առաջ հանգիստի պէտք ունի , բաւ ինձ :

ԴԱՅԵԱԱԿԻԾ. — Նոյն բանը ինծի ալ բաւ :

ԱՆՆԱ. — Մինչեւ իսկ խորհուրդ տուաւ զայն առանձին ձգելու և միայն կանչած պարագային սենեակը մտնելու :

ԴԱՅԵԱԱԿԻԾ. — Այդ մասին բան մը չըստաւ ինծի :

ԱՆՆԱ. — Մոսցած պիտի ըլլայ . քեզ վիշտ չպատճառեր մտափախութեամբ նոյն իսկ պիտի չհամարձակէր ըսել ատիկս :

ԴԱՅԵԱԱԿԻԾ. — Ախալած է , սխալած է :

ԱՆՆԱ. — Անկասկած որ սխալած է :

ԴԱՅԵԱԱԿԻԾ. — Իրեն համար մի քանի ողկոյդ խաղող քաղած էի :

ԱՆՆԱ. — Հառած են արդէն անոնք :

ԴԱՅԵԱԱԿԻԾ. — Այո՛ , այո՛ , զանոնք պատին երկայքին վրայ գտայ : Մալէնը խաղող չափազանց շատ կը օրիէ :

ԱՆՆԱ. — Ո՞ , շատ գեղեցիկ են անոնք :

ԴԱՅԵԱԱԿԻԾ. — Պատարագէն վերջ կը խորհէի իրեն տալ , բայց ալ ապաքինելուն պիտի սպասեմ :

ԱՆՆԱ. — Երկար սպասելու հարկ պիտի չըլլայ :

(Զանգակի ձայն մը կը լսուի:)

ԴԱՅԵԱԱԿԻԾ. — Պատարագի զանգակը կը հնչէ . կիրակի ըլլալը մոռնալու վրայ էի :

ԱՆՆԱ. — Ես այ նմանապէս՝ երթամ . . .

(Գուրու կ'ելլին:)

ՏԵՍԻ ՆՐԱՐՈՐԴ

ԴՂԵԱԿԻՆ ՄԷԿ ԽՈՀԱՆՈՑ

(Կը հօմարուին աղախիններ , խոնարարներ , ծառաներ եւ այն: — Եօր պէկենունինները խորը՝ իրենց աղեկասները կը մանեն , կիսաձայն լատիներէն օրիններգ մըեր գելով:)

ՄԱՌԱՅ ՄԸ. — Պարտէզէն կու գամ , այսպիսի երկինք չեմ տեսած երբեք . լիձէն աւելի մութ է ան :

ԱՂԱԽԻՆ ՄԸ. — Ժամը վեցն է և աչքերս չեն տեսներ
արդէն : Լապտերները վառելու է :

ՈՒՐԻՇ ԱՂԱԽԻՆ ՄԸ. — Չայն չի լոռւիր :

ԵՐԵՌՈՐԴ ԱՂԱԽԻՆ ՄԸ. — Կը վախնա՞մ :

ԿՈՀԱՐԱՐՄ ՄԸ. — Վախնալու բան չկայ :

ՏԱՐԵՑ ԱՂԱԽԻՆ ՄԸ. — Բայց դիտեցէք մէյ մը երկինքը : Եօթանասուն տարեկանէն աւելի եմ և կեանքիս մէջ այսպիսի երկինք մը տեսած չեմ բնաւ :

ԾԱՌԱՅՅ ՄԸ. — Ճշմարիս է :

ՊԵԿԻՆՈՒՀԻ ՀԻ ՄԸ. — Օրհնուած ջուր կը գանուի՞ հոս :

ԱՂԱԽԻՆ ՄԸ. — Այո՛, այո՛ :

ՈՒՐԻՇ ՊԵԿԻՆՈՒՀԻ ՀԻ ՄԸ. — Ո՞ւր տեղ :

ԿՈՀԱՐԱՐՄ ՄԸ. — Որոտումին սպատեցէք :

(Ներս կը մտնե աղախին մը:)

ԱՂԱԽԻՆԸ. — Թագուհին կը հարցնէ թէ փոքրիկ Ալ-
լանի ընթրիքը պատրաստ է :

ԿՈՀԱՐԱՐՄ ՄԸ. — Ո՛, ո՛չ, ժամը գեռ եօթ չկայ : Ան ժա-
մը եօթնին կ'ընթրէ :

ԱՂԱԽԻՆԸ. — Այս գիշեր աւելի կանուխ պիտի ընթրէ :

ԿՈՀԱՐԱՐՄ ՄԸ. — Խնչո՞ւ համար :

ԱՂԱԽԻՆԸ. — Չեմ գիտեր :

ԿՈՀԱՐԱՐՄ ՄԸ. — Ահաւասիկ գործ մը : Պէտք էր կանու-
խին ինձ իմացնել ...

(Ներս կը մտնե եւկրող աղախին մը:)

ԵՐԿՐՈՐԴ ԱՂԱԽԻՆԸ. — Ո՞ւր է փոքրիկ Ալլանի ընթրիքը :

ԿՈՀԱՐԱՐՄ ՄԸ. — Ո՞ւր է փոքրիկ Ալլանի ընթրիքը : Բայց
երեսս խաչակնքելով չեմ կրնար ընթրիք պատրաստել :

ԵՐԿՐՈՐԴ ԱՂԱԽԻՆԸ. — Քիչ մը արգանակ և հաւկիթ մը՝
բաւական է : Անմիջապէս յետոյ զայն անկողին պիտի տանիմ :

ԱՂԱԽԻՆ ՄԸ. — Հիւանդ է :

ԵՐԿՐՈՐԴ ԱՂԱԽԻՆԸ. — Ո՛, ո՛չ, հիւանդ չէ :

ՈՒՐԻՇ ԱՂԱԽԻՆ ՄԸ. — Բայց ի՞նչ պատահեցաւ :

ԵՐԿՐՈՐԴ ԱՂԱԽԻՆԸ. — Տեղեկութիւն չունիմ : — (Խո-
նարարին) Տիկինը չուզեր որ հաւկիթը շատ խաչի :

(Ներս կը մտնե եւրող աղախին մը:)

ԵՐԿՐՈՐԴ ԱՂԱԽԻՆԸ. — Այս երեկոյ թագուհին մի՛ սպառէք :

ԱՂԱԽԻՆՆԵՐԸ . — Ի՞նչ ըստի :

ԵՐԲՈՐԴԻ ԱՂԱԽԻՆԸ . — Այս երեկոյ թագուհին մի՛ սպասէք , ան մինակը պիտի հանուի :

ԱՂԱԽԻՆՆԵՐԸ . — Օ՛ , աւելի՛ լաւ :

ԵՐԲՈՐԴԻ ԱՂԱԽԻՆԸ . — Եթ սենեակին բոլոր լապտերները պէտք է վառել :

ԱՂԱԽԻՆ ՄԸ . — Բոլոր լապտերները օղէաք է վառել ;
ԵՐԲՈՐԴԻ ԱՂԱԽԻՆԸ . — Այօ՛ :

ԱՂԱԽԻՆ ՄԸ . — Պատճառ :

ԵՐԲՈՐԴԻ ԱՂԱԽԻՆԸ . — Ինք այդպէս ըստ , չեմ զիտեր :
ՈՒՐԻՇ ԱՂԱԽԻՆ ՄԸ . — Բայց ի՞նչ ունի , այս զի՞ւր :
ԾԱՌԱՅՑ ՄԸ . — Ժամադրութիւն մը :

ՈՒՐԻՇ ԾԱՌԱՅՑ ՄԸ . — Թագաւորին հետ :

ՈՒՐԻՇ ՄԸՆ ԱԼ . — Կամ իշխան Եալմարին հետ :

(Եերս կը մնեկ չորրորդ աղախին մը:)

ԶՈՐՈՐԴԻ ԱՂԱԽԻՆԸ . — Թագուհւոյն սենեակը ջուր պէտք է տանիլ :

ԱՂԱԽԻՆ ՄԸ . — Չո՞ւր . բայց ջուր կայ հոն :

ԶՈՐՈՐԴԻ ԱՂԱԽԻՆԸ . — Ոչ ըստ բաւականի սակայն :

ԾԱՌԱՅՑ ՄԸ . — Պիտի լոգնա՞յ արդեօք :

ՈՒՀԱՐՄԱՐ ՄԸ . — Դո՞ւն կը լոգնես զայն :

ԱՂԱԽԻՆ ՄԸ . — Այօ՛ :

ՈՒՀԱՐՄԱՐ ՄԸ . — Այ . ա'յ , ա'յ . . .

ԾԱՌԱՅՑ ՄԸ . — Ուրեմն բոլորովին մերկ է . . .

ԱՂԱԽԻՆ ՄԸ . — Անչո՞ւշտ :

ԾԱՌԱՅՑ . — Վայ թշուառական :

ԱՄԷՆՔԸ ՄԷԿ . — Փայլատակո՞ւմ մը :

(Երեսնին կը խաչակնեն:)

ՊԵԿԵՆՈՒՀՆԵՐ ՄԸ . — Լոեցէ՛ք , լոեցէ՛ք : Կայծակ պիտի հրաւիրէք մեր զիխուն : Ահ , հեռանամ ասկէ :

ՄԻՒՋ ՊԵԿԵՆՈՒՀՆԵՐԸ . — Ես ալ : — Ես ալ : — Ես ալ : — Ես ալ : — Ես ալ :

(Խաչակնելով երեսնին , անապարանօֆ դուրս կ'ելլեն:)

ՏԵՍԻ ԵՐՐՈՐԴ

Ւ ՇԽԱՆՈՒՅԻ ՄԱԼԷՆԻ ՍԵՆԵԱԿԸ

(Կը տեսնուի իշխանունի Մալէնի իր անկողինին վրայ
երկնցած:— Սեւ խոռոք ուն մը անկիւն
մը կը սարսուալ:)

ՄԱԼԵՆ. — Հո՛ս եկուր, Պլատո՞ն, Պլատո՞ն: Անոնք զիս
բոլորովին մինակ ձգեցին: Մինա՞կ՝ այսօլիսի իրիկուն մը:
Եալժարը չեկաւ զիս տեսնելու: Դայեակո չեկաւ զիս տեսնե-
լու և երբ կը կանչեմ, մարդ չի պատասխաներ ինծի: — Ուր-
ես, իմ խե՞զն ուն շունս: Դո՞ւն աւ պիտի լքես զիս: — Ուր-
ես, իմ խե՞զն Պլատոնս: — Մթութեան մէջ քեզ բնաւ չեմ
կրնար տեսնել, գուն սենեակէս աւելի ուն ես: — Արդ-
հօք քե՞զ է որ կը տեսնեմ անկիւնը: — Աչքերդ են ահա
անկիւնը կը շողան: Ի սէ՞ր Աստուծոյ, զոցէ՛ աշքերդ:
Հո՛ս եկուր, Պլատո՞ն, հո՞ս եկուր: (Նոյն պահուն փորորիկը
կ'սկսի:)— Արդեօք անկիւնը քու դողդողա՞լդ է որ կը տեսնեմ:
— Այսպէս դողդողալը երբեք չէի տեսած ես: Բոլոր կարո-
սիները կը շարժէ: — Բա՞ն մը տեսար արդեօք: — Պատաս-
խանէ ինձ, իմ խե՞զն Պլատոնս: Աենեակին մէջ մէջ կը կայ:
Հո՞ս եկուր, Պլատո՞ն, հո՞ս եկուր, — մօտս, անկողինիս մէջ: —
Բայց մեռնելու առարինան դուն կը սարսուաս այդ՝ անկիւնը:
(Անկողնեն կ'ելլի եւ կ'երբայ շանը կողմը որ ես կը բաւուի
ու կարասիի մը ներքեւ կը պահուրիի:)— Ուրե ես, իմ հէ՞զ
Պլատոնս: — Ո՞հ, աչքերդ հիմա կրակի մէջ են: — Ինչո՞ւ
ինծմէ կը վախնաս այս իրիկուն: (Վերստին կը պառկիի:)—
Ո՞հ, եթէ կարողանայի վայրկեան մը քնանակ: Աստուած
իմ, Աստուած իմ, որքան հիւանդ եմ: Զեմ զիտեր թէ ի՞նչ
ունիմ: մարդ չի զիտեր թէ ի՞նչ է հիւանդութիւնս: (Նոյն պահուն բամին կը շարժէ անկողինին բողերը:)— Ահ,
անկողնիս քողերուն կը դպին: Ո՞վ է որ անկողնիս
քողերուն կը դպի: Աենեակիս մէջ մէկը կայ: Հոս մէկը
պիտի ըլլայ: — Խուսինը ահա սենեակէս ներս կը թա-

փանցէ : Բայց ի՞նչ բան է այս ստուերը սրահակին վրայ : Կարծեմ խաչելութեան պատկերը պատին վրայ կը ձօձի : Ա՛յ է կը դպի խաչելութեան պատկերին : Տէր Աստուած : Հոս չեմ կրնար մնալ , չեմ կրնար : (Կը կանգնի եւ կ'երայ դեպի դուռ զոր բանալ կը փորձէ:) — Զիս բանտարկած են սենեակիս մէջ : — Ի ոէր Աստուածոյ , բացէ՛ք դուռը : Ա՛հ , բան մը կայ սենեակիս մէջ : — Պիտի մեռնիմ եթէ զիս հոս ձգեն : Կայեա'կ , դայեա'կ , ուր ես : Եալմա'ր , Եալմա'ր , ուր էք : (Վերսին անկողինը կուզալ) . — Ա՛հ , չեմ համարձակիր դուրս ելել անկողնէս : Միւս կողմը դառնամ : — Պիտի չտեսնեմ ալ ինչ որ կը գտնուի պատին վրայ : (Նոյն պահուն աղօրարանի^(*) մը վրայ զետեղուած սպիտակ զգեսները նովկեն մեղմունի կը շարժիմ :) — Ա՛հ , աղօթարանին վրայ մէկը կայ : (Միւս կողմը կը դառնայ:) — Ա՛հ , ստուերը տակաւին պատին վրան է : — Փորձեմ աչքերս դոցել : (Նոյն պահուն կարասիները կը ճարհատեն եւ նովը կը սուլէ :) Ա՛հ , այժմ ի՞նչ էր այս : Ազմուկ կայ սենեակիս մէջ... (Ոտքի կը կ'անգնի :) . — Երթամ նայիմ ի՞նչ կայ աղօթարանին վրայ : Օ՛ , հարսանիքիս շրջազգեստէն կը վախնայի : Բայց ի՞նչ է այդ ստուերը սրահակին վրայ : (Մահիակը վար կը սահնեցնէ :) Պատին վրայ է այժմ ան : Քիչ մը ջուր խմեմ : (Կը խմէ եւ գաւարը կարասիի մը վրայ կը դնէ :) — Ա՛հ , սենեակիս եղէ զները ինչպէս ձայն կը հանեն : Եւ երբ քայեմ՝ սենեակիս մէջ ամէնքը կը խօսին : — Կարծեմ կիսպարիսին ստուերն է ասիկա , պատուհանիս առջև կիսպարիս մը կայ : (Պատուհանին կողմը կ'երայ :) — Ա՛հ , այս ախուրը սենեակը տուին ինձի : (Երկինքը կ'որուալ :) Փայլակներու նշոյլին մէջ միայն խաչեր կը աեսնեմ , ո՞հ , կը վախնամ որ մեռելներ ներս մտնեն պատուհաններէն : Ի՞նչ ահաւոր փոթորիկ զերեղմանատան մէջ , ի՞նչ հով լալկան ուռիներու ծոցը ... (Կը պառկի իր անկողինին վայ :) Զայն չեմ լսեր այլեւս , լուսինը դուրս ելաւ սենեակէս : Զայն չեմ լսեր : Կը նախընտրէի շնուկ մը լսել : (Ոտքի կ'ընէ :) Նրբացքին մէջ ոտքի ձայներ կան : Ոտքի տարօրինակ ձայներ , տարօրինակ ձայներ ... վախնուք-

ներ՝ սենեակիս շուրջը և ձեռքեր՝ դրանս վրան։ (Ես պահուն ըունը կ'ակսի հաջել։) — Պլատոն, Պլատոն, մէկը ներս
պիտի մանէ. — Պլատոն, Պլատոն, Պլատոն, մի՛ հաջեր
այդպէս։ Աստուած իմ, Աստուած իմ, Աստուած իմ, կարծես
սիրոս պիտի նուազի։

ՏԵՍԻ ՉՈՐԴԱՐԴ

ԴՆԵԱԿԻՆ ՄԷԿ ՆՐԲԱՆՑՔԸ

(Երբացին ծայրեն ներ կը մնին բագաւորը և Աննա բազուին։ — Թագաւորը լոյս մը բռնած է։ Փորորիկը
դեռ կը շարունակուի։)

ԱՆԵԱ. — Կարծեմ փոթորիկը ահաւոր պիտի ըլլայ այս
երեկոյ, սոսկալի քամի մը կար բակին մէջ, հնամենի լուլ-
կան-ուռիներէն մէկը լիճին մէջ տառալած է։

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Զընենք այդ բանը։

ԱՆԵԱ. — Ի՞նչ։

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Այլ կերպ շարժելու միջոց մը չկայ։

ԱՆԵԱ. — Եկո՛ւր։

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Եօթ պէկէնուհիները։ (Կը լսուի եօր
պէկէնուհիներուն ծայրը, որոնք մաղրացներ կ'երզեն։)

Պէկէնուհի ՄԸ. — (Հեռուեն) Օգնեա՛ մեզ։

ՄԻՒՄ Պէկէնուհի ՀիներԸ. — Խնայեա՛ մեզ, Տէ՛ր։

Պէկէնուհի ՄԸ. — Օգնեա՛ մեզ։

ՄԻՒՄ ԵներԸ. — Լուր մեզ, Տէ՛ր։

Պէկէնուհի Հի ՄԸ. — Յամենայն շարեաց։

ՄԻՒՄ ԵներԸ. — Ազատեա՛ մեզ, Տէ՛ր։

Պէկէնուհի Հի ՄԸ. — Յամենայն մեղաց։

ՄԻՒՄ ԵներԸ. — Ազատեա՛ մեզ, Տէ՛ր։

(Կարգ կ'ըլլան, առաջինը լապտեր մը կը կրէ,
եօրներորդը՝ աղօրազիր մը։)

Պէկէնուհի Հի ՄԸ. — Ի բարկութենէ քումմէ։

ՄԻՒՄ ԵներԸ. — Ազատեա՛ մեզ, Տէ՛ր։

Պէկէնսոհէի ՄՌ .— Ի յանկարծահաս եւ յանակնկալ
մահուանէ :

ՄԻՒՄՆԵՐԸ .— Ազատեա՛ մեզ , ՏԷ՛ր :

Պէկէնսոհէի ՄՌ .— Ի նենգութենէ սատանայի :

ՄԻՒՄՆԵՐԸ .— Ազատեա՛ մեզ , ՏԷ՛ր :

Պէկէնսոհէի ՄՌ .— (Թագուորին եւ բազունիին առ-
ջւեկն անցնելով:) Ի հոգւոյ պղծութեան :

ՄԻՒՄՆԵՐԸ .— Ազատեա՛ մեզ , ՏԷ՛ր :

Պէկէնսոհէի ՄՌ .— Ի բարկութենէ , յատելութենէ և
ի կամաւոր մեղաց :

ՄԻՒՄՆԵՐԸ .— Ազատեա՛ մեզ , ՏԷ՛ր : (Դուրս կ'ելլեն եւ
նեռուեն դեռ կը լսուին անոնց ձայները:)

Պէկէնսոհէի ՄՌ .— Ի կայծակնէ և ի փոթորիկէ :

ՄԻՒՄՆԵՐԸ .— Ազատեա՛ մեզ , ՏԷ՛ր :

Պէկէնսոհէի ՄՌ .— (Հեռուեկն) Ի մշտնջենաւոր մահ-
ուանէ :

ՄԻՒՄՆԵՐԸ .— Փրկեա՛ մեզ , ՏԷ՛ր :

ԱՆՆԱ .— Մեկնեցան անոնք : Եկո՞ւր :

ԹԱԳԱՒԻՈՐԸ .— Ա՛հ , չընենք այսօր :

ԱՆՆԱ .— Պատճառա՛ռ :

ԹԱԳԱՒԻՈՐԸ .— Ա՛հ , երկինքը սոսկալիօրէն կ'որոտայ :

ԱՆՆԱ .— Պիտի չլսուի իր աղաղակելը , եկո՞ւր :

ԹԱԳԱՒԻՈՐԸ .— Քիչ մըն ալ սպասենք :

ԱՆՆԱ .— Լութի՞ւն , դուռը հոս է , ահա՛ ...

ԹԱԳԱՒԻՈՐԸ .— Դուռը հո՞ս է ...

ԱՆՆԱ .— Ո՞ւր է բանալին :

ԹԱԳԱՒԻՈՐԸ .— Նրբանցքին մինչև ծայրը երթանք թե-
րիւս մէկը ըլլայ :

ԱՆՆԱ .— Ո՞ւր է բանալին :

ԹԱԳԱՒԻՈՐԸ .— Մինչև վաղը սպասենք :

ԱՆՆԱ .— Բայց ինչպէ՞ս կարելի է : Օ՞ն , բանալին , բա-
նալի՞ն :

ԹԱԳԱՒԻՈՐԸ .— Կարծեմ բանալին մոռցայ .

ԱՆՆԱ .— Եարելի բան չէ : Ե՞ս քեզի տուի :

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Զեմ գտներ :

ԱՆՆԱ. — Բայց վերարկուիդ գրպանը դրի ...

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Զկայ հոն, երթամ փնտռեմ ...

ԱՆՆԱ. — Ո՞ւր սակայն :

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Ուրիշ տեղ :

ԱՆՆԱ. — Ո՞չ, ո՞չ, հո՞ս կեցիր, ալ պիտի չվերադառնաս, գիտեմ :

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Պիտի վերադառնամ, պիտի վերադառնամ :

ԱՆՆԱ. — Ես ինքս երթամ: Հո՞ս կեցիր: Ո՞ւր տեղ է:

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Զեմ գիտեր: Իմ ննջասենեալիս ...

ԱՆՆԱ. — Բայց պիտի հեռանա՞ս :

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Ահ, ո՞չ, հո՞ս պիտի մնամ, հո՞ս պիտի մնամ ...

ԱՆՆԱ. — Բանալին վրադ ըլլալու է սակայն: Վերարկուիդ գրպանը դրի դայն: Փնտռէ՛: Կորսնցնելու ժամանակ չունինք:

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Զեմ գտներ:

ԱՆՆԱ. — Եայինք... բայց ահաւասիկ: Օ՞ն, խոհեմ եղիր եալմար, տղայ մի ըլլար այս գիշեր... Ալ չե՞ս սիրեր զիս: (Կուզէ զայն համբուրելի:)

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — (Զայն հերելով) Ո՞չ, ո՞չ առ այժմ:

ԱՆՆԱ. — Բայց գուռը:

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Ո՞հ, ո՞հ, ո՞հ, նուազ երկիւղ պիտի զգայի դժոխքի ըռուռնէն: Միայն փոքրիկ աղջիկ մը կայ հոն՝ զրան ետեւը, և ան չի կրնար...

ԱՆՆԱ. — Բայց գուռը:

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Ան իր ձեռքերուն մէջ ծաղիկ մը ըլլանելու շափ ոյժ չունի: Կը դողդոզայ երբ փոքրիկ ծաղիկ մը կը բռնէ... և հս...

ԱՆՆԱ. — Օ՞ն, ազմուկ հանելու տաենը չէ: Կորսնցնելու ժամանակ չունինք:

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Փականքին ծակը չեմ գտներ:

ԱՆՆԱ. — Լոյսը ինձի տուր, ան այնպէս կ'երերայ որ, կարծես նրբանցքը կործանելու վրայ ըլլար...

ԹԱԳԱՀԻՈՒԹԻՒՆ. — Փականքին ծակը չեմ գտներ:

ԱՆՆԱ. — Կը դոզգողա՞ս :

ԹԱԳԱԼԻՈՒՐԻ. — Ո՛չ : — Այո՛ քիչ մը . բայց աչքերս ա՛չ
շեն տեսներ :

ԱՆՆԱ. — Բանալին ինձի առւր : (Դուռը բանալով) — Նե՛րս մտիր :

(Սեւ շոնը ցատկելով դուրս կ'ելլէ :)

ԹԱԳԱԼԻՈՒՐԻ. — Բան մը դուքս ելաւ .

ԱՆՆԱ. — Այո՛ :

ԹԱԳԱԼԻՈՒՐԻ. — Բայց սենեակէն ի՞նչ էր դուրս ելաւ :

ԱՆՆԱ. — Չեմ գիտեր, նե՛րս մտիր, նե՛րս մտիր :

(Ներս կը մտնեն սենեակէն :)

ՏԵՍԻ. ՀԻՆգԵՐԱՐԳ

ԻՇԽԱՆՈՒՅԻ ՄԱԼԵՆԻ ՍԵՆԵԱԿԸ

(Եր անկողնին վրայ անշարժ եւ սարսափանար մտիկ ընելու դիրքով կը տեսնուի իշխանունի Մալենը . Ներս կը մտնեն բազաւորը եւ Աննա բազունին :

Փորորիկը կը սաստկանայ :)

ԹԱԳԱԼԻՈՒՐԻ. — Հասկնալ կ'ու զեմ թէ ինչ էր սենեաւ . կը դուրս ելածը . . .

ԱՆՆԱ. — Յառա՞ջ ե՛լուր, յառա՞ջ եկուր :

ԹԱԳԱԼԻՈՒՐԻ. — Կ'ուզեմ երթալ նայիլ թէ ի՞նչ էր սենեաւ . կը դուրս ելածը :

ԱՆՆԱ. — Լո՛ւռ, կեցիր : Հօն է ան :

ԹԱԳԱԼԻՈՒՐԻ. — Մեռած է : Հեռանա՞նք :

ԱՆՆԱ. — Լո՛ւռ, կը վախնայ :

ԹԱԳԱԼԻՈՒՐԻ. — Երթանք, երթանք : Իր սրտին տրոփիւնը մինչև հոռ կու գայ :

ԱՆՆԱ. — Յառա՞ջ եկուր, կը խենդենա՞ս . . .

ԹԱԳԱԼԻՈՒՐԻ. — Ո՞հ, ո՞հ, ան մեզ կը նայի :

ԱՆՆԱ. — Բայց փոքր աղջիկ մըն է ան : — Բարի՛ երեւկոյ, Մալէն : — Զայնս չէ՞ս լսեր, Մալէ՞ն : Քեզ բարի՛ երեւկոյ ըսելու եկանք : — Հիւանդ հօ, Մալէ՞ն : Զայնս չէ՞ս լսեր .

Մալէն, Մալէն : (Մալէն յսած ըլլալու նօան կ'ընէ :)

ԹԱԳԱՀՈՐԾ .— Ա՛հ :

ԱՆՆԱ .— Սոսկալի մարդ ես :— Մալէն, Մալէն, ձայն
չեմ հաներ :

ՄԱԼԵՆ .— Բա . . . բի . . . երեկոյ . . .

ԱՆՆԱ .— Օ , դեռ կ'ասրբի՞ս .— ունի՞ս ուրեմն քեզ
պէտք եղածը :— Վերարկուս հանեմ սակայն : (Վերարկուն
առարկայի մը վրայ կը դնէ եւ կը մօսենայ անկողնին :) Նա-
յիմ :— Ա՛հ , այս բարձր շատ կարծր է : Յարդարեմ մազերդ :
Բայց ինչո՞ւ համար , այդպէս ինձի կը նայիս , Մալէն , Մալէն :
Եկած եմ քեզ քիչ մը փայփայելու :— Մ՛ւր տեղդ կը ցաւի :
Կը դողդողաս , որպէս թէ պիտի մեռնէիր : Օ , կը սարսաւ
ամրողջ անկողինը :— Ես պարզապէս կու գամ քեզ քիչ մը
փայփայելու :— Մի՛ նայիր ինձ այդպէս : Քու տարիքիդ . մէջ
պէտք է փայփայուիլ , կ'ուղեմ քու խեղճ մայրիկդ ըլլաւ :
Յարդարեմ մազերդ .— Օ՞ն , բարձրացուր քիչ մը գլուխդ ,
ասով մազերդ հանգոյց պիտի ընեմ :— Բարձրացուր քիչ մը
գլուխդ .— Այդպէս : (Անոր վիզին ըուրջը չուան մը կ'անցնի :)

ՄԱԼԵՆ .— (Դուրս ցատելով անկողնին :) Ա՛հ , ինչ դրիք
վիզիս շուրջը :

ԱՆՆԱ .— Ոչի՞նչ , ոչի՞նչ , բան չկայ , բան չկայ :

ՄԱԼԵՆ .— Ա՛հ , ա՛հ :

ԱՆՆԱ .— Կանդնեցուր հոդ , կանդնեցուր հոդ :

ԹԱԳԱՀՈՐԾ .— Ի՞նչ բան , ի՞նչ բան :

ԱՆՆԱ .— Պիտի պոռայ , պիտի պոռայ :

ԹԱԳԱՀՈՐԾ .— Ես չեմ կրնար :

ՄԱԼԵՆ .— Ա՛հ , զիս պիտի . . .

ԱՆՆԱ .— (Բունելով Մալէնը) Ա՛չ , ո՛չ :

ՄԱԼԵՆ .— Ա՛հ , մայրիկ մայրիկ : Դայեա'կ , դայեա'կ ,
Եալմա'ր , Եալմա'ր , Եալմա'ր :

ԱՆՆԱ .— (Թագաւորին) Մ՛ւր ես :

ԹԱԳԱՀՈՐԾ .— Հո՛ս եմ , հո՛ս :

ՄԱԼԵՆ .— (Ծունկի վրայ բազուհին նետելով:) Սպա-
սեցէ՞ք , սպասեցէ՞ք քիչ մը . Աննա' , Տիկին , Արքա' , Արքա' ,
Եալմար :— Մի՛ ընէք այսօր . ո՛չ , ո՛չ , ո՛չ այսօր . . .

ԱՆՆԱ. — Մունկի ելած պիտի հետեւի՞ս ինձի աշխարհի
շարքը :

(Կը բայց չուանիք :)

ՄԱԼԻՆ. — (Սենեակին մեջ տեղը գետին իյնալով :)

ՄԱՐԳԻԿ. . . ԱՇ, աՇ, աՇ . . . (Թագաւորը կ'երթալ նաևլու :)

ԱՆՆԱ. — Զի շարժիր ա՛լ : Արդէն վերջացաւ : — Ա՛լ ես :
Օգնէ՛ ինձի : Ան գեռ չէ մեռած : — Նստա՞ծ ես :

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Այո՛, այո՛, այո՛ :

ԱՆՆԱ. — Բռնէ ոտքերը : Ան կը թալթլի : Դեր պիտի ելլէ . . .

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Ա՞ր ոտքերը, ո՞ր ոտքերը : Ա՞ր են :

ԱՆՆԱ. — Հո՛գ, հո՛գ, հո՛գ : Քաշէ՛ :

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Զե՞մ կրնար, չե՞մ կրնար :

ԱՆՆԱ. — Բայց զուր տեղը մի՛ տանջեր զայն :

(Նոյն պահուն կարկուտը յեղականօրէն կը նարենաւ պատու-
հանին դեմ :)

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — ԱՇ :

ԱՆՆԱ. — Ի՞նչ ըրիր :

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Պատուհաննե՞րը : — Կը զարնեն պատու-
հաններուն :

ԱՆՆԱ. — Կը զարնեն պատուհաններուն :

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Այո՛, այո՛, մատներով . ո՛հ միլիոնաւոր
մատներով : (Նոր սարափ մը :)

ԱՆՆԱ. — Կարկուտն է :

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Կարկուտը :

ԱՆՆԱ. — Այո՛, ես տեսայ : — Բայց անոր աշքերը կը
պլատորին ահա :

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Երթալ կ'ուզեմ, երթալ կ'ուզեմ :

ԱՆՆԱ. — Ի՞նչ, ի՞նչ : Սպասէ՛ սպասէ՛, Մեռաւ ալ :
(Նոյն պահուն հովին նարուածէն պատուհան մը ուժգնօրէն
կը բացուի եւ մոյթին վրայ ըուշանի ցողուն մը պարունակող
ծաղկաման մը ժխորով սենեակին մեջ կ'իյնայ) :

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Ո՛հ, ո՛հ, ի՞նչ պատահցաւ :

ԱՆՆԱ. — Բան չկայ, բան չկայ, չուշանը ինկաւ :

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Պատուհանը բացին :

ԱՆՆԱ. — Հոգն էր բացողը : (Որոտով եւ փայլակ :)

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Հո՞վն էր անիկա :

ԱՆՆԱ .— Այս' , այս' , կը լսես չէ : Վերցուր , վերցուր
իւս շուշանէ ալ : Ան ալ վար պիտի իյնայ :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Ուր է , ուր է :

ԱՆՆԱ .— Հո՞ն , հո՞ն , պատուհանին մէջ : Կար պիտի
իյնայ , վար պիտի իյնայ , Զայնը պիտի լսուի :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— (Եռւանիր առնելով :) Ուր զնեմ :

ԹԱԴԱՒԻՀԻՆ .— Ուր որ կ'ուզես , — գետինը , գետինը :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Զեմ զիտեր ուր ...

ԱՆՆԱ .— Շուշանը ձեռքդ բռնած մի' կենար : Կը դո-
զայ , որպէս թէ փոթորիկի մը մէջտեղը զտնուէր . վար պիտի
իյնայ հիմա ...

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Ուր զնեմ :

ԱՆՆԱ .— Ուր որ կ'ուզես , Գետինը : Հոգ չէ ուր որ ըլ-
լայ ...

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Այս տեղ :

ԱՆՆԱ .— Լա՛ւ , լա՛ւ :

(Եռյն պահուն Մալենը շարժում մը կ'ընէ :)

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Ահ :

ԱՆՆԱ .— Ի՞նչ պատահեցաւ :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— (Եարժումը նմանցնելով :) Անիկա ...

ԱՆՆԱ .— Ան մեռած է , մեռած : Եկո՞ւր :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Ես :

ԱՆՆԱ .— Այս' : — Քիթէն արիւն կը հոսի : — Տո՞ւր ինձի
թաշկինակդ :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Ի՞մ ... իմ թաշկինակս :

ԱՆՆԱ .— Այս' :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Ո՛չ , ո՛չ , ո՛չ իմինս , ո՛չ իմինս : (Եռյն
պահուն խենդը կ'երեւի պատուհանին մէջ եւ յանկարծ նեզ-
նորսր կը ծիծաղի :)

ԱՆՆԱ .— Մէկը , մէկը կայ պատուհանը :

ԹԱԴԱՒԻՈՐԸ .— Ոհ , ոհ , ոհ :

ԱՆՆԱ .— Խենդն է : Լոյսը աեսաւ : Պիտի իմացնէ :
Ապաննէ՝ զայն :

(Թագաւորը պատուհան կը վագէ եւ սուրի հարուած մը
կ'իջեցնէ :)

ԽԵՆԴՐ. — (Խինալով) Ահ, ահ, ահ:

ԱՆՆԱ. — Մեռաւ:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Փոսին մէջ, փոսին մէջ ինկաւ: Կը խեղ-
գուի, մտիկ ըրէ՛, մտի՛կ ըրէ ... (Սփանիցներ կը լսուին):

ԱՆՆԱ. — Մարդ չկա՞յ շրջակաները:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Կը խեղդուի, կը խեղդուի, չսէ՛:

ԱՆՆԱ. — Մարդ չկա՞յ շրջակաները: (Ուռուում եւ փայլակ):

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Փայլակներ կան, փայլակներ:

ԱՆՆԱ: — Ի՞նչ բան:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Կ'անձրեւէ, կ'անձրեւէ: Կարկուտ կը տե-
ղայ, կարկուտ կը տեղայ: Երկինքը կ'որոտայ, կ'որոտայ:

ԱՆՆԱ. — Ի՞նչ կ'ընես հոդ՝ պատուհանը կեցած:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Կ'անձրեւէ, կ'անձրեւէ վրաս: Գլխուս
վրայ ջուր կ'իջնէ: Պիտի ուզէի մարմանզին ծոցը զտնուիլ:
Բաց օդին մէջ: Գլխուս վրայ ջուր կը թափի: Այլևս զրհե-
ղեղին ամբողջ ջուրը պէտք է զիս մկրտելու համար: Երկինք
ամբողջ՝ գլխուս կարկուտ և փայլակ կը տեղայ:

ԱՆՆԱ. — Խելքդ կը թոցնես: Կայծակ պիտի հրաւիրեա
գլխուդ:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Կարկուտ, կարկուտ կը տեղայ գլխուս:
Ադուաւի ձուի մեծութեամք կարկուտներ կան:

ԱՆՆԱ. — Բայց խելքդ կը թոցնես ալ: Պիտի կոծեն քեզ:
— Արդէն արիւնի մէջ ես: — Գոցէ՛ պատուհանը:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Մարաւի եմ:

ԱՆՆԱ. — Էմէ՛: Այս գաւաթին մէջ ջուր կայ:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Ռւր տեղ:

ԱՆՆԱ. — Հոն: Դեռ կէսը լեցուն է:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Այս գաւաթո՞վ խմեց անիկա:

ԱՆՆԱ. — Թերեւս:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Ռւրիշ գաւաթ չկա՞յ: (Կը բափե մնացած
ջուրը եւ կը ցողուե գաւաթը:)

ԱՆՆԱ. — Մի՛, ի՞նչ կ'ընես:

ԹԱԳԱԼԻՈՒԾ. — Մեռաւ ան: (Նոյն պահուն կը լսուին
ասորինակ խուրռտումներ եւ դրան վրայ՝ նաև կուտուփի ձայններ:)
Ի՞ւ,

ԱՆՆԱ. — Դուռը կը քերեն :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Կը քերե՞ն, կը քերե՞ն . . .

ԱՆՆԱ. — Լոէ՛ :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Բայց ձեռքի մը ձայնը չէ ատիկա :

ԱՆՆԱ. — Ի՞նչ ըլլալը չեմ գիտեր :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Զգո՛յշ : Ա՛հ, ա՛հ, ա՛հ :

ԱՆՆԱ. — Ի՞նչ ունիս :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Ի՞նչ ըսիր :

ԱՆՆԱ. — Զարհութելի ես : Վար կ'իյնաս ահան Քիչ մը
ջուր խմէ, քիչ մը ջուր խմէ :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Այս՛, այս՛ :

ԱՆՆԱ. — Ոտքի ձայներ՝ նրբանցքին մէջ :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Եերս կը մանէ :

ԱՆՆԱ. — Ո՞վ :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Անիկա . . . անիկա . . . որ . . .

(Ճանկուտելու ձեւը կ'ընի :)

ԱՆՆԱ. — Լոէ՛ : Կ'երգեն ահա . . .

ԶԱՅՆԵՐ. — (Ներքանցին մէջ) Ի խորոց կարդացի առ քեզ
Տէ՛ր, Տէ՛ր, լուր ձայնի իմում :

ԱՆՆԱ. — Եօթ պէկինուհիներն են որ դէսի խոհանոց
կ'երթան :

ԶԱՅՆԵՐ. — (Ներքանցին մէջ) Եղիցին ականջ քո ի լոել
զձայն ազօթից իմոց :

(Թագաւորը վար կը ձգէ ձեռքեն ջրամանն ու գաւարը :)

ԱՆՆԱ. — Ի՞նչ ըրիր :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Յանցանքը իմս չէ . . .

ԱՆՆԱ. — Ազգան խոհանոց կ'երթան անոնք :
Ամոնեն . . .

ԶԱՅՆԵՐ. — (Հեռանոլով ներքանցին մէջ) Թէ զանօրէ-
նութիւնս քննես Տէ՛ր, Տէ՛ր, ո՛ կարէ կեալ :

ԱՆՆԱ. — Անցան, խոհանոց կ'երթան անոնք :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Երթալ կ'ուզեմ : Երթալ կ'ուզեմ անոնց
հետ, Դուռը բա՛ց : (Դրան կովմը կ'երբալ :)

ԱՆՆԱ. — (Քոնելով զայն) : Ի՞նչ կ'ընես : Ո՞ւր կ'երթաս,
կը ցնօրիս :

ԹԱԴԱԼԻՈՐԸ. — Անոնց հետ կ'ուզեմ երթալ : Արդէն մարման-
դին վրայ են . . . Հոգ, անձրեւ, ջուր, ոդ կայ հօն . . . Ա՛հ,

եթէ զայն բացօթեայ տեղ մը սպաննած ըլլայիր դոնէ . . .
Սակայն այս տեղ՝ խցիկի մը , խեղճ ու կրակ փոքր սենեակի մը
մէջ . . . Ո՞հ , բանամ պատուհանները :

ԱԵՆԱԱ. — Բայց երկինքը կ'որոտայ : Խելքդ կը փախցնես :
Աւելի լաւ ըրած պիտի ըլլայի առանձին գալով :

ԹԱԴԱՀՈՐԾ. — Ճիշտ է , ճիշտ :

ԱԵՆԱԱ. — Զեռքերու լուսցած պիտի ըլլայիր այնպէս չէ .
մինչ հիմա . . .

ԹԱԴԱՀՈՐԾ. — Ես չսպաննեցի զայն : Ես ձեռք չդպցու-
ցի անոր : Դուն սպաննեցիր զայն : Դուն , դուն , դուն :

ԱԵՆԱԱ. — Լա՛ւ , լա՛ւ , լոէ՛ ալ : Եկրջը կը տեսնուինք :
Մի՛ պոռար այդպէս :

ԹԱԴԱՀՈՐԾ. — Մի՛ ըսեր այլիւս թէ ես սպաննեցի զայն ,
թէ չէ քեզ ալ կ'սպաննեմ : Դուն , դուն ինքդ մեռցուցիր
զայն :

ԱԵՆԱԱ. — Բայց ցաւսգարի նման մի՛ պոռար : Զայնդ
մինչև նրբանցքին ծայրը կը հասնի :

ԹԱԴԱՀՈՐԾ. — Զայնս լսեցի՞ն : (Դուռը կը զարնուի :)

ԱԵՆԱԱ. — Դուռը կը զարնեն : Մի՛ շարժիր : (Դուռը կը
զարնեն :)

ԹԱԴԱՀՈՐԾ. — Ի՞նչ պիտի ըլլայ , այժմի՞նչ պիտի ըլլայ :
(Դուռը կը զարնեն :)

ԱԵՆԱԱ. — Լոյսը մարէ՛ :

ԹԱԴԱՀՈՐԾ. — Ո՞հ :

ԱԵՆԱԱ. — Լոյսը մարէ՛ , կ'ըսեմ քեզ :

ԹԱԴԱՀՈՐԾ. — Ո՞չ :

ԱԵՆԱԱ. — Ես կը մարեմ ահա : (Կը մարէ լոյսը : Դու-
ռը կը զարնեն :)

ԴԱՅԵԱԱԻ. — (Նրբանցքին մէջ) Մալէ՛ն , Մալէ՛ն :

ԱԵՆԱԱ. — (Սենեակին մէջ) Դայեակն է . . .

ԹԱԴԱՀՈՐԾ. — Ո՞հ , ո՞հ , Դայեակը . բարի՛ , բարի՛ դայ-
եակը : Կ'ուզեմ տեսնել զինք : Բանա՞նք , բանա՞նք դուռը :

ԱԵՆԱԱ. — Բայց լոէ՛ նայինք , Աստուծոյ սիրոյն , լոէ՛ :

ԴԱՅԵԱԱԻ. — (Նրբանցքին մէջ) Մալէ՛ն , Մալէ՛ն : Կը
քնանա՞ք

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — (Սենեակին մէջ) Այս' , այս' , այս' : ԱՆՆԱ . — լոէ' :

ԴԱՅԵՍԼԻԸ. — (Նրբանցին մէջ) Մալէն... իմ խեղճ փռք-
քիկ Մալէնս... Զէք պատասխաներ ալ , Զէք ուզեր պատասխա-
նել : Կարծեմ խոր քունի մէջ է :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — (Սենեակին մէջ) ԱՌՀ , ԱՌՀ , խոր քունի
ժէջ... (Դուռը մը զարնովի:)

ԱՆՆԱ . — լոէ' , լոէ' :

ԴԱՅԵՍԼԻԸ. — (Նրբանցին մէջ) Մալէն , իմ խեղճ
փռքքիկ Մալէնս : Ճերմակ աղուոր խաղողներ և քիչ մը ար-
գանակ կը բերեմ ձեզի : Ըսին որ չէք կրնար հաշել , բայց զի-
տեմ որ դուք շատ տկար էք և անօթի : — Մալէն , Մալէն ,
բացէք դուռը :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — ԱՌՀ , ԱՌՀ , ԱՌՀ :

ԱՆՆԱ . — Մի' լոր , հիմա կը հեռանայ...

ԴԱՅԵՍԼԻԸ. — (Նրբանցին մէջ) Ահաւասիկ Եալմարը կու-
գայ փռքքիկ Ալլանին հետ : Պիտի տեսնէ անոր պտուղ բե-
րելս : Մածկեմ կրկնոցիս ներքեւ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — (Սենեակին մէջ) Եալմարը կու գայ :

ԱՆՆԱ . — ԱՌՀ , այս' :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Եւ փռքքիկ Ալլանը :

ԱՆՆԱ . — Պիտեմ . լոէ' :

ԵԱԼՄԱՐ. — (Նրբանցին մէջ) Ո՞վ կայ հօն :

ԴԱՅԵՍԼԻԸ. — Ես եմ , իշխան :

ԵԱԼՄԱՐ. — Օ' , դուն ես , դայեակ : Որքա՞ն մռվթ է
այս նրանցքը : Քեզ չանչցայ նախ : Ի՞նչ կ'ընես հոս :

ԴԱՅԵՍԼԻԸ. — Խոհանոց կ'երթայի ու դրան առջև չունը
աեռայ ...

ԵԱԼՄԱՐ. — Օ' , Պլատո՞նն է , — հո՞ս եկուր , Պլատո՞ն :
ԱՆՆԱ . — (Սենեակին մէջ) Շունն էք :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ի՞նչ :

ԱՆՆԱ . — Դուռը ճանկռտողը շունն էք ...

ԴԱՅԵՍԼԻԸ. — (Նրբանցին մէջ) Մալէնի սենեակին
էք , չեմ գիտեր ինչպէս գուրս ելաւ

ԵԱԼՄԱՐ. — Իր սենեակին մէջ չէ Մալէնը :

ԴԱՅԵՍԼԻԸ. — Չեմ գիտեր , ձայն չի տար :

ԵԱԼՄԱՐ.— Կը քնանայ ուրեմն :

ԴԱՅԵԱԿԻԾ .— Դրան քովէն հեռանալ չուզեր :

ԴԱՅԵԱԿԻԾ .— Թո՞ղ տուր : Շուները տարօրինակ միաքեր կ'ունենան : Բայց այս ի՞նչ ահաւոր փոթորիկ է . դայիտակ , ի՞նչ փոթորիկ . . .

ԴԱՅԵԱԿԻԾ .— Օ՛ , Ալլանդ դեռ չէ՞ պառկած :

ԵԱԼՄԱՐ.— Մայրը կը փնտուէ և չի գտներ :

ՓՈՔՐԻԿԻՆ ԱԼԱՆ .— Փոքրիկ մայրիկը կորսը սուեցաւ :

ԵԱԼՄԱՐ.— Քնանալէ առաջ կ'ուղէ զայն տեսնել անպատճառ : Ուր բուալը չե՞ս գիտեր :

ԴԱՅԵԱԿԻԾ .— Ոչ :

ՓՈՔՐԻԿԻՆ ԱԼԱՆ .— Փոքրիկ մայրիկը կորսը սուեցաւ :

ԵԱԼՄԱՐ.— (Նրբանցին մէջ) Զին կրնար դանել զայն :

ՓՈՔՐԻԿԻՆ ԱԼԱՆ .— Փոքրիկ մայրիկը կորսը սուեցաւ :

Փոքրիկ մայրիկը կորսը սուեցաւ : Ահ , ահ , ահ :

ԹԱԳԱՒԻՈՐ .— (Սենեակին մէջ) Ահ :

ԱՆՆԱ .— Կը հեկեկայ :

ԴԱՅԵԱԿԻԾ .— (Նրբանցին մէջ) Օ՛ , մի՛ լար , ահա գընդակիդ : Պարտէզէն գտայ :

ՓՈՔՐԻԿԻՆ ԱԼԱՆ .— Ահ , ահ , ահ : (Խուլ հարուսածներ կը խուին դրան վրայ :)

ԹԱԳԱՒԻՈՐ .— (Սենեակին մէջ) Մաի՛կ ըրէ , մաի՛կ ըրէ :

ԱՆՆԱ .— Փոքրիկ Ալլանն է որ դրան վրայ դնդակ կը խաղայ :

ԹԱԳԱՒԻՈՐ .— Ներս պիտի մանեն անոնք , — գուռք գոցեմ :

ԱՆՆԱ .— Գոցուած է արդէն :

ԹԱԳԱՒԻՈՐ .— Նիզե՛րը , նիզե՛րը :

ԱՆՆԱ .— Իամա՛ց , կամա՛ց :

ԵԱԼՄԱՐ.— (Նրբանցին մէջ:) Բայց ինչո՞ւ համար շունը դրան ներքեւ քիշովը այսպէս շունչ կ'առնէ :

ԱՆՆԱ .— Ներս մանել կ'ուղէ . շարունակ Մալէնին մօան է :

ԵԱԼՄԱՐ.— Կը խորհի՞ս թէ վաղը կրնայ դուրս ելլել Մալէնը :

ԴԱՅԵԱԿԻԾ .— Այո՛ , այո՛ : Ահ ապաքինած է : — Է՛ , նա-

յինք, Ալլահն, ի՞նչ կ'ընես հոգ : — Չե՞ս խաղար մ'լ : Դրա
կողմը մտի՞կ կ'ընես : — Ա՛հ, փռքրիկ չարաձնի, ականջը դուռ,
ներուն է :

ՓՈՔՐԻԿՆ ԱԼԱՆ . — Դրան ետին փռքրիկ տղա ա՛յ մը կայ
ԱՆՆԱ . — (Սենեակին մեջ) Ի՞նչ կ'ըսէ :
ԵԱԼՄԱՐ . — (Նրբանցին մեջ) Դուռաներէն երթեք պէտք
չէ մտիկ ընել : Դժբախտութիւն կը պատահի դուռաներէն մտի
ըրած տան :

ՓՈՔՐԻԿՆ ԱԼԱՆ . — Դրան ետին փռքրիկ տղա ա՛յ մը կայ
ԱՆՆԱ . — Զայնդ լսեց ...
ԹԱԳԱԼԻՈՐԸ . — Այս', այս', կարծեմ լսեց :
ԱՆՆԱ . — Բայց դրան դէմ մի՛ պառկիր : Հեռացի՛ր :
ԹԱԳԱԼԻՈՐԸ . — Ուր, ուր :
ԱՆՆԱ . — Հո՛ս եկուր, հո՛ս եկուր :

ՓՈՔՐԻԿՆ ԱԼԱՆ . — (Նրբանցին մեջ) Դրան ետին փռք
րիկ տղա ա՛յ մը կայ :
ԵԱԼՄԱՐ . — Եկո՛ւր, քունդ կը տանի :
ԴԱՅԵԱԿԻԸ . — Եկո՛ւր, փռքրիկ չար տղայ մըն է ան :
ՓՈՔՐԻԿՆ ԱԼԱՆ . — Փռքրիկ տղա ա՞ն կ'ուզեմ տեսնել ...
ԴԱՅԵԱԿԻԸ . — Այս', վաղը կը տեսնես : Եկուր փնտռենք
մայրիկը : Մի՛ լար, եկո՛ւր :

ՓՈՔՐԻԿՆ ԱԼԱՆ . — Փռքրիկ տղա ա՞ն կ'ուզեմ տեսնել
ա՛հ, ա՛հ, իմաց պիտի տամ փռքրիկ մայրիկիս, ա՛հ, ա՛հ ...
ԴԱՅԵԱԿԻԸ . — Իսկ ես պիտի ըստեմ փռքրիկ մայրիկին : որ
արթնցուցիր Մալէնը : Եկո՛ւր, Մալէնը հիւանդ է :

ՓՈՔՐԻԿՆ ԱԼԱՆ . — Մա-ալէնը ա՛լ հիւանդ չէ :
ԴԱՅԵԱԿԻԸ . — Եկո՛ւր, պիտի արթնցնես Մալէնը :
ՓՈՔՐԻԿՆ ԱԼԱՆ . — (Հեռանալով) Ո՛չ, ո՛չ պիտի չար.
Թընցնեմ Մա-ալէնը : Պիտի չարթնցնեմ :

ԱՆՆԱ . — (Սենեակին մեջ) Մեկնեցա՞ն :
ԹԱԳԱԼԻՈՐԸ . — Այս', այս', Հեռանանք : Դուռը պիտի
բանամ : Բանալի՛ն, բանալի՛ն, ուր է բանալին :
ԱՆՆԱ . — Հոս է, հոս : Թիչ մը սպասէ : Իր անկողնին
վրայ տանինք զայն :
ԹԱԳԱԼԻՈՐԸ . — Զա՞զ :

ԱՆՆԱ . — Մալէնը :

ԹԱԳԱԼԻՌԻԾ. — Անոր ձեռք չեմ դպցներ ես :

ԱՆՆԱ. — Բայց սիստ տեսնեն որ խեղդուած է : Օգնէ՛

ինձի :

ԹԱԳԱԼԻՌԻԾ. — Ես անոր ձեռք չեմ դպցներ : Եկո՛ւր,
եկո՛ւր, եկո՛ւր :

ԱՆՆԱ. — Օգնէ՛ ինձի որ չուանը հանեմ :

ԹԱԳԱԼԻՌԻԾ. — Եկո՛ւր, եկո՛ւր :

ԱՆՆԱ. — Չուանը չեմ կընար հանել : Դանակ մը , դա-
նակ մը :

ԹԱԳԱԼԻՌԻԾ. — Ո՞հ , ի՞նչ ունի վիզին շուրջը : Ի՞նչ է կը
փայլի իր վիզին շուրջը : Եկո՛ւր, հե՛տ եկուր :

ԱՆՆԱ. — Բան մը չէ : Սուտակէ մանւակ մըն է իր վի-
զին շուրջ : — Դանակդ . . .

ԹԱԳԱԼԻՌԻԾ. — Չեռք չեմ դպցներ , ձեռք չեմ դպցներ
անոր , կ'ըսեմ քեզի : Աստուած իսկ ծնրադրեր առջիւ . . . : Կը
տապալէի , կը տապալէի . . . : Չեռք չեմ դպցներ անոր : Ո՞հ ,
հո՛ս , հո՛ս բան մը կայ . . .

ԱՆՆԱ. — Ի՞նչ , ի՞նչ :

ԹԱԳԱԼԻՌԻԾ. — Հո՛ս . . . Ո՞հ , ա՞հ , ա՞հ : (Խարխափելով՝
դուռը կը բանայ ու կը փախիի:)

ԱՆՆԱ. — Ո՞ւր է . . . փախա՞ւ . . . Ի՞նչ տեսաւ : Ես բան
մը չեմ տեսներ . . . նրբանցքի պատերուն դէմ կը վաղէ . . .
կ'ինայ ահա նրբանցքին ծայրը . . . — Առանձին հոս չմնամ :
(Դուրս կ'ելլէ:)

Ե. ԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍԻ. Ա. Ա. Զ. Ե.

ԴՆԵԱԿԻՆ ԱՌՁԵՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԷԿ ՄԱՍԸ

(Կը նեմարուի մեծ բազմութիւն մը: Փոքորիկը կը շարունակուի

ՏԱՐԵՑ ԿԻՆ ՄԸ.— Ազօրիքին վրայ ինկաւ կայծակը:

ՈՒՐԻՇ ԿԻՆ ՄԸ.— Ես տեսայ իյնալը:

ԳԻՒՂԱՑԻ ՄԸ.— Այս', այս' կապուտակ դռւնդ մԸ...
կապուտակ դռւնդ մԸ...

ՈՒՐԻՇ ԳԻՒՂԱՑԻ ՄԸ.— Ազօրիքն ու իր թեւեր
կ'այրին:

ՏՂԱՅ ՄԸ.— Ան կը դառնայ, կը դառնայ տակաւին:
ԱՄԷՆՔԸ ՄԷԿ. — Ո՞չ:

ԵԵՐՈՒՆԻ ՄԸ.— Այսպիսի երեկոյ մը տեսածէք երբեք
ԳԻՒՂԱՑԻ ՄԸ.— Դղեակը, դղեակը, տեսէք:

ՈՒՐԻՇ ՄԸ.— Կ'այրի՞ արգեօք: — Ո՞չ, այս':
ԵԲՐՈՐԴ ԳԻՒՂԱՑԻ ՄԸ.— Ո՞չ, ո՞չ, կանաչ բոցեր են

անոնք, Ամբողջ տանիքներուն կտորին վրան կանաչ բոցեր կան
կին ՄԸ.— Աշխարհը պիտի կործանի:

ՈՒՐԻՇ ԿԻՆ ՄԸ.— Գերեզմանատան մէջ չկենանք:

ԳԻՒՂԱՑԻ ՄԸ.— Սոլասե՞նք, սպասե՞նք քիչ մը: — Գետ
նայարկի բոլոր պատռհանները կը լուսաւորուին:

ԱԴՔԱԾ ՄԸ.— Հանդէս մը կայ:

ՈՒՐԻՇ ԳԻՒՂԱՑԻ ՄԸ.— Ճաշելու կ'երթան:

ԵԵՐՈՒՆԻ ՄԸ.— Գետնայարկը պատռհան մը կայ որ

լուսաւորուած չէ:

ԴԵԱԿԻՆ ՆԱՌԱՆԵՐԻՆ ՄԷԿԸ.— Իշխանուհի Մալէնի
սենեակն է անիկա:

ԳԻՒՂԱՑԻՆ. — Անիկա:

ԵՄԾԱՆ. — Այս': Իշխանուհին հիւանդ է:

ԹԱՓԱՌԱՇԲԶԻԿ ՄԸ. — (Ներս մՏնելով) Նաւահանգիստը պատերազմական մեծ նաւ մը կը գտնուի :

ԱՄԷՆՔԸ ՄԷԿ. — Պատերազմական մեծ նավ մը :

ԹԱՓԱՌԱՇԲԶԻԿ ՄԸ. — Սև մեծ նաւ մը. Նաւազներ չեն աեւնուիր :

ԵԵԲՌՈՒԽՆԻ ՄԸ. — Վերջին դատաստանի օրն է :

(Նոյն պահուն լուսինը կ'երեւի դղեակին վրայ)՝

ԱՄԷՆՔԸ ՄԷԿ. — Լուսինը, լուսինը, լուսինը :

ԳԻՒՂԱՑԻ ՄԸ. — Սեւցած է . . . սեւցած է . . . Խնչ ունի :

ԵԱՐԱՎ ՄԸ. — Խաւարում մը, խաւարում մը :

(Փայլատակում եւ ահաւոր շանքանարումներ)՝

ԱՄԷՆՔԸ ՄԷԿ. — Դղեակին վրայ իջաւ կայծա՛կը :

ԳԻՒՂԱՑԻ ՄԸ. — Ամրող աշտարակները երերացին :

ԿԻՆ ՄԸ. — Մատուռին մեծ խոչը շարժեցաւ . . . Դեռ կը շարժի . . . կը շարժի :

ՄԷԿ ՔԱՆԻՆ. — Վա՛ր կ'իյնայ, վա՛ր կ'իյնայ ահա՝ փոքր աշտարակի տանիքին հետ :

ԳԻՒՂԱՑԻ ՄԸ. — Փոսին մէջը ինկաւ :

ԵԵԲՌՈՒԽՆԻ ՄԸ. — Մեծ դժբախտութիւններ պիտի պատահին :

ՈՒՐԻՇ ԵԵԲՌՈՒԽՆԻ ՄԸ. — Դժոխքը կարծես դղեակին շուրջն է :

ԿԻՆ ՄԸ. — Զեզի կ'ըսեմ թէ վերջին դատաստանն է ասիկա :

ՈՒՐԻՇ ԿԻՆ ՄԸ. — Դերեզմանատունը չկենանք :

ԵՐՐՈՐԴ ԿԻՆ ՄԸ. — Մեռելները դուրս պիտի ելլեն շրիմսերէն :

ՈՒՐԻՇՍԻՌ ՄԸ. — Կարծեմ մեռելներու դատաստանն է ասիկա :

ԿԻՆ ՄԸ. — Շիրիմսերուն վրայ մի՛ կոլոէք :

ՈՒՐԻՇ ԿԻՆ ՄԸ. — (Տղալոց) Խաչերուն վրայ մի՛ կոլոէք :

ԳԻՒՂԱՑԻ ՄԸ. — (Վագելով) Կամուրջին կամարներէն մէկը կործանեցաւ :

ԱՄԷՆՔԸ ՄԷԿ. — Կամուրջին : Ո՞ր կամուրջին :

ԳԻՒԴԱՑԻՆ. — Դղեակին քարէ կամուրջին : Դղեակ մըս-
նել կարելի չէ այլեւս :

ՄԵՐՈՒՆԻՆԻ ՄԸ. — Հան մանելու փափառ չունիմ ես :

ԱԼԻՌԻՇ ՄԵՐՈՒՆԻՆԻ ՄԸ. — Երբեք ալ պիտի չուզէի հան
ըլլաւ...

ԱՄՐԵՑ ԿԲՆ ՄԸ. — Ո՞չ ալ ես :

ԵԱԾԱՆ. — Դիսեցէ՛ք, դիսեցէ՛ք կարասները :

ԱՄԷՆՔԸ ՄԷԿԻ. — Ո՞ , ո՞ւր են :

ԵԱԾԱՆ. — Փասին մէջ . իշխանուհի Մալէնի պատու-
հանին ներքեւը :

ՄԷԿԻ ԲԱԼՈՒՆ. — Ի՞նչ ունին , ի՞նչ ունին սակայն :

ԱԼԻՌԻՇՆԵՐ. — Կը թռչին . կը թռչին , կը թռչին :

ԳԻՒԴԱՑԻ ՄԸ. — Պատուհանը կը բացուի :

ԵԱԾԱՆ. — Իշխանուհի Մալէնի պատուհանն է :

ԱԼԻՌԻՇ ԳԻՒԴԱՑԻ ՄԸ. — Մարդ չկայ :

(Լուրին)

ԿԻՆԵՐ. — Պատուհանը կը բացուի ...

ԱԼԻՌԻՇ ԿԻՆԵՐ. — Հեռանա՛նք , հեռանա՛նք : (Զարնու-
րած կը փախին :)

ԱՅՑԵՐԸ. — Ի՞նչ կայ , ի՞նչ կայ :

ԱՄԲՈՂՋ ԿԻՆԵՐԸ. — Զենք գիտեր : (Կը Փախին:)

ԲԱՆԻ ՄԸ ՄԱՐԴԻՒ. — Բայց ի՞նչ պատահեցաւ :

ԱԼԻՌԻՇՆԵՐ. — Բան չկայ , բան չկայ : (Կը Փախին:)

ԱՄԷԿՆՔԸ ՄԷԿԻ. — Ի՞նչո՞ւ կը փախիք բայց : Բան չկայ ,
բան չկայ : (Միասին կը փախին:)

ԿԱՂԱՄՐՈՒՆ ՄԸ. — Պատուհան մը կը բացուի... Պատու-
հան մը կը բացուի... Անոնք կը վախճան... Բան չկայ...
(Չեռնուն վրայ սողալով կը Փախի:)

Տ Ե Ս Խ Ա Խ Վ Կ Ր Ա Ր Գ

(Մրան մը՝ եփին մատուռ մը, կը տիսուին բազմարիւ իւ-
խանիներ, պալատականներ, սիկիններ եւն, սպասողական դիր-
իք մէջ : Փորորիկը կը շարունակուի:)

ԻՇԽԱՆ ՄԸ. — (Պատուհանին) Այսպիսի իրիկուն մը տես-
նուած չէ երբեք :

ԱԼԻՌԻՇ ԻՇԽԱՆ ՄԲ . — Բայց գիտեցէք եղեւինները : Եկէ՞ք տեսէք այս պատուհաննէն՝ եղեւիններու անտառը : Փայլստակումներու մէջ անեղ գիտենին վրայ իը քնանան անոնք : Փայլակներու գետ մը կարծես :

ԵՐԻՌՈՐԴԻ ԻՇԽԱՆ ՄԲ . — Հապա լուսինը : Տեսա՞ք լուսինը : ԵՐԿԻՌՈՐԴԻ ԻՇԽԱՆՆԲ . — Խաւարումը ժամը տասնէն առաջ պիտի չվերջանայ :

ԱՌԱՋԻՇ ԻՇԽԱՆՆԲ . — Հապա ամօրե՞րը : Դիտեցէք սաւկան , Կարծես փիզերու սեւ խումբեր ըլլային . երեք ժամէ ի վեր կ'անցնին դղեալին վրային :

ԵԱԼՄԱԲ . — Ժամը քանի՞ն է :

ԱՌԱՋԻՇ ԻՇԽԱՆՆԲ . — Ժամը ինն է :

ԵԱԼՄԱԲ . — Ահաւասիկ մէկ ժամէն աւելի է որ թագաւորը կ'սպասենք :

ԵՐԻՌՈՐԴԻ ԻՇԽԱՆՆԲ . — Դեռ յայտնի չէ ուր ըլլալը :

ԵԱԼՄԱԲ . — Եօթ պէկէնուհիները վերջին անգամ զայն նրբանցքին մէջ տեսած են :

ԵՐԿԻՌՈՐԴԻ ԻՇԽԱՆՆԲ . — Ժամը քանիի՞ն ատեն :

ԵԱԼՄԱԲ . — Եօթնի :

ԵՐԿԻՌՈՐԴԻ ԻՇԽԱՆՆԲ . — Կանուխէն չիմացուց . . .

ԵԱԼՄԱԲ . — Ուինչ չըսաւ : Բան մը պատահած ըլլալու է , երթամ նայիս : (Դուրս կ'ելլի:)

ԵՐԻՌՈՐԴԻ ԻՇԽԱՆՆԲ . — Բայց ո՞ւր է Անսա թագուհին :

ԱՌԱՋԻՇ ԻՇԽԱՆՆԲ . — Միասին էր :

ԵՐԻՌՈՐԴԻ ԻՇԽԱՆՆԲ . — Օ՛ , օ՛ , այն ատեն . . .

ԵՐԿԻՌՈՐԴԻ ԻՇԽԱՆՆԲ . — Այսպիսի երեկոյ մը . . .

ԱՌԱՋԻՇ ԻՇԽԱՆՆԲ . — Զդուշացի՛ր : Պատերը ականջ ունի . . . (Ներս կը մտնի սենեկապես մը:)

ԱՄԷՆՔԸ ՄԷԿ . — Է՞ն , նայի՞նք :

ՍԵՆԵԿԱԳԵՏԸ . — Ուր ըլլալը յայտնի չէ :

ԻՇԽԱՆ ՄԲ . — Բայց դժբախտութիւն մը պատահեցաւ թերեւս :

ՍԵՆԵԿԱԳԵՏԸ . — Պէտք է սպասել : Ամբողջ դղեակը շըրջեցայ . ամէնքն ալ հարցափորձեցի . ուր ըլլալը չեն գիտեր :

ԻՇԽԱՆ ՄԲ . — Մատուռ վերադառնալու ժամանակն է . լսեցէք , եօթ պէկէնուհիները հոն են արդէն :

(Հեռաւոր երգեր կը լսուին:)

ՈՒՐԻՇ ԻՇԽԱՆ ՄԲ. — (Պատուհանիկ մը) ԵԿԵ՛Ք, ԵԿԵ՛Ք,
ԵԿԵ՛Ք տեսէք գետը . . .

ԻՇԽԱՆՆԵՐ. — (Վազելով) Ի՞նչ կայ, ի՞նչ կայ,

ԻՇԽԱՆ ՄԲ. — Երեք նաև բ փոթորիկին մէջ :

ՇՔԱԴԻՐ ԿԻՆ ՄԲ. — Այդպիսի գետ մը դիտել չեմ հա-
մարձակիր բնաւ :

ՈՒՐԻՇ ՇՔԱԴԻՐ ԿԻՆ ՄԲ. — Մի՛ բարձրացնէք ա՛լ, մի՛
բարձրացնէք ա՛լ վարագոյրները :

ԻՇԽԱՆ ՄԲ. — Ամրող պատերը կ'երերան, որպէս թէ
տենդէ բռնուած ըլլային :

ՈՒՐԻՇ ԻՇԽԱՆ ՄԲ. — (Ուրիշ պատուհանիկ մը) Հո՛ս,
հո՛ս, հո՛ս եկէք :

ՄԵԿ ՎԱՆԻՆ. — Ի՞նչ կայ :

ՈՒՐԻՇՆԵՐ. — Ա՛լ չեմ դիտեր, ալ չեմ դիտեր :

ՈՒՐԻՇ ԻՇԽԱՆ ՄԲ. — (Պատուհանին) Ամրող կենդա-
նիները գերեզմանատուն ապաստանած են : Երազարիններու-
վրայ սիրամարդներ կան և բուեր՝ խաչերուն վրայ : Գիւղին
ամրող գանձները շիրիմներու վրայ մակաղած են :

ՈՒՐԻՇ ԻՇԽԱՆ ՄԲ. — Հանդէս մը դժոխորին մէջ :

ՇՔԱԴԻՐ ԿԻՆ ՄԲ. — Դոցեցէ՛ք վարագոյրները, դոցեցէ՛ք
վարագոյրները :

ՍՊԱՍԱՒՈՐ ՄԲ. — (Ներս մՏնելով) Աշտարակներէն մին
լնակին մէջ խորտակուեցաւ :

ԻՇԽԱՆ ՄԲ. — Աշտարակներէն մին :

ՍՊԱՍԱՒՈՐԸ. — Մատուախն փոքր աշտարակը :

ՍԵՆԵԿԱՊԵՏԸ. — Աչնչ : Ան արդէն քանդուած էր :

ԻՇԽԱՆ ՄԲ. — Մարդ ինքնինքը դժոխորի արուարձան-
ներուն մէջ կը կարծէ :

ՍԵՆԵԿԱՊԵՏԸ. — Վաւանգ չկայ : Դգեակը պիտի կրնայ դէմ
գնել հեղեղին : (Նոյն պահուն տարեց իշխան մը պատուհան
մը կը բանայ, դուրսկն շան մը նաջիւնը կը լսուի : — Լոռինին :)

ԱՄԷՆՔԸ. ՄԵԿ. — Ո՞գ է ան .

ՏԱՐԵՑ ԻՇԽԱՆԸ. — Շունն է կը հաջէ :

ԿԻՆ ՄԲ. — Մի՛ բանաք այլեւս այդ պատուհանը :

(Ներս կը մՏնէ իշխան Սալմար :)

ԻՇԽԱՆՆ ՄԸ. — Իշխան Եալմա՛րը :

ԱՄԷՆՔԸ. ՄԵԿ. — Տեսա՞ք զայն, իշխան :

ԵԱԼՄԱՐ. — Ոչնչ չտեսայ :

ԻՇԽԱՆՆԵՐ. — Բայց այն ատեն . . .

ԵԱԼՄԱՐ. — Տեղեկութիւն չունիմ, (Եերա կը մտնի ԱՀ-
զու.)

ԱՆԳՈՍ. — Աթքան կու դայ, բացէ՛ք դռւաները :

ԱՄԷՆՔԸ. ՄԵԿ. — Դուք տեսա՞ք զայն :

ԱՆԳՈՍ. — Այս՛ :

ԵԱԼՄԱՐ. — Ո՞ւր էր :

ԱՆԳՈՍ. — Զեմ գիտեր :

ԵԱԼՄԱՐ. — Իսկ թագուհին :

ԱՆԳՈՍ. — Անոր հետն էր :

ԵԱԼՄԱՐ. — Խօսեցա՞ք հետը :

ԱՆԳՈՍ. — Այս՛ :

ԵԱԼՄԱՐ. — Ի՞նչ ըստ :

ԱՆԳՈՍ. — Զպատասխանեց :

ԵԱԼՄԱՐ. — Բայց դռւք տժգունած էք :

ԱՆԳՈՍ. — Ես զարմացած եմ :

ԵԱԼՄԱՐ. — Ի՞նչ բան է :

ԱՆԳՈՍ. — Պիտի տեսնէք . . .

ԻՇԽԱՆՆ ՄԸ. — Բացէ՛ք դռւաները, կ'ըսպասեմ :

ԱՆՆԱ. — (Դրան ետեւին) մտէ՛ք, Տէր . . .

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — (Դրան ետեւին) Հիւանդ եմ . . . պիտի
ուզէի մատուռ չմանել . . .

ԱՆՆԱ. — (Դրան առջեւ) Նե՛րս մտէք, նե՛րս մտէք :

(Եերա կը մտնեն քազառով եւ Աննա:)

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Հիւանդ եմ . . . Ուշագրութիւն մի՛
ընէք . . .

ԵԱԼՄԱՐ. — Հիւանդ էք, հա՛յր իմ :

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Այս՛, այս՛ :

ԵԱԼՄԱՐ. — Ի՞նչ ունիք, հա՛յր իմ :

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Զեմ գիտեր, չե՛մ գիտեր :

ԱՆՆԱ. — Պատճառը այս զարհութելի իրիկունն է :

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Այս՛, զարհութելի իրիկուն մը :

ԱՆՆԱ. — Երթանք աղօթելու :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Բայց ինչու համար լուռ էք ամէնքդ ալ և
ԵՍԼՄԱՐ. — Հայր, ինչ կա՞յ մաղերնուդ վրայ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Մաղերուս վրայ :

ԵՍԼՄԱՐ. — Արիւն կայ ձեր մաղերուն վրայ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Մաղերուս վրայ : — Օ՛, իմինս է, (Կը
ծիծաղին:) — Բայց ինչու համար կը ծիծաղիք : Միծաղելու-
րան չկայ :

ԱՆՆԱ. — Երբանցքին մէջ վար ինկաւ :

(Կը զարնեն փոքր դրան:)

ԻՇԽԱՆ ՄՔ. — Կը զարնեն փոքր դրան :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Հոս բոլոր դռւռներուն կը զարնեն :

Այլեւս չեմ ուզեր որ դռւռներուն զարնեն :

ԱՆՆԱ. — Կը հաճէիք երթալ նայիլ, իշխան :

ԻՇԽԱՆ ՄՔ. — (Դուռը բանալով:) Դայեակն է, Տիկին :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Խիզ :

ԻՇԽԱՆ ՄՔ. — Դայեակը, Տէր :

ԱՆՆԱ. — (Ոտի ելելով) Սպասեցէք, ինձի համար է ...

ԵՍԼՄԱՐ. — Բայց թո՞զ ներս մտնէ, թո՞զ ներս մտնէ :
(Ներս կը մտնի դայեակը:)

ԴԱՅԵԱԿԻ. — Կարծեմ կ'անձրեւէ Մալէնին սենեակը :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ի՞նչ :

ԴԱՅԵԱԿԻ. — Կարծեմ կ'անձրեւէ Մալէնին սենեակը :

ԱՆՆԱ. — Սպակիներուն վրայ տեղացող անձրեւին ձայնը
լսած պիտի ըլլաս :

ԴԱՅԵԱԿԻ. — Արդեօք չե՞մ կրնար դռւռը բանալ ...

ԱՆՆԱ. — Ո՛չ, ո՛չ, հանգիստի պէտք ունի ան :

ԴԱՅԵԱԿԻ. — Ներս չե՞մ կրնար մտնել ...

ԱՆՆԱ. — Ո՛չ, ո՛չ, ո՛չ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ո՛չ, ո՛չ, ո՛չ :

ԴԱՅԵԱԿԻ. — Կարծէք թէ Արքան ձիւնի մէջ ինկած է :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ի՞նչ :

ԱՆՆԱ. — Բայց ի՞նչ կը անտնաս այստեղ : Հեռացի՞ք,
հեռացի՞ք : (Դայեակը դուրս կ'ելլէ:)

ԵՍԼՄԱՐ. — Իրաւունք ունի ան, ձեր մաղերը բոլորովին-
ներմակ կ'երեւին : Լոյսի ներգործութիւն մըն է արդեօք :

ԱՆՆԱ. — Այս', լոյսը խիստ շատ է :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Բայց ինչո՞ւ համար ամենքդ աչ ինձի կը նայիք : — Զիս բնաւ տեսած չունի՞ք :

ԱՆՆԱ. — Ո՞ն, մատուռ մանենք ալ, ժամերգութիւնը կը վերջանայ, եկէք :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ո՞չ, ո՞չ, կ'ուզէի չաղօթել այս զիշեր ...
ԵՍԼՄԱՐ. — Չաղօթել, հայր :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Այս', աղօթել, բայց ո՞չ մատուռին մէջ ...
ինքինքա վատ, բոլորովին տկար կ'զգամ:

ԱՆՆԱ. — Աայրկեան մը նստեցէք, Տէք :

ԵՍԼՄԱՐ. — Ի՞նչ ունիք, հայր իմ:

ԱՆՆԱ. — Չգեցէք, ձգեցէք, մի՛ հարցաքննէք. փոթո-
քիկէն յանկարծակիի եկաւ, թոյլ տուէք ինքինքը քիչ մը
վերադառնելու. ուրիշ նիւթի վրայ խօսինք :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Չեր տեղը ըլլալ պիտի ուզէի :

ԵՍԼՄԱՐ. — Բայց պիտի չըսէին որ մենք եւս հիւանդ
ենք : — Մեծ յանցաւորներու պէս կ'սպասենք ահա ...

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Բայց ի՞նչ ըսել կ'ուզես :

ԵՍԼՄԱՐ. — Հրամեցէք, հայր իմ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ի՞նչ ըսել կ'ուզես : Պէտք է համարձա-
կօրէն ըսել ...

ԱՆՆԱ. — Դուք չհասկաք: — Մտազբաղ էիք: (Նոյն պա-
հուն դայեակին բաց ձգած փոքրիկ դուռը նովի նարուածե-
մը, որ լոյսերը կ'երեցնիկ, բախիլ կ'սկսի:)

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — (Կանգնելով) Ահ :

ԱՆՆԱ. — Նստեցէք, նստեցէք: Փոքրիկ դուռն է
կը զարնուի..., նստեցէք, բան չկայ:

ԵՍԼՄԱՐ. — Հայր իմ, ի՞նչ ունիք սակայն այս զիշեր:

ԱՆՆԱ. — (Եւխանի մը) կը հաճէի՞ք երթալ դուռը զոցել:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ո՞չ, դուռները լաւ զոցեցէք: — Բայց
ինչո՞ւ ձեր ոտքերուն մասներուն վրայ կը քալէք:

ԵՍԼՄԱՐ. — Մեռել մը կայ սրահին մէջ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ի՞նչ, ի՞նչ :

ԵՍԼՄԱՐ. — Կարծես մահարեմի մը շուրջը կը քալէ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ի՞նչո՞ւ համար ուսկայն սարսուազգեցիկ

իւթերու վրայ կը խօսիք այս գիշեր . . .

ԵԱԼՄԱՐ.— Բայց , հայր իմ . . .

ԱՆՆԱ.— Ռորիշ բանի վրայ խօսինք : Աւելի զուարիք նիւթեր չկան :

ԵՐՈՒԴԻՐ ԿԻՆ ՄԻ .— Խօսինք քիչ մը իշխանուհի Մալէնի ճասին . . .

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— (Կ'անզնելով) Արդեօք ան , արդեօք ան . . .

ԱՆՆԱ.— Նստեցէ՞ք , նստեցէ՞ք :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Բայց մի՛ խօսիք իշխանուհի Մա . . .

ԱՆՆԱ.— Ի՞նչ պատճառով պիտի չխօսէինք իշխանուհի Մալէնի մասին : — Կարծեմ այս գիշեր լոյսերը լաւ չեն վառիր : ԵԱԼՄԱՐ.— Հովը մարեց շատերը :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Վառեցէ՞ք , այո՛ , վառեցէ՞ք բոլոր լապահերը : (Կրկին կը վառեն լապերները:) Այժմ շատ պայծառ է : Արդեօք կը տեսնէ՞ք զիս :

ԵԱԼՄԱՐ.— Օ՛ , հայր . . .

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Բայց ինչո՞ւ համար ամէնքդ ալ ինձի կը նայիք :

ԱՆՆԱ.— Մարեցէք լոյսերը : Ի՞ր աչքերը շատ տկար են : (Կօխան մը կը կանզնի եւ . կը պատրաստոի դուրս ելլելու:) ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Ո՞ւր կ'երթաք :

ԻՇԽԱՆՆԱ.— Տէ՛ր , ես . . .

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Հոս պէտք է մնալ : Հոս պէտք է մնալ : Չեմ ուզեր որ որ և է մէկը սրահէն գուրս ելլէ : Պէտք է իմ շուրջս մնաք :

ԱՆՆԱ.— Նստեցէ՞ք , նստեցէ՞ք : Դուք ամէնքը կը տըխրեցնէք :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Մէկը կը դպի՞ սրահակներուն :

ԵԱԼՄԱՐ.— Բայց ո՛չ , հայր իմ :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Մէկը կայ որ . . .

ԵԱԼՄԱՐ.— Հովն է :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Ի՞նչու համար բացած են այդ սրահակը :

ԵԱԼՄԱՐ.— Բայց միշտ հոն է ան : « Անմըղներու կոստածքի պատկերն է :

ԹԱՂԱԼԻՈՐԸ .— Վա՛ր առէք , չեմ ուզեր , տեսնել , չեմ

ուզեր։ (Վար կը սահնեցնեն սրահակը որուն ևեղ ուրիշ մը՝
«Վերջից Դատաստան»ի պատկերը՝ կ'երեւի։)

ԹԱՂԱԼՈՐԸ. — Դիտմա՛մք ըրին ուրեմն։
ԵԱԼՄԱՐ. — Խնչպէ՛ս,

ԹԱՂԱԼՈՐԸ. — Բայց խոստովանեցէք ասիկա։ Դուք
դիտմամբ ըրիք, ես զիտեմ թէ ինչ է ձեր նպատակը . . .

ՇԲԱԴԻԲ. Կին ՄԸ. — Ի՞նչ կ'ըսէ արքան։

ԱՆՆԱ. — Ուշագրութիւն մի՛ դարձնէք, այս ախրատե-
սիլ գիշերը զարհուրեցուցած է զինք։

ԵԱԼՄԱՐ. — Հա՛յր, խե՛զն հայր . . . ի՞նչ ունիք։

ՇԲԱԴԻԲ. Կին ՄԸ. — Տէ՛ր, գաւաթ մը ջուր կը հաճէի՛ք։

ԹԱՂԱԼՈՐԸ. — Այո՛, այո՛, — ա՛ն, ո՛չ, ո՛չ — վերջա-
պէս ինչ որ կ'ընեմ, ինչ որ կ'ընեմ . . .

ԵԱԼՄԱՐ. — Հայր իմ. . . Տէ՛ր . . .

ՇԲԱԴԻԲ. Կին ՄԸ. — Արքան մտազբազ է։

ԵԱԼՄԱՐ. — Հա՛յր իմ . . .

ԱՆՆԱ. — Տէ՛ր, Զեր զաւակը կը կանչէ ձեզ։

ԵԱԼՄԱՐ. — Հայր իմ, ինչո՞ւ համար շարունակ գլուխ-
սիդ կը գարձնէք։

ԹԱՂԱԼՈՐԸ. — Քիչ մը սպասեցէ՛ք, քիչ մը սպասեցէ՛ք . . .

ԵԱԼՄԱՐ. — Բայց ինչո՞ւ դլուխնիդ կը դարձնէք։

ԹԱՂԱԼՈՐԸ. — Կոկորդիս մէջ բան մը կ'զգամ։

ԱՆՆԱ. — Օ՛, օ՛ բանէ մի վախնաք։

ԵԱԼՄԱՐ. — Ոչ ոք կը գտնուի ձեր ետեւք . . .

ԱՆՆԱ. — Այդ մասին այլեւս մի՛ խօսիք, մի՛ խօսիք.
Ճատուռ մանենք։ Կը լսէ՞ք պէկինուհիներուն ձայնը, (Խղդուկ
նեռաւոր երգ մը։ Թագուհին կ'երայ դեպի մատուռին դուռը.
բազաւորը կը նետեւի անոր, ապա կը վերադառնայ եւ կը
նսի։)

ԹԱՂԱԼՈՐԸ. — Ո՛չ, ո՛չ մի՛ բանաք։

ԱՆՆԱ. — Կը վախնա՞ք ներս մտնելու։ Բայց հոն ամփէ
աւելի գտանգ չկայ։ Ի՞նչ պրտճառապէ կայծակը աւելի մա-
տուռին վրայ պիտի իցնար։ Են՛րս մանենք, նե՛րս մանենք։

ԹԱՂԱԼՈՐԸ. — Քիչ մըն ալ սպասենք։ Միասին հոռ
մանք, կը կարծէ՞ք թէ Աստուած ամէն ինչ կը ներէ։ Մինչեւ

այսօր շարունակ սիրեցի ձեզ : — Զեզի ուէ վեաս չհասցաւցի
մինչև այսօր — մինչև այսօր... անանկ չէ :

ԱՆՆԱ. — Օ՞ն, օ՞ն, հարցը ատոր վրայ չէ : — Կ'երեւի թէ
փոթորիկը մեծ աւերներ պատճառած է :

ԱՆԴՐԱ. — Կ'ըսեն թէ կարապները փախած են :

ԵՍԱՄԱՐ. — Անոնցմէ մին մեռած է :

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — (Վեր ցատելով) Վերջապէս ըսէք եթէ
գիտէք : Զիս բաւական տանջեցիք : Ըսէք մէկ անգամէն :
Բայց հոս մի գաք...

ԱՆՆԱ. — Օ՛, նստեցէք, նստեցէ՛ք վերջապէս :

ԵՍԱՄԱՐ. — Հայր իմ, հայր իմ, ի՞նչ պատահեցաւ սա-
կայն :

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Նե՛րս մտնենք : (Փայլակ եւ որոսոմ :—
Եօր պէկենունիներէն մէկը մատուռին դուռը կը բանայ ել
կու զայ սրանը դիմելու . միւսները կ'երգեն Սուրբ Կոյսին
մաղրանիք, «Աղաչեա վասն մեր» եւն : Նոյն պահուն մա-
րան ապակեայ պատունաններէն եւ լուսավոռութենէն առաջ
եկած պայծառութիւն մը յանկարծ կ'ողոյէ բազաւորն ու
բազունին :)

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Ե՞վ պատրաստեց ասիկա :

ԱՄԷՆՔԸ ՄԷԿ. — Ի՞նչ, ի՞նչ :

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Հոս մէկը կայ որ ամէն ինչ գիտէ . մէկը
կայ որ այս բոլորը պատրաստեց, բայց պէտք է գիտնամ...

ԱՆՆԱ. — (Զայն բաւելով) Եկէ՛ք, եկէ՛ք :

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Մէկը կայ որ տեսաւ եղածը : Բայց ամե-
նազգուելիի վաս մըն է ան : Մէկը կայ որ գիտէ, տեսաւ
եղածը բայց չի համարձակիր ըսելու...

ԱՆՆԱ. — Բայց խորանին պատճառով է ասիկա... Եր-
թա՞նք, երթա՞նք :

ԹԱԳԱԼԻՈՒՐԸ. — Այո՛, այո՛, այո՛ :

ԱՆՆԱ. — Եկէ՛ք, եկէ՛ք : (Անապարանօֆ մատուռին դէմք
գտնուող դուռնէ մը դուրս կ'ելլեն :)

ՄԷԿ. ՔԱՆԻՆՆ. — Աւը կ'երթան :

ՈՒՐԻՇՆԵՐԸ. — Ի՞նչ կայ :

ԻՇԽԱՆ ՄԸ. — Եղեւիմներու ամբողջ անտառը բացերուն
մէջ է :

ԱՆԴՐԱ. — Դժբախտութիւնը կը յածի այս երեկոյ ...
(Դուրս կ'ելլեն ամենին ալ :)

ՏԵՐԱԿԻՆ ՄԷԿ ՆՐԴԱՆՑՔԸ

ԴԼԵԱԿԻՆ ՄԷԿ ՆՐԴԱՆՑՔԸ

(Կը տեսնուի աեւ մեծ ռունը որ դուռ մը կը նաև-
կըռտէ:— Եերս կը մսնէ դոյշեակը ձեռքը
լոյս մը բռնած:)

ԴԱՅՅԵԱԿԻՆ. — Դեռ Մարէնի դրան առջեւն է: — Պլա-
տոն, Պլատոն, ի՞նչ կ'ընես այդ տեղ: — Բայց արդ դուռը
շայելու ի՞նչ ունի: — Պիտի արթնցնես իմ խեղ'ձ Մալէնս:
Հեռացի՛ր, հեռացի՛ր, հեռացի՛ր: (Ուժերը կը զարնէ) Աստ-
ուած իմ, ի՞նչ ահաւոր երեւոյթ ունի: Դժրախտութիւն մը
պատահեցաւ, Թաթիդ վրայ կոխսցին արդեօք, իմ խեղ'ձ
Պլատոնս: Խոհանոց կ'երթանք, եկուր: (Եունը կը վերա-
դառնայ դուռը նանկուտելու:) Վերստին այդ դուռին վրայ,
վերստին այդ դուռին վրայ: Ի՞նչ կայ սակայն այդ դրան
ետին: Մալէնին քո՞վ պիտի ուղէիր ըլլալ: — Կը քնանայ ան,
ձայն չեմ լսեր: Եկուր, եկուր, պիտի արթնցնես զայն:

(Եերս կը մսնէ իշխան նալմար:)

ԵՍԼԻՄԱՐ. — Ա՞զ կը քալէ հան:

ԴԱՅՅԵԱԿԻՆ. — Ես եմ, Իշխան:

ԵՍԼԻՄԱՐ. — Օ՛, գո՞ւն ես դայեակ: Հո՞ս նորէն:

ԴԱՅՅԵԱԿԻՆ. — Խոհանոց կ'երթայիր, տեսայ շունք որ այդ
դուռը կը ճանկուաէր:

ԵՍԼԻՄԱՐ. — Նորէն այդ դրան վրայ: Հո՞ս, Պլատոն,
հո՞ս:

ԴԱՅՅԵԱԿԻՆ. — Արդեօք ժամերգութիւնը լրացա՞ւ:

ԵՍԼԻՄԱՐ. — Այօ՛... հայրս տարօրինակ էր այս զիշեր:
Կարծեմ տեսնդ ունի, պէտք է վրան հսկել, մեծ դժրախտու-
թիւններ կրնան տռափ գալ:

ԴԱՅՅԵԱԿԻՆ. — Վերջապէս, դժրախտութիւնները չեն քնա-
նար...

ԵՍԼԻՄԱՐ. — Նորէն կը ճանկուաէ այդ դուռը...

ԴԱՅՅԵԱԿԻՆ. — Հո՞ս եկուր, Պլատոն, թաթդ ինծի տուր:

ԵՍԼԻՄԱՐ. — Վայրկեան մը պարագէղ երթամ:

ԴԱՅՅԵԱԿԻՆ. — Զանձրեւե՞ր ալ:

ԵՍԼԻՄԱՐ. — Կարծեմ թէ ոչ:

ԴԱՅՅԵԱԿԻՆ. — Դեռ կը ճանկուաէ դուռը: Հո՞ս եկուր,
Պլատոն, հո՞ս եկուր: Օ՞ն, սամարէ՛, սամարէ՛, սամարէ՛,
նայինք: (Եունը կը հազէ:)

ԵԱԼՄԱՐ.— Պէտք չէ որ հաջէ : Հետո տանիմ : Պլայի
արթնցնէ Մալէնը : Եկուր, Պլատոն, Պլատոն, Պլատոն :

ԴԱՅԵԱԿԻՆ.— Օ՛, նորէն հոն կը վերադառնայ :

ԵԱԼՄԱՐ.— Զուզեր թողուշ զայն...

ԴԱՅԵԱԿԻՆ.— Բայց ի՞նչ կայ այդ դրան ետին :

ԵԱԼՄԱՐ.— Պէտք է որ հեռանայ ան : Կորսուէ՛, կոր-
սուէ՛, կորսուէ՛ : (Կից մը կու տայ տանի, որ կ'ոռնիայ բայց
կրկին դուռը նանկուտելու կու զայ :)

ԴԱՅԵԱԿԻՆ.— Կը ճանկուտէ, կը ճանկուտէ . քիթովը շունչ
կ'առնէ :

ԵԱԼՄԱՐ.— Դրան գրայ բան մը կը հոտուըտայ : Գնա-
նայէ...:

ԴԱՅԵԱԿԻՆ.— Դուռը գոցուած է, բանալի չունիմ :

ԵԱԼՄԱՐ.— Բանալի ո՞վ ունի :

ԴԱՅԵԱԿԻՆ.— Թագուհին :

ԵԱԼՄԱՐ.— Ի՞նչու համար :

ԴԱՅԵԱԿԻՆ.— Չեմ գիտեր :

ԵԱԼՄԱՐ.— Կամացուկ մը զարկ :

ԴԱՅԵԱԿԻՆ.— Պիտի արթնցնեմ զայն :

ԵԱԼՄԱՐ.— Մտիկ ընենք :

ԴԱՅԵԱԿԻՆ.— Զայն չեմ լսեր :

ԵԱԼՄԱՐ.— Փոքրիկ հարուած մը տուր : (Դայեակը երեւ
փոքրիկ հարուածներ կու տայ :)

ԴԱՅԵԱԿԻՆ.— Զայն չեմ լսեր :

ԵԱԼՄԱՐ.— Քիչ մը աւելի ուժով զարկ : (Այն պահուն
որ ան վերջին հարուածը կը զարնէ, կարծես յանկարծ սենեա-
կից հնցուած ահազանգի ձայնը կը լսուի :)

ԴԱՅԵԱԿԻՆ.— Ահ :

ԵԱԼՄԱՐ.— Զանգակները : Ահազանգն է . . .

ԴԱՅԵԱԿԻՆ.— Պատուհանը բացուած պէտք է ըլլայ :

ԵԱԼՄԱՐ.— Այո՛, այո՛, նե՛րս մտիր :

ԴԱՅԵԱԿԻՆ.— Դուռը բացուած է :

ԵԱԼՄԱՐ.— Գոցուած էր ան :

ԴԱՅԵԱԿԻՆ.— Դեռ քիչ մը առաջ գոց էր :

ԵԱԼՄԱՐ.— Նե՛րս մտիր : (Դայեակը սենեակ կը մտնի :)

ԴԱՅԵԱԿԻՆ.— (Սենեակին դուրս ելլելով) Դուռը բացած
տառենս լոյսը մարեցաւ . . . Բայց բան մը տեսայ . . .

ԵԱԼՄԱՐ.— Ի՞նչ բան, ի՞նչ բան :

ԴԱՅԵԱԿԻՆ.— Չեմ գիտեր : Պատուհանը բացուած է : —

Կարծեմ գետինը ինկեր է ան . . .

ԵԱԼՄԱՐ. — Մալէնը :

ԴԱՅԵԱԿԻ. — Այո՛ : Շո՛ւա, շո՛ւա,

ԵԱԼՄԱՐ. — Ի՞նչ :

ԴԱՅԵԱԿԻ. — Լոյս մը :

ԵԱԼՄԱՐ. — Զունիմ :

ԴԱՅԵԱԿԻ. — Նրբանցքին ծայրը լապտեր մը կայ : Գա-
յէ՛ք բերէք, գացէ՛ք :

ԵԱԼՄԱՐ. — Ոյո՛, այո՛ : (Դուրս կ'ելլի :)

ԴԱՅԵԱԿԻ. — (Դրան վրայ) Մալէն, ո՞ւր ես, Մալէն,
Մալէն, Մալէն : (Սալմար կը վերադառնայ :)

ԵԱԼՄԱՐ. — Զեմ կրնար տեղէն հանել զայն : Մւրէ քու-
լապտերդ : Երթամ վառեմ : (Դուրս կ'ելլի :)

ԴԱՅԵԱԿԻ. — Լաւ, — Մալէն, Մալէն, Մալէն : Հիւանգ-
ես, ես հոս եմ, Աստուած իմ, Աստուած իմ, Աստուած իմ:
Մալէն, Մալէն, Մալէն :

(Սալմար կը վերադառնայ լապտերով :)

ԵԱԼՄԱՐ. — Նե՛րս մտիր : (Լոյսը դայեակին կու տայ որ
սենեակ կը մտնի :)

ԴԱՅԵԱԿԻ. — (Սենեակին մեջ) Ո՞հ :

ԵԱԼՄԱՐ. — (Դրան վրայ) Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ կայ :

ԴԱՅԵԱԿԻ. — (Սենեակին մեջ) Մեռած է : Զեղի կ'ըօհմ
թէ մեռած է ան : Ո՞հ, մեռած, մեռած, մեռած :

ԵԱԼՄԱՐ. — (Դրան վրայ) Մեռած է : Մալէնը մեռած :

ԴԱՅԵԱԿԻ. — (Սենեակին) Այո՛, այո՛, այո՛ : Նե՛րս մտէք:
Նե՛րս մտէք : Մալէն, Մալէն : Պազած է մարմինը, կը խորհիմ
թէ պաղած է ...

ԵԱԼՄԱՐ. — Ո՞հ, այո՛ :

ԴԱՅԵԱԿԻ. — Ո՞հ, ո՞հ, ո՞հ :

(Դուռը կը գոցուի :)

ՏԵՍԻ ՉՈՐԾՈՐԴ

ԻՇԽԱՆՈՒՅԻ ՄԱԼԷՆԻ ՍԵՆԵԱԿԸ

(Կը տեսնուին Սալմար իշխանն ու . Դայեակը : — Տե-
սարանի ամբողջ ընթացքին դուրսը ահա-
զանգի ձայնը կը լսուի :)

ԴԱՅԵԱԿԻ. — Օգնեցէ՛ք, օգնեցէ՛ք ինձի :

ԵԱԼՄԱՐ. — Ի՞նչ, ի՞նչ բանի, ի՞նչ բանի ...

ԴԱՅԵԱԿԻ. — Մարմինը փայտացած է : Աստուած իմ,
Աստուած իմ : Մալէն, Մալէն :

ԵԱԼՄԱՐ. — Աչքերը բաց են սակայն...

ԴԱՅԵԱԿԻ. — Խեղդած են զայն : Վիզը , վիզը , վիզը .

Նայեցէ՛ք :

ԵԱԼՄԱՐ. — Այո՛ , այո՛ , այո՛ :

ԴԱՅԵԱԿԻ. — Կանչեցէ՛ք , կանչեցէ՛ք . ազաղակեցէ՛ք :

ԵԱԼՄԱՐ. — Այո՛ , այո՛ , այո՛ : Ո՞հ , ո՞հ , ո՞հ . (Դուրս)

Հասէ՛ք , հասէ՛ք , խեղդուած , խեղդուած : Մալէնը , Մալէնը , Մալէնը : Խեղդուած , խեղդուած : Ո՞հ , ո՞հ , ո՞հ : Խեղդուած : (Դուռներուն եւ պատերուն զանելով՝ նրբանցին մեջ վազելու ձայներ կը լսուին:)

ԵԱԼՄԱՐ ՄԲ. — (Նրբանցին մեջ) Ի՞նչ կայ , ի՞նչ կայ :

ԵԱԼՄԱՐ. — (Նրբանցին մեջ) Խեղդուած , խեղդուած ...

ԴԱՅԵԱԿԻ. — (Սենեակին մեջ) Մալէնը , Մալէնը : Այս տեղ , այս տեղ :

ԵԱԼՄԱՆ. — (Ներս մՏնելով) Խեղդը ըրած է : Պատուհանն աին տակը գտան զինք :

ԴԱՅԵԱԿԻ. — Իե՞նդը :

ԵԱԼՄԱՆ. — Այո՛ , այո՛ , մեռած՝ հոն փոսին մէջ կը գտնուի :

ԴԱՅԵԱԿԻ. — Պատուհանը բացուած է :

ԵԱԼՄԱՆ. — Ո՞հ , խեղճ փոքրիկ իշխանուհին :

(Ներս կը մՏնեն Անգոս , իշխաններ , տիկիններ , ծառաներ , աղախսիններ եւ եօր պէկենուի հիններ՝ լոյսերով:)

ԱՄԷՆՔԸ ՄԵԿ. — Ի՞նչ կայ , ի՞նչ կայ :

ԵԱԼՄԱՆ. — Փոքրիկ իշխանուհին սպաննած են ...

ՄԵԿ ՔԱՆԻՒ. — Փոքրիկ իշխանուհին սպաննած են :

ԻԵՐԻՇՆԵՐ. — Մալէնը :

ԵԱԼՄԱՆ. — Այո՛ : Կարծեմ թէ խեղդը սպաննած է :

ԻՇԽԱՆ ՄԲ. — Բայ արդէն թէ դժրախտութիւններ պիտի պատահին ...

ԴԱՅԵԱԿԻ. — Մալէն , իմ խեղճ փոքրիկ Մալէնս ...

Օգնեցէք ինձի :

ՊԵԿԻՆԸ ՀԵԶ ՄԲ. — Ի զաւը այլես :

ՈՒՐԻՇ ՊԵԿԻՆԸ ՀԵԶ ՄԲ. — Մարմինը պազած է :

ԵՐԲՈՐԴ ՊԵԿԻՆԸ ՀԵԶ ՄԲ. — Պազած է ալ :

ՉՈՐՐՈՐԴ ՊԵԿԻՆԸ ՀԵԶ ՄԲ. — Փակեցէք աչքերը :

ՀԵՆԴԵՐՈՐԴ ՊԵԿԻՆԸ ՀԵԶ ՄԲ. — Ատամած են անոնք :

ՎԵՑԵՐՈՐԴ ՊԵԿԻՆԸ ՀԵԶ ՄԲ. — Չեռքերը պէտք է միացնել :

ԵՐԹՆԵՐՈՐԴ ՊԵԿԻՆԸ ՀԵԶ ՄԲ. — Շատ ուշ է արդէն :

ԴԱՅԵԱԿԻ. — Օգնեցէ՛ք ինձի Մալէնը վեր վերցնելու :

Օգնեցէ՛ք , օգնեցէ՛ք :

ԾԱՌԱՅԹ ՄԸ. — Հազիւ թռչունի մը շամի ծանրութիւն ունի: (Ներքանցին մէջ բարձր աղաղակներ կը լսուին:)

ԹԱԳԱՌԻՈՐԸ. — (Ներքանցին մէջ) Ահ, ահ, ահ, ահ: Տեսան, տեսան: Ահա կու գամ, ահա կու գամ, ահա կու գամ:

ԱՆՆԱ. — (Ներքանցին մէջ) Մատոէ՛, ապառէ՛ խենդեցա՞ր:

ԹԱԳԱՌԻՈՐԸ. — Հե՛տո եկուր, հե՛տո եկուր: Զարախոսէ՛, չարախոսէ՛: (Ներք կը մտնի բազուորը եւ բաւկուսելով իրեն նիս կը բերէ ԱՅԵա բազունին:) Ինքը և ես: Կը նախընտրեմ բաել վերջապէս... Երկուքս միամին ըրինք:

ԱՆՆԱ. — Խենդեցեր է: Օգնեցէ՛ք ինձի:

ԹԱԳԱՌԻՈՐԸ. — Ո՛չ, ո՛չ ես խենդ չեմ: Ան օպաննեց Մալէոր:

ԱՆՆԱ. — Խենդեցեր է: Տարէք զայն: Կը նեղէ զիս:

Ահ, զժբախտութիւն պիտի պատահի:

ԹԱԳԱՌԻՈՐԸ. — Ինք էր, ինք էր: Եւ ե՛ս ալ, ե՛ս ալ, ե՛ս

ալ հօն էի:

ԵԱԼՄԱՐ. — Ի՞նչ, ի՞նչ:

ԹԱԳԱՌԻՈՐԸ. — Ան խեղդեց Մալէնք: Այսպէ՛ս, այսպէ՛ս:

Տէսէ՛ք, տեսէ՛ք, տեսէ՛ք: Պատուհանը կը զարնուէր... Ահ, ահ, ահ, ահ: Ահա հօն՝ Մալէնին վրայ՝ իր կարմիր վերարկուն կը տեսնեմ: Տեսէ՛ք, տեսէ՛ք, տեսէ՛ք:

ԵԱԼՄԱՐ. — Այս կարմիր վերարկուն ինչպէ՛ս հօս կը դանուի:

ԱՆՆԱ. — Բայց ինչ է պատահեր:

ԵԱԼՄԱՐ. — Այս կարմիր վերարկուն ինչպէ՛ս հօս կը դանուի:

ԱՆՆԱ. — Բայց կը տեսնէք որ ան ցնորած է...

ԵԱԼՄԱՐ. — Պատասխանեցէ՛ք ինձի, ինչպէ՛ս հօս կը դանուի...

ԱՆՆԱ. — Իմի՞նս է սակայն:

ԵԱԼՄԱՐ. — Այս', ձերինը, ձերինը, ձերինը...

ԱՆՆԱ. — Թո՞ղ տուր ինձ: Կը ցաւցնեմ մարմին:

ԵԱԼՄԱՐ. — Ինչպէ՛ս, ինչպէ՛ս կը գտնուի հօս, հօս, հօս: Դուք զայն...

ԱՆՆԱ. — Է՛, վերջը...

ԵԱԼՄԱՐ. — Ո՛, աղի՛ն, աղի՛ն, աղի՛ն, արէ՛ն...

Հրէշային աղին... Ահաւասի՛կ, ահաւասի՛կ, ահաւասի՛կ,

(Դաշոյնի տաս մը նարուածներ կու տայ անոր:)

ԱՆՆԱ. — Ո՛հ, ո՛հ, ո՛հ: (Կը մեռնի:)

Միկ ՔԱՆԻՆ. — Սպաննեց թագու հին:

ԱԽԲԻՇՆԵՐ. — Զերբակալեցէք զայն :
ԵՍԼՄԱՐ. — Դուք պիտի թունաւորէք որդերն ու ազ-
աւաները . . .

ԱՄԷՆՔԸ ՄԵԿ. — Մեռաւ . . .

ԱՆԳՈՍ. — Եալմա՞ր, Եալմա՞ր :

ԵՍԼՄԱՐ. — Հեռացէք : Ահաւասի՛կ, ահաւասի՛կ, ահա-
ւասի՛կ : (Դաւոյնով ինքնինքն կը զարնիկ:) Մալէ՛ն, Մալէ՛ն,
Մալէ՛ն : — Ո՞չ, հայր իմ, հայր իմ . . . (Կ'ինայի:)

ԹԱԳԱԽՈՐԾ. — Ա՞հ, ա՞հ, ա՞հ :

ԵՍԼՄԱՐ. — Մալէ՛ն, Մալէ՛ն : Տուէք ինձ, տուէք ինձ
իր փոքրիկ ձեռքք : — Ո՞չ, ո՞հ, բացէք պատուհանները : Այո՛,
այո՛, ո՞հ, ո՞հ : (Կը մեռնի:)

ԴԱՅԵԱԿԻ. — Թաշկինակ մը, թաշկինակ մը : Պիտի մեռնի
ահա :

ԱՆԳՈՍ. — Մեռաւ ալ :

ԴԱՅԵԱԿԻ. — Վերցուցէք զայն, արիւնը կը խեղդէ զինք :
ԻՇԽԱՆ ՄԸ. — Մեռաւ ալ :

ԹԱԳԱԽՈՐԾ. — Ո՞հ, ո՞հ, ո՞հ : Զէի լացեր ժնաւ հեղեղէն
ի վեր . . . այժմ ահա մինչև վիզս գեհենին մէջ եմ : —
Բայց զիտեցէք անոնց աչքերը : Դորտերու նման վրաս պիտի
ցատքեն անոնք :

ԱՆԳՈՍ. — Ճնորեր է :

ԹԱԳԱԽՈՐԾ. — Ո՞չ, ո՞չ, քաջութիւնս կործնցուցեր եմ . . .
Աէն, ասիկա դժոխսքին քարերն ալ կը լացնէ . . .

ԱՆԳՈՍ. — Տարէք զայն, ան կարող չէ այս բոլորը տես-
նելու :

ԹԱԳԱԽՈՐԾ. — Ո՞չ, ո՞չ, թողէք զիս — չեմ հա-
մարձակիր այլևս մինակ մնալու . . . Ո՞ւր է սակայն գեղանի
Աննա թագուհին : — Աննա . . . Աննա . . . Բոլորովին դալար-
ուած . . . — Ալ չեմ սիրեր զայն . . . Աստուած իմ, ի՞նչ խեղճ
կերպարանք . մը կ'ունենայ մարդ մեռած ատեն . . . Ալ երբեք
պիտի չուղէի համբուրել զայն . . . վրան բան մը դրէք . . .

ԴԱՅԵԱԿԻ. — Նաև Մալէ՛նին վրայ . . . Մալէ՛ն, Մալէ՛ն,
Մալէ՛ն . . . ո՞հ, ո՞հ, ո՞հ :

ԹԱԳԱԽՈՐԾ. — Այս բոլորը տեանելէս յետոյ կեանքիս
մէջ ոչ ոք պիտի չհամբուրեմ ա՛յ . . . Ո՞ւր է սակայն մեր
հէզ փոքրիկ Մալէնը : (Կը բռնի Մալէնի ձեռքը:) — Ո՞չ,
երկրամայրի մը պէս պազ է ան : — Հրէշտակիմը նման իմ բա-
զուկներուս մէջ կ'իջնէր . . . Բայց հովը զայն սպաննեց :

ԱՆԳՈՍ. — Տանինք զայն . . . ի սէր Աստուածոյ, տանինք զայն :

ԴԱՅԵՍԱԿԻ. — Սյո՛, այս՛,

ԻՇԽԱՆ ՄԸ. — Վայրկեան մը սպասենք :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Սեւ փետուր ունի՞ք : Սեւ փետուր պէտք է համկնալու համար թէ թագուհին դեռ կ'ապրի... Դեղանի կին մըն էր ան, սակայն : — Ո՛հ, կը լսէ՞ք ուկռանքուու ձայնը : (Արշալոյսի նառազայիները սենեակեն ներս կը մտնեն:)

ԱՄԵՆՔԸ ՄԵԿ. — Ի՞նչ :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Կը լսէ՞ք ակռաներուու ձայնը :

ԴԱՅԵՍԱԿԻ. — Զանգակներն են, Տէ՛ր...

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Բայց, իմ սիրոս է, ուրեմն... Ա՛հ, ևս զանոնք երեքն ալ կը սիրէի, կը տեսնէք : — Պիտի ուզէի բիշ մը ջուր խմել...

ԴԱՅԵՍԱԿԻ. — (Գաւաք մը ջուր բերելով) Ահաւասիկ ջուր, Տէ՛ր :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Շնորհակալ եմ : (Անյագօրէն կը խմի:)

ԴԱՅԵՍԱԿԻ. — Այդպէս մի խմէք... Քրտնած էք... Եկէ՛ք, խեղան Տէ՛ր իմ : Սրբեմ ձեր ճակտին քրտինքը :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Այս՛ : Այս... ցաւցուցիր : Նրբանցքին մէջ վար ինկայ... կը վախնա՞մ,

ԴԱՅԵՍԱԿԻ. — Եկէ՛ք : Եկէ՛ք : Երթանքը :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Սալաքարին վրայ պիտի մսին անօնք... Անիկա մայրիկ աղաղակեց և յետոյ, ո՛հ, ո՛հ, ո՛հ : — Մե՛զք եղաւ, այնպէս չէ : Ենեղ փոքր աղջնակ մը... Բայց պատճառը հովին էր... Ո՛հ, պատուհանները բնաւ մի՛ բանաք : Հովը պիտի ըլլայ... Կոյր անգղներ կային այս իրիկուն հովին մէջ : Բայց մի ձգէք որ իր փոքրիկ ձեռքերը սալաքարերու վրայ քաշկատուին... Իր ձեռքերուն վրայ պիտի քալէք ահա : — Ո՛հ, ո՛հ, ուշադրութիւն :

ԴԱՅԵՍԱԿԻ. — Եկէ՛ք եկէ՛ք : Պէտք է անկողին մտնել : Ժամանակն է : Եկէ՛ք, Եկէ՛ք :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Այս՛, այս՛, այս՛, այստեղ շատ տաք է... Մարեցէք լոյսերը. պարտէզ երթանք. անձրեւէն վերջ մարմանդին վրայ զով պիտի ըլլայ : Բիշ մը հանգիստի պէտք ունիմ... Օ՛, ահաւասիկ արեւը : (Արեւին նառազայիները սենեակեն ներս կը մտնեն:)

ԴԱՅԵՍԱԿԻ. — Եկէ՛ք, Եկէ՛ք, պարտէզ կ'երթանք :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Փակ պահեցէք փոքրիկ Ալլանը :

Չեմ ուզեր որ ահարեկելու վայ զիս :

ԴԱՅԵՍԱԿԻ. — Այս՛, այս՛, փակ կը պահենք : Եկէ՛ք, Եկէ՛ք :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Բանալի ունի՞ք :

ԴԱՅԵՍԱԿԻ. — Այս՛, Եկէ՛ք :

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Այս', օգնեցէք ինձի... Քիչ մը կը նեղութիւն քալելէ... Խեզը փոքրիկ ծերունի մըն եմ ես... ծունկերս ալ չեն դիմանար... Բայց միտքս գորեղ է... (Դայեակին կը բնելով) Բեզ չեմ նեղեր:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Ո՞չ, ո՞չ, ազատօրէն կաթնեցէք:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ինձի դէմ պէտք չէ սրդողիլ, անանկ չէ: Ես որ ամենէն տարեցն եմ, մեռնելու չափ տկար եմ... Ահաւասիկ, լմնցաւ: Ռւրախ եմ որ ալ լմնցաւ, որովհետեւ ամբողջ աշխարհի ծանրութիւնը սրտիս վրան էր:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Եկէ՛ք, խեզը Տէ՛ր իմ:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ասառա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, այժմ գժոխին կամուրջներուն վրայ կ'սպասէ ան:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Եկէ՛ք, եկէ՛ք:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Մեռելներու անէծքէն վախցող մէկը կը գտնուի՞ հոս:

ԱՆԳՈՍ. — Այս', Տէր Արքայ, ե՛ս ինքս...

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Ե՛, ուրեմն, գոցեցէք անոնց աչքերը և հեռանանք ա՛ւ:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Այս', այս', եկէ՛ք, եկէ՛ք:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Կու գամ, կու գամ, Ո՞չ, ո՞չ, ինչպէս մինակ պիտի մնամ՝ այժմ... Եւ ահաւասիկ մինչև ականջներս դժբախտութեան մէջ թաթխուած: — Եօթանասուն և հօթ տարեկան հասակիս մէջ... Բայց ո՞ւր էք դուք:

ԴԱՅԵԱԿԻԾ. — Հո՛ս ենք, հո՛ս ենք:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Զէ՛ք ուզեր զիս: — Պիտի ձաշենք ալ ձաշին աղցան պիտի ունենա՞նք: — Քիչ մը աղցան կ'ուզէի...


ԴԱՅԵԱԿԻԾ. — Այս', այս', պիտի ունենա՞նք:

ԹԱԳԱԼԻՈՐԸ. — Զեմ զիտեր ինչո՞ւ քիչ մը ախուր եմ այսօր: — Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, ո՞չ որքան դժբախտ երեւոյթ կ'ունենան ուրեմն մեռելները...

(Դայեակին նես զուրս կ'ելլեն:)

ԱՆԳՈՍ. — Նման երեկոյ մը ևս և ահա ամէնքս ալ ծերացած ենք...

(Դուրս կ'ելլեն ամենին ալ, բացի եօր պէկենունիներէն, որոնք «Աղորմիա»ն Կ'երզեն՝ անկողնին վրայ դիակները կրելով: Զանգակները կը դադրին հնչելի: Դուրս սոխակներու երզը կը լսուի: Ախաղաղ մը պատուինին յինարանին վրայ կը ցատէն եւ կ'երգէ:)



A
29588